ԱՒԵՏԱՐԵՐ

ՈՒՄՈՒՐԸ ՏԻՆԻՑԷ,
'ԻԼՄԻՑԷ, ՊԷՑԹԻՑԷ ՎԷ ՍԻՑԱՍԻՑԷՑԷ ՏԱ'ԻՐ ՂԱԶԷԹԱ ՏԸՐ

The Weekly **AVEDAPER**, American Bible House, Constantinople.

ՀԻԼՏ 51. ԻՍԹԱՆՊՈԼ, ՄԱՐՏ 7, 1908. Ն° 10

ՍԱՀԻՊ Ի ԻՄԹԻՑԱՋ
Հ. Ք. ԿՐԻՆ

ՄԻՒ'ԷԼԼԻՖ
Հ. Մ. ԱԼԷՆ

ՄԷՎԱՏՏԸ ՄԻԻՆՏԷՐԻՀԷ

ՊԷՆՏ Ի ՄԱԽՍՈՒՍԱՐ
Թէլէփաթիի եախօտ լինթիզալը էֆբեար ու հիասիյան
Միադաւանլըգտան Քրիստոսա իման
Եէնի պիր կալիլէոս
ՏԷՐՈՒՆԻ ՀԱՅԱԹ
ՀԱՅԱԹ ԹԱՍՎԻՐԼԷՐԻ
Եէմ չէքէն պիր քիմսէնին հիքեայէսի
Քիւչիւք չօճուղըն իմանը
ՖԷՆՆԻՑԱԹ
Ինսան վէ ալէմ ի նէպաթաթ — ՓՐՕՖ. Յ. Յ. ՄԱՆԻՍԱՃԵԱՆ
ՄՈՒՀԱՐՐԷՐԱԹ
Վալիտէլէրէ մէքթուպ — ՄԻՍԻՍ ՏԱՏ
Էտէպկյաթ վէ Ք. Մուգատտէս — ՎԵՐ. ԿԱՐԱՊԵՏ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Էյի պիր գատըն
Զուբրա'ա պիր գաչ սէօզ — ԳԱՐԵԳԻՆ ԷՖ. Գ. ԳՐԻԳՈՐԵԱՆ
Նէվճիվան — ՏՕԳ. Լ. Ա. ՊԷՆՔՍ
ԻՆՃԻԼԻ ՔԻԼԻՍԷԼԷՐ
ԽՐԻՍԹԻՑԱՆ ՔԻԼԻՍԷԼԷՐ
Ք. ՄՈՒԳ. ՄԻԹԱԼԱ'ԱՍԸ
ՇՈՒՈՒՆԱԹ Ը ՍԻՑԱՍԻՑԷ

Ա. Յ. ՊՕՅԱՃԵԱՆ ՄԱԹՊԱ'ԱՍԸ
ՖԻՆՃԱՆՃԸԼԱՐ ԵՕՓՈՒՇՈՒ

اوەداپر هفته‌لق غزته — درسعادتده بابل هاوسده

ԱՒԵՏԱԲԵՐ

ԷՐԱԼԻՆԻՆ
ՎԵՐ ԷՐՄ. ՀՈՒՐՈՒՖԱԹԸ ԵՎ ԹԻՒՐՔԱՅ
ՀԱՖԹԱԿԸԳ ՂԱԶԷԹԱ
(ԱՆԿԷԼԻԱՖՕՐՕՍ)
ԲՈՒՄԻ ՀՈՒՐՈՒՖԱԹԸ ԵՎ ԹԻՒՐՔԱՅ
Միւ՚էլիֆ՝ Հ. Մ. Ալէն
Պայպըլ Հասուս, Իսթանպօլ
Տէր ի Սա՚ատէթ, Թիւրքիա

THE AVEDAPER

(ANGELIAPHOROS)
A WEEKLY PAPER
PUBLISHED IN
ARMENIAN, ARMENO-TURKISH, AND GRECO-TURKISH
EDITOR HERBERT M. ALLEN
Offices: American Bible House
Stamboul, Cons/ple, Turkey

ՇԱՐԱԹԹ

Սէնէլեակ	30 Ղրշ.
Ամբիկա իչիւն	1.50 Տօլ.
Ինկիլթերա ,,	6 շիլին
Մէմ. սաիրէ ,,	7.75 Ֆր.

Էլտէն նուսխէսի 30 փր.

Ի՚լանաթ գըյմէթլէրի միւ՚թէխիլ

TERMS

An. Subscrip.	Ps. 30
U. S. A.	$1.50
England	Shils. 6.—
Other countries	Frs. 7 75

Single Copy 50 Paras

[Advertising rates on application

ԱՒԵՏԱՐԵՐ

ՈՒՄՈՒՐԸ ՏԻՆԻՑԷ,

'ԻԼՄԻՑԷ, ՊԷՅԹԻՑԷ ՎԷ ՍԻՅԱՍԻՅԷՅԷ ՏԱ'ԻՐ ՂԱԶԷԹԱ ՏԸՐ

The Weekly **AVEDAPER**, American Bible House, Constantinople.

ՀԻԼՏ 51. ԻՍԹԱՆՊՈԼ, ՄԱՐՏ 7, 1908 Ն՝ 10

ՍԱՀԻՊ Ի ԻՄԹԻՑԱԶ Հ. Ք. ԿՐԻՆ — ՄԻԻ'ԷԼԼԻՖ Հ. Մ. ԱԼԷՆ

ՊԷՆՏ Ի ՄԱԽՍՈՒՍԱՐ

ԹԷԼԷՓԱԹՀԻ* ԵԱԽՕՏ ԻՆԹԻԳԱԼ Ը ԷՖԲԵԱՐ ՈՒ ՀԻՍՍԻՑԱԹ

Ց. Գ. Գ.

ՏՕՍԹԼԱԲԸՄԸԶՏԱՆ պիրիսի քէնտինին տրա սը-բա զայիպտէ պուլունան տօսթլարընա տա՛իր տէրունինտէ խօշ եսխօտ նախօշ հիսսիյաթ տույ-տըղընը, վէ չօգ կէչմէղտէն օլ հիսսիյաթին թէհագ-ուդ էթտիյինի զիքր իլէ պու հալին նէ սուրէթ-տէ թէֆսիր ու իզահ օլունմադ կէրէք իտիյինի պիզտէն սու՞ալ էթմիշ տիր։ Պու եաղընլարատա Պրուսատան Դ. Քալանթարեանց էֆ. Բէ-ղանդէ-ռատա իքի պէնտ նէյր էտէրէք, զայիպտէ օլանլա-րըն էֆքեար, հիսսիյաթ վէ իճրա՝աթլարընը պիտմէքլիյէ տա՛իր պա՛զը միսալլար զիքր էթմիշ, վէ պու հալլարին քէնտինէ թէֆսիր ու իզահընը վէրմէյէ դայդըշմըշ տըր. (Բէ-ղանդէ՝ թիւ 3443, 3441։) Միւսամիլէյին մէյսանա դօյսըղը նաղարիյէ չունատան 'իպարէթ տիր, կէօյա քի պիր տաէմատ բուհրն իւչ գուվվէթլերի, եա՝նի հիսս, 'ադլ վէ ի-բատէթ՝ թէսիղ թէլէֆօն միսիլիւ պէյն իլէ 'ա-սասպէլերին ճիւզլերինի իհթիզազ էթտիրիր (տիթ-րէտիր) վէ պու իհթիզազ պէյնատէն զէմինէ կէչէ-րէք, օրատան զայիպտէ օլան քիմսէնին պէյն վէ 'ասասպէ ճիւզլերինէ նազլ օլունուր, վէ օլ տաէմին տէ պէյն զէրրելերի 'ամնի սուրէթտէ իհթիզազ էթտիյինատէն, պու իքինճի տաէմ տասի պիրինճի տաէմին էֆքեար ու՞ հիսսիյաթընը պիլիր վէ տույար։

*Թէլէզրաֆ վէ թէլէֆօն կիպի մէզքիւր թա՛պիր տասի Եունանիճէատէն ասլ օլունմըշ օլուպ, ու-զատան տույմադ, եախօտ ուզաղա հիսսիյաթ նազլ էթմէք մա՛նասընատա տըր։

Բէզպիք Յովհ. էֆ. Դազանճեան տասի Աբէ-ելեան Մամուլատա (1908 թիւ 6) «Հաղորդակցու-թիւն Անդէնի հետ» սէրլէվհալը պիր պէնտ նէյր էտիպ, եաղընատա վէֆատ էթմիշ օլան քիմսէլերին բուհրաբը իլէ դէրէճէ թէսմիյէ օլունան հէսատա քիմսէլէր մա՛րիֆէթիյլէ միւլադաթ էթմէք մէս՞էլէ-սինէ տա՛իր Էվրօփա վէ Ամերիկատա իճրա էտի-լէն պա՛զը թէհարրիյաթ հագգընատա մա՛լիւմաթ վէրմիշ տիր։

Դայիպտէ օլան քիմսէլերին, հաթթա էօրմիւշ օ-լան քիմսէլերին էֆքեար վէ հիսսիյաթընա վէ թութարզլարը իշլերէ պիր հիսս ի տէրունի իլէ վազըֆ օլարզլարընը իտա՛ա էտէն քիմսէլէր թա զատամ վազթլարատան պէրու պուլունմուշ տըր։ Փութփէրէսթ Բեահինլերին քէնտի իլահլարընատան ալարզլարը իլհամաթին նիշէսի պիլա չիւպէհ պու նէվ՛ատէն իտի։ Հաթթա կէչէն 'ասրատա Ֆրանսատա Մէղդէրլիլեր, Ինգիլթէրրա վէ Ամերիկատա Սէլէր-էլ-էլիլեր վէ Բրէսլը Սայէնլիլեր պու խու-սուսատա էվէյի զարիպ իտա՛ալարատա պուլունաը-լար։ Լաքին 'ալիմլեր պու վազը՛ալարը տասի 'իլմ ի միւթալա՛այա մա՛բուզ զըլարագ, եվվելա, պու տէնիլէնէր հագիգաթ մը տըր, պունլար ալատա-մադ եա ալատամադ նէթիճէսի օլմայըպ, էմր ի վա-զը՛լա՞ր մը տըր. Սանիյէն, պունլար հագիգաթ օլարզլարը տերէճէտ անլերին սէպէպլերի նէ՞ տիր, նէ՞ զավա՛իտ թա՛պլ տիրլէր տէյիւ անլերի թէհարրի էթմէյէ պաշլատըլար։ Նիհայէթ 1882 տէ Փրոֆ. Պարէթին թէշվիզիյէ Լօնարատա «Սօսայէթ Ցոր Փսայէխ Բէ-ըրչ» իսմիյէ պիր ճէմ՛իյէթի ի թէն-նիյէ թէ՞սիս էտիլտի։ Պու ճէմ՛իյէթին մադսէտի պու նէվ՛ վազը՛ալարը ճէմ՛ էթմէք, վէ քէնտիլէր

Բէզպիք Յովհ. էֆ. Դազանճեան տասի Աբէ-ելեան Մամուլատա (1908 թիւ 6) «Հաղորդակցու-թիւն Անդէնի հետ» սէրլէվհալը պիր պէնտ նէյր էտիպ, եաղընատա վէֆատ էթմիշ օլան քիմսէլերին բուհրաբը իլէ դէրէճէ թէսմիյէ օլունան հէսատա քիմսէլէր մա՛րիֆէթիյլէ միւլադաթ էթմէք մէս՞էլէ-սինէ տա՛իր Էվրօփա վէ Ամերիկատա իճրա էտի-լէն պա՛զը թէհարրիյաթ հագգընատա մա՛լիւմաթ վէրմիշ տիր։

Դայիպտէ օլան քիմսէլերին, հաթթա էօրմիւշ օ-լան քիմսէլերին էֆքեար վէ հիսսիյաթընա վէ թութարզլարը իշլերէ պիր հիսս ի տէրունի իլէ վազըֆ օլարզլարընը իտա՛ա էտէն քիմսէլէր թա զատամ վազթլարատան պէրու պուլունմուշ տըր։ Փութփէրէսթ Բեահինլերին քէնտի իլահլարընատան ալարզլարը իլհամաթին նիշէսի պիլա չիւպէհ պու նէվ՛ատէն իտի։ Հաթթա կէչէն 'ասրատա Ֆրանսատա Մէղդէրլիլեր, Ինգիլթէրրա վէ Ամերիկատա Սէլէր-էլ-էլիլեր վէ Բրէսլը Սայէնլիլեր պու խու-սուսատա էվէյի զարիպ իտա՛ալարատա պուլունաը-լար։ Լաքին 'ալիմլեր պու վազը՛ալարը տասի 'իլմ ի միւթալա՛այա մա՛բուզ զըլարագ, եվվելա, պու տէնիլէնէր հագիգաթ մը տըր, պունլար ալատա-մադ եա ալատամադ նէթիճէսի օլմայըպ, էմր ի վա-զը՛լա՞ր մը տըր. Սանիյէն, պունլար հագիգաթ օլարզլարը տերէճէտ անլերին սէպէպլերի նէ՞ տիր, նէ՞ զավա՛իտ թա՛պլ տիրլէր տէյիւ անլերի թէհարրի էթմէյէ պաշլատըլար։ Նիհայէթ 1882 տէ Փրոֆ. Պարէթին թէշվիզիյէ Լօնարատա «Սօսայէթ Ցոր Փսայէխ Բէ-ըրչ» իսմիյէ պիր ճէմ՛իյէթի ի թէն-նիյէ թէ՞սիս էտիլտի։ Պու ճէմ՛իյէթին մադսէտի պու նէվ՛ վազը՛ալարը ճէմ՛ էթմէք, վէ քէնտիլէր

պու խուսուստա չախսէն ֆէնոնի թէճրիպէլէր իճ-
բա էթմէք, վէ օլ վաղը'ալարը 'իլմի ուսուլտա
հատատէտն կէչիրէրէք, մէս"էլէնին քիւնհիւնէ վա-
ղըֆ օլմադ, վէ վուղուս'ատ ը մէգքիւրէյի 'իլմ նօգ-
թա ի նաղարընտան թէֆսիր ու իղահ էտիպ դավա'ի-
տինի պուլմադ իտի։ Պու ճէմիյէթին չօղ մահալլար-
տա չիւ'պէլէրի պուլունուպ, 24 ա'զատան 'իպա-
րէթ պիր մէճլիս վա'սըթասըյա իտարէ օլունուր։
Պունդար այտա պիր իճթիմա' էտիպ, թէհարրիյա-
թըն նէթիճէսինի սըրֆ պու մադսէտէ թահսիս
էտիլմիշ օլան պիր ճէրիտէ ի մէվզուրէթ իլէ նէչը
էտէրլէր։ Ճէմ'իյէթին 1902ատէ 1,400 ա'զասը վար
իտի, վէ բիյասէթատէ Մր. Պալֆուր, Փրոֆ. Ճէյմս,
Սըր Օլիվըր Ճ. Լաճ կիպի մէշհուր զաթլար պու-
լունմուշ տըրլար։ Պիր տէֆ'ա պու ճէմիյէթ չէօյլէ
պիր սիւ"ալ հազրը էտիպ, անը չօղ քիմսէլէրէ
կէօնտէրտի, եա'նի «Սէն քեամիլէն այզդ վէ ու-
յանըդ պուլունտըղընա էմին օլտըղըն պիր վա-
ղըթտա վէ սէնին զանընճա իտարիճի եա մատտի
պիր սէպէպ նէթիճէսի օլմայարագ հիչ պէրրադ
պիր նէտնէ կէօրմէքլիյին, եա ճանը, ճանսըզ պիր
նէտնէնին սանա տօղունտըղընը տույմադըղընն, եա-
խօտ պիր սէտտ իչթիմէքլիյին վուղուս' պուլմո՞ւշ
մը տըր։» Պու սիւ"ալա 17,000 ճէվապ ալտըլար,
վէ պու ճէվապլարտան 1,684 ի սուպուութի, վէ պա-
ղըսը մէնֆի իտիլէր, վէ պու սուպուութի ճէվապ-
լարըն 655 ի էրքէքլէրտէն վէ 1,029ը գադրլար-
տան իտի։

Վէ լաքին պու մէս"էլէնին թէհարրիսինի
միւչքիլ դըլան նիչէ խուսուսլար վար տըր. էզ-
ճիւմէ տատմէր խապէրլէրի օլմայարագ միւպա-
լաղա էտիյօրլար, եա թէֆթիշատ լաղըմ կէլէն իհ-
թիյաթ իճրա էտիլէմէյօր, պա'զըլարը տա Հայ-
ֆէէնհէյա թա'պիր օլունան ֆէվդիւ'ատ դուվ-
վէթի հիսսէ մալիք օլարգլարը հալատա, պու
հալ պիրա վասթա հիսս էթմէքլիքլէ դարըշ-
տըրըլըյօր, վէ եախօտ իմա'ատ թարիղիյէ
իխթար էտիլէն, եախօտ թէսատիւֆէն մու-
վաֆֆագ կէլէն ֆիքրլեր ինթիղալ ը հիսսիյաթ
տէյիւ եանլըշ թէֆսիր էտիլիյօրլար։ Հաթթա պու
սըրատա պիր չօղ տէսիսէլէր իրթիքեապ էտիլմիշ
տիրլէր։ Պա'զըլար պիր դաչ զուրուշ դաղանմադ
իչիւն, պա'զըլար քէնտի իտաի'ալարընը եիւրիւթ-
մէք իչիւն, եախօտ սա"իր էանա մուճիպլէրտէն
հիլէ վէ տէսիսէլէր էթմիչլէր տիր։ Պու խուսուս-
տա էն մէշհուր Մէդոմ Միսիս Փոյիրը նամ զա-
տըն օլմուշ տըր։ Մէրդումէ՝ հէսատա պիր Մէդոմ
մադամընտա սէնէլէրճէ պիր միւատէթ մէշհուր
փրոֆէսօրլարա զա"իպատ օլան եախօտ եադընտա
վէֆաթ էթմիշ օլան քիմսէլէրատէն անլէրին միւ-
թալա'ատ վէ հիսսիյաթընա տա"իր մա'լիւմատ
վէրիր իտի։ Լաքին սոնրա անլաշըլտը քի օ՝ նիչէ
սըրալարտա պու քիմսէլէրի իղֆալ էթմիշ տիր։

Պու միսիլլիւ նիչէ միւչքիլատ սէպէպլինտէն
ճէմ'իյէթ ի մէդքիւրէ 26 սէնէլիք պու ուզուն
միւատէթ զարֆընտա իչպու Թէլէփատ'ի, եա'նի
ինթիղալ ը հիսսիյաթ պասըլընտա զանա'ատպախչ
նէթիճէլէր էլտէ էտէմէմիշ տիր։ Վաղա'ա 'իլմ ի
բուհ ը ինսան տա"իրէսինտէ, պէրրադ իթթի-
լա'ը տէրուշնի տա"իրէսինէ տիւշմէյէն բուհի հալ-
լէր, բիւյա, սիւն'ի ույդու վէ էմսալի հալարճա պա'-
զը մուհիմմ իշլեր կէօրմիւշ տիր, վէ պա'զը եանա-
լըշ էֆքեար վէ ի'թիղատլարը տէֆ' ու իղալէ էթ-
մէքլէ պէրրադեր պա'զը ղարիպ վաղը'ալար տա
գայտ էյլէմիշ տիր, մէս. ուղադտա վուղուս' պու-
լան վաղը'ալարա 'ալադատար օլան ղէլալէթ ի
հիսս (hullucination), եախօտ պիր քիմսէյնին էօլ-
մէսի իլէ ուղադտա օլան սա"իր պիր քիմսէյէ 'այնի
վաղթտա պիր սուրէթ կէօրիւնմէսի արասընտա
պիր միւնասէպէթ պուլունմասը, ուղադտա պու-
լունան պիր քիմսէյէ սիւն'ի ույդու իլհադ էթմէք
վէ սա"իրէ։ Ելինէ սէ պու խուսուսլարտա 'իլմին
սոն նէթիճէսի չէօյլէ իֆատէ օլունուր. «Պիր
վաղը'ա իլէ անը իխթար էտէն հալլար արասընտա
միւսպէթ 'ալադա պուլունտուղընը կէօսթէրէն
մուդայյէտ վաղը'ալար նիսպէթէն փէք ազ տըր-
լար։» Վէ «Հիւքմէրի պու խուսուսատա էհէմմի-
յէթ ի քիւլլիյէյի հա"իզ օլան չօղ զաթլարընն էֆ-
քեարընճա, թօփլանըլան տէլիլլեր Թէլէֆոնէ նա-
զարիյէսինի գրամէն պիլէ թէպրիյէյ քեաֆի տէյի
տիրլէր։»* Պու խուսուստա պիզիմ սապրդ մու'ալ-
լիմիմիզ վէ Եէղ տարիւֆիւնընտա 'իլմ ի բուհ
տար իւ իսթիհզարը միւտիրի վէ Միւճէրրէպ 'իլմ ի
բուհ ը ինսան մու'ալլիմի Փրոֆ. Սքրիփչրրն պու
եադընարատա եազտըղը պիր պէնատէն ատի իւղ
պիքր չայան ը տիդդաթ ֆըդրէյի իզթիպատ է-
տէր իզ.

Միւսաիլէյհ պինդերճէ փրոֆէսօրլարըն Թէլէ-
փաթհիյէ ինանմատըղընը, վէ Բօխ, Վիրխով
Բէօնթիկէն, վէ Պէրլինկ միսիլլիւ զաթլարընն պու
ինանմայանլար արասընտա պուլունտըղընը, վէ պու
պինդէր արասընտա ինանան պէյրի 10 տանէ պու-
լունտա տա պունդար իչինատ հիչ պիր մէշհուր
Սլման եա հիչ պիր մէշհուր Ֆրանսըզ փրոֆէսօր
պուլունմատըղընը իտաի'ա էտէրէք քէլամընա չու
սուրէթլէ տէվամ էտիյօր.

* The International Encyclopedeia, ճիլտ 16. սահ. 506։

Ցէվգիւ'ատէ պիր գուվվէթ իլէ վագը'ալարը փէ-
չինատէն խապէր վէրմէք, բուհանի պատար իլէ ուղղա-
ատան նէտնէլերի կէօրմէք մէս"էլէլերի վէ սա"իրէ ֆիլ-
վագը' չիմաի ատէմլէրին հալինէ գալգըշըգարը
պիլճիւմլէ մէս"էլէլերատէն ղիյատէ թէհարրիյի տէյին
մէս"էլէլեր տիրլեր։ Լաքին հագիգաթ ը հալատ
մէղքիւր մէս"էլէլեր եկէ ալընմըշ, ուղուրլարընա
փարալար սարֆ օլունմըշ, Փոյէ+էէ Ընըրլ նամ
ճէմ'իյէթ ի ֆէնինիյէ 25 սէնէտէն պէրու պիւթիւն
գուվվէթիյլէ չալըշմըշ, ճիպալեր իլէ բաւիորթլար
նէչր էթմիշ տիր։ Նէթիճէսի։ Նէթիճէսի քիւլլիյէն
մէնֆի օլմուշ, վէ մէվզու' ը պահատ 'ալագատար օ-
լան պիր թէք էմր ի վագը' իսպաթ էտիլմէմիշ
տիր։ Շու անատ պէօյլէ պիր վագը'անընն ճիւզ'ի
պիր կէօլկէսինի պիլէ իսպաթ էտէն պիր ատէմ
պուլունատ անընն իչիւն ֆրչըլար տօլուսը լիրալար
հազրը տըր։ Կէօսթէր պանա պիր քիմսէ քի, պօր-
սատա էոնամընն գալգաճազընը հիսս ի տերունի ի-
լէ փէչինատէն խապէր վէրէպիլսին, եարընն սապահա
դալմազ անը եիւզլերճէ միկեօնլար լիրա սահիպի
եարար ըմ։ Թըրնագ օգուլյարագ ուղղատաքի
վագը'ալարը կէօրէպիլէն քիմսէ էքմէյի իչիւն իչլէ-
մէյէ մէճբուր օլմազ։ Էկեր Թելեփաթիի, եա'նի
ուղղատան ֆիքր իլհագ էթմէքլիյին, էն տագիդ
խուրտէպլինլէ կէօրիւլէճէք տէրէճէտ ճիւզ'ի պիր
էսասը օլա իսի, պու չէյ Թելեղրաֆի, Թելեֆօն,
հաթթա փօսթա խատրէսի իլէ ըէգատպէթէ կիրէ-
ճէք պիր թիճարէթ մէս"էլէսի օլուր իսի։»

Վէլհասրլ 'իլմին տահա պու նէվ' հալարը
քեամիլէն անլամըշ եա թէֆսիր ու իղահընը վեր-
միշ օլարընա միւթմէ"ին օլմատարը պիր սըրատա,
պիրիմ գալգըշ տա պունդարը պէյնին զէրրեբէլերի
իհթիզազաթընընն ղէմինէ վէ անատէն սա"իր պէյն-
լերէ կէչմէսի նազարիյէսի իլէ թէֆսիր էթմէմիշ,
եահոա Ռ. Մուդ.ատ լիսանլար սէօյլէմէք վէ էմ-
սալի վագը'ալարը թէլեփաթիի իլէ թէֆսիրէ գալգըշ-
մամըշ, գանընմըշճա միւնասէպէթ ալմազ։ Պիրէ
վահիպ օլան չէյ իթիֆատաթ ը պաթրլ էտէն վէ ալ-
տանմատան սազընմազ, վէ զարիպ վէ 'ատէթատէն
խարիճ հալար կէօրիւրսէք, անլէրի սօղուդ դանդ
վէ 'իլմի սուրէթատ թէֆթիշ էտէրէք, 'իլմին իճրատ
էտէճէյի քէշֆիյատա պէքլէմէք տիր։

ԱՐԻԱԳԻԱՆԼԷԳՏԱՆ ԲՐԻՍՏՈՍԱ ԻՄԱՆ։

*Մէշհուր Միապաւան վա'ըզ վէ միւ"էլլիֆ Տր. Ի. Ի. Հէյլին օգ-
լու օլուպ, Նիւ Եօրգատա քեա"ին Եունիրն գոլէ-
ճին մու'ալլիմէրինատէն պուլունան Փրոֆ. Հէյլին
պունատան 2 սէնէ գաատար էվվել Բրիստոսա քէն-
տինին Ալլահը վէ Խէլասքարը մագամընատա ի-
ման էթտիյինի 'ալէնէն Թագրիր էյլէմիշ օլար-
ղընը գարիյունըմըզատան պա'զըլարը խաթրլար-
լար։ Ղայէթ միւթէ'ալիմ պիր Միապաւանընն
վէ օ տա պէրհայաթ Միապաւանլարընն էն պի-
րինճիսինին օղլունընը իմանա կէլմէսի պիւթիւն
խրիսթիյան 'ալէմինատէ 'ալիմ թէ"սիրի մուճիպ օլ-
մուշ արը։ Սէքոէյ Սէքոլ Թայլընը միւ"էլլիֆինին
թալէպի իւզէրինէ Փրոֆ. Հէյլ Յովհ. 3. 16ընընն,
եա'նի «Ալլահ տիւնեայը պու դատար սէվմի քի
քէնտինին Իսին ի վահիտինի վէրտի, թա քի անա
հէր իման էտէն հէլաք օլմայըպ, անճագ էպէտի
հայաթա նա"իլ օլա։» քէլամլարընընն վասրմասրյլէ
քէնտինին ֆիքրինէ իշրագ էտէն եէնի գիյատ
տա"իր դրսա պիր մա'լիւմաթ վէրիյօր։ Միւմանիլէյ-
հին պէյանընճա, էվվելլերի քէնտինին նազարընատա
Յովհաննէս Ինճիլինին փէք ազ մա'նա վէ էհէմմի-
յէթի վար իսի։ Օ անընն էսրարէնկիզ ուսլուպ ը
ինֆատէսինատէն խօշլանմազ վէ անա՝ սօնրալարը
գալէմէ ալընմըշ պիր էսէր նազարբյլէ պազար ի-
սի։ Օ եալընընդ իլք իւչ Ինճիլլերի, եա'նի Յիսուս-
սըն պէօյիւք իչինին ինսանի Թարաֆլարընը մէշգ
ու միւթալա'ա էտէր իսի։ Վէ լաքին միւմանիլէյհ
սէյօր քի, «Էյլէէմ մէս"էլէ ֆարգը տըր։ Վագ-
թըյլէ Յիսուսընն եէնիտէն տօղմազընընա տա"իր սէօյ-
լէմիշ օլարընը սէօղէրատէն տօլայը Նիկոդէմոս դա-
տար թէ'ամճիւպ էտէր իսիմ, վէ Մարթայա պի-
բատէրինին վէֆաթընատան սօնրա սէօյլէնէն թէ-
սէլլի սէօզլերի դալգիմատ պիր կէօնէ թէ"սիր հաս-
սըլ էթմէզ իսի։» Միւմանիլէյհ 'իլավէթէն սէյօր
քի, «Ինճիլատ չօգ չէյ վար տըր քի ճիւմլէ եիւրէք-
լերուտ թէ"սիր հասըլ էտէր իսէ տէ, զանընմամա
անընն էտիէյի պիր զըսմը՝ հէր կիւնքի հայաթընն վէ
ճիւմլեյէ վագը' օլաճագ էօլիւմիւն չարթլարընը-
տան վարէսթէ օլան եէնի պիր հայաթա նա"իլիյէթ
մէ"մուլը իլէ Յիսուսա տիրի պիր Խէլասքար
մագամընատա թէվեքքիւլ էթմէմիշ օլան քիմսէյէ
պիր մու'ամմա հալինատէ դալճագ տըր։ Յիսուսընն
Ալլահընն իսին ի վահիտի օլմայըպ, անճագ անընն
պիր չօգ էվլատլարը տրատանընատա էն պէօյիւյիւ օ-
տրզընա ինանան, վէ պիր քիմսէնինն Յիսուսա ի-
ման էթմէքլէ սէյիլ, անճագ Յիսուսընն թա'լիմա-
թընընն տիւսթուրլարընը քէնտինին հայաթի վէ սի-
բէթինատէ կէօսթէրմէքլէ խէլաս պուլաճաղընը դա-
պուլ էտէն։ Վէ քէնտիլերին իւմիտլերինի Յիսուս-
ատան պաչդա պիր քիմսէյէ պաղլայանլարընն հէլաք
օլաճաղլարընը հիչ խաթր ու խայալընատան կէչիրմէ-
յէն քիմսէլերճէ իչպու խուսուսի այէթին (Յովհ. 3.
16) նէ՞ մա'նա վէ էհէմմիյէթի օլապիլիր։» Իչմէ

Փրոֆ. Հէյլին Յովհ. Ինճիլինէ վէ 'ալէլխուսուս ա-նէն Յիւնճիւ պապէնէն 16ՆԷՐ այէթինէ դարչը օ-լան չախսի վաղ'իյէթինէ տա՞իր իզահաթը պու-տրը։ Պունտան իքի սէնէ ադատմ օ՝ Յիսուսը քէն-ալինին իլահի Խէլասքեարը սրգէթիյլէ դապուլ էթ-մէյի ղէման, անա վէ անէն իլէ պէրապէր Քրիս-տոսէն ուլուհիյէթինի դապուլ էթմիշ օլանլարա վէրիլէն նասիհաթ՝ Յովհաննէս Ինճիլինի մէջ ու միւթալա'ա էթմէլէրի իտի։ Օ զէման միւսամիլէյի՝ քէնարսինէ վէրիլէն պու նասիհաթին 'ամէլի պիր նասիհաթ օլմատըղընը, զիրա օ՝ Յովհաննէս Ինճիլի խրիսթիյան թէճրիպէսինտէ պէլլի պիր թէ-բադղը կէօսթէրմիշ օլանլարա միւնասիպ իտի-յինի զանն էտիյօր իտի։ Օ սէօզլունէ չէօյլէ տէվամ էտիյօր. «Պէն Ք. Մուգատտէսի պէօյլուք վէ եէնի պիր մէրադ վէ արզու իլէ օգու�։ Ֆիլհաղիգա պիր զէման նաղարը տիգդաթմը Ք. Մուգատտէս-տէն պաշգա պիր չէյ ճէլզ էտէմէյօր իտի, վէ հաթ-թա չիմարի պիլէ ճալիպ ի տիգդաթ օլմաղլըգ ճի-հէթինտէն Ք. Մուգ. իլէ մուգայէսէ օլունաճագ հիչ պիր քիթապ պուլմայօրըմ։ Եէնէ տէ միւթէ-նէվվի՝ սէպէպլէրէ պինա՞էն, պիր միւտէթ Յով-հաննէս Ինճիլինի տիգդաթլէ օգումատըմ։ Անը տիգդաթլէ օգումաղա պէշլայընճա, անէն նէ կի-պի 'ամէլի վէ սատ պիր քիթապ օլտըղընա, անէն պէնիմ անէն հաղրընտաքի էվվէլքի զանն վէ թէ-սավվուրլարըմտան նասըլ պիւսպիւթիւն ֆարղը ի-տիյինէ չաշա դալարմ։ Հիքմէթի անլաշըլմաղ, մէ-ճաղի, միւպալաղալը, եախօտ մու'այէնէն մա'նասը եօգ կիպի կէօրիւնէն մատտէլէրին չու սօն զէ-մանլէրտէ հաղիգի օլտըղլարընը էօյրէնմիշ օլտըղըմ հալ ու թէճրիպէնին պէյանաթը իտիքլէրինի պուլ-տում։ Մէսէլա, Ալլահէն պիր մուհապէթ Ալլահը օլմասը ֆիքր ու թէսավվուրընը ալալըմ։ Պէն էլ-եէվմ անլայամայօրըմ քի, Ալլահ պիզէ Յիսուս թարաֆընտան մուհապէթ Ալլահը տէյիւ իզհար ու պէյան էտիմէզսէ, նա՞սըլ գալայճա մուհապ-էթ Ալլահը տէյիւ թէսավվուր օլունապիլիր։ Ալ-լահ պանա դանուն վէ դա'իտէ Ալլահը իտիյսէ տէ, Անէն դանունը խարիճի, սայքի 'իւրֆի օլան պիր չէյ իտի, ֆիլհաղիգա խօշլանմատըղըմ պիր չէյ ի-տի։ Սա՞իրլէր 'ալէմ ու ճիհանէն վէ ինսան հայա-թընէն նիզամ ու ինթիզամընտա Ալլահէն ինսան-լարա դարչը օլան մուհապէթինէ քեաֆի պիւբ-հան վէ տէլիլլէր կէօրէպիլիրլեր։ Պէն՝ օ նիզամ ու ինթիզամտա էօյլէ պիր տէլիլ եօգ տրը տէմէյօրըմ։ Լաքին պէն պու տէլիլի Ալլահէն մուհապէթինէն 'էօմր վէ էօլիմինտէ վէ էպէտի հայաթընտա իզ-հար ու պէյան օլունտըղընը կէօրմէմիքճէ կէօրէ-մէմիմ։ Օ՝ պիր զիյա իտի քի, անէն վասըթասըյէ մուգատտէմա օրտտա մէվճուտ, ֆագաթ կէօրինի-մէզ հալատ օլան չէյի կէօրէպիլմիմ։

Հ. Ս. Ալէն

ԵԷՆԻ ՊԻՐ ԿԱԼԻԼԷՈՍ

Էպ Թիրէլ վէ սա՞իր զէմանէ-փէրվէրլէր 'ալէյհինտէ Դա-թիլիք քիլիսէսի մէ՞մուրլէրին ի 'ալիյէսի թարաֆընտան սատըր օլան ագիրօս-նամէյէ պինա՞էն, Դէնիզլիկեշընէլո՞ղ զալէթասը կէշ-միշ թարիխտէքի չայանը տիգդաթ պիր վազ'ա-յը, եա՞նի հէյ'էթինտա Կալիլէոսէն մուհաքէմէ վէ մահքիւմիյէթինի իխթար էտիյօր։ Պու վա-զը'ա 1633տէ վուգուս' պուլատու։ Օլ պէօյլուք զաթ՝ թագրիպէն 70 եաշընտա օլտըղը հալտէ, քէնտիսի 'ալէյհինտէ կէթիրիլէն հերետիկոսլըգ իթհամաթընա ճէվապ վէրմէք իւզրէ Ռօմայա տա'վէթ էտիլտի։ Միւշարիլէյհ՝ կիւնէշլին ճիւմ-լէ ի չէմսիյէ մէրքէզի օլտըղընը, վէ քիւրէ ի արզին սապիթ պիր ճիրմ, եա քեա՞ինաթին մէրքէզի օլմա-տըղընը քէշֆ էթմիշ օլմասընտան տօլայը մահքիւմ օլմուշ տրը։ Հուզուրընա հէյ'էթինտա ը միւշարի-լէյհի չաղրրմըշ օլան «Ազիզ մահքէմէ» Կալիլէոսէն հարէքէթի ի մահալլիյէյէ նազարէն կիւնէշլին տա-պիթ հալտէ պուլունմագտա իտիյինէ տա՞իր իտ-տի'ասը «Գիլսէֆիճէ քեազիպ օլան 'ազէս պիր դա-զիյէ, վէ աշղդատան աշղդա Ք. Մուգատտէսին պէ-յանաթը խիլաֆընտա օլտըղընտան, դաթ'էն հերե-տիկոսական տրը,» վէ զէմինին քեա՞ինաթին մէր-քէզի օլմայըզ, հէր կիւն քէնտի միհվէրի իւզէրին-տէ տէվր էթմէքտէ օլմասը դավի «ադալլի 'իլմի իլահիյաթ նօգթա ի նազարընտան պագըլարագ, տինճէ պիր զէլալէթ տիր,» տէյիւ իտտի'ա էյլէտի։ Իշպու եանըլմազ թագրիրլէրտէն սօնրա Կալիլէոս 'ալէյհինտէ եէտի դարտինալլարտան իմզաղանմը օլան չու դարտինամէ չըգարըլտը. «Պիզ սէնի պի-զիմ իխթիյարըմըզլէ թահտիտ էտիլէճէք պիր միւ-տէթէ զատտար իշպու 'Ազիզ մահքէմէնին պիր հապսխանէսինտէ գալմաղլըգա մահքիւմ էտէրիզ։ Վէ սէնին միւնֆէրիտ ճէզա 'ինվանը ալթընտա կէլէճէք իւչ սէնէ զարֆընտա հէր հաֆթա պիր տէֆ'ա թէվլէ ու խթիզֆարա մահսուս 7 Մէ-զամիրի օգումաղլըղընը էմր էտէրիզ։» Իշպու պէօյլուք 'ալիմ՝ իխթիյարլըգ սինին վէ մէշղուլիյէթ սըզլէթի ալթընտա էզիլմիշ, վէ քէնտինին տօյմաղ տիւշմէնլէրինին քէօթիւլիւյիւ սէպէպլիյէ բուհմա եէ՞ս ու ֆիւթուր կէթիր 'իշ օլարագ, ինսանը զա-յէթլէ քիւշիւք տիւշիւրէն պիր բիճ'աթ վէ ի'թի-բաֆտտա պուլունմաղլըղա մէճպուր օլտու։ Դէնիզ-

յեղբնելեն սեօղիւնե տէվամէ տէյօր քի, Կալիլէոս Ալլահն էսէրլէրինի թէտգիգ ու մու'այէնէաէն մէն' էտիլիպ տէ քէշֆ էյլէտիյի չէյի ինքւար, վէ արթըգ թէտգիգաթ վէ թէհարրիյաթընատն ֆարիզ օլաճաղընը թէ'ահհիւա էթմէքլիյէ մէճպուր օլունճա, քիլիսէ խրիսթիյան 'ալէմին պէօյիւք էքսէրիյէթինին հիւրմէթ ու րի'այէթինէ մաղհար օլաու։ Անլէր քիլիսէնին սայքի նամահատուա հիւքիւմէթէ մալիք պուլունմասընատն տօլայը չատ ու խէնատն օլուրլար, վէ անընն թա'լիմաթընը մինթարաֆ Իլլահ վէրիլմիչ հաղիգաթ մաղամընատա գապուլ էտէրլէր իսի։ «Զէմանէմիզտէ տախի միւթէ'ալլիմ քիմսէլէր հաղիգաթը արամադ մաղսէտիյէ Ալլահընն Բէլամընը թէթէպպիւ' էտէրլէր, վէ Կալիլէոս ղէմանը Բիլիսէսինին պիլմէտիյի եախօտ ինանմասընը պիր չէյ պուլմուշ իտիքլէրինի պէյատ էտինճէ, օլ քիլիսէ (Դաթօլիք քիլիսէսի) թէքրար անլէր 'ալէյհինատ աֆօրօսնամէլէր չըգարընը, վէ պիր չօղ քիմսէլէր էլեէվմ քիլիսէնին Կալիլէոսընն վազթընատա էթտիյի կիպի թէտգիգաթը մէն' էթմէքլիք հիւքիւմէթ վէ գուվվէթինատէն մահրում գալմըշ իտիյինի կէօրէրէք, իշպու թէպէատիւլէ ինանալար արասընատա տինի հայաթըն ղէվալ ու ինդըրաղ պուլմուշ օլաղընա տէլիլ նազարընյէ պաղարլար։» Պէր'աքս իտտի'ա օլունույօր քի, պու թէպէատիւլ՝ Ալլահն Բուհընն նէվ' ի պէշերի եէնի պիր ղիյարէթի, վէ Պօղոս առաքեալն վա'ղ էթտիյի հագդ տինին եէնիտէն իհտա օլունմասընն պիր միւժաեֆիսի մաղամընատա թէլագդը օլունմալը տըր։ (Ղալ. 5. 1)

Պուրատա տէնիլէնլէր մա'հուտ 'ալի միւնագիտղէր հագդընատա սահիհ տէյիլ տիր։ Անլերին եէկհանէ հէտէֆ ի մագսուտը միւլհէմ տինին թէմէլինի եըզմագ տըր։ Լաքին պու տէնիլէն չէյլեր՝ էպ Թիրել կիպի էսրարվէրվերանէ էֆքեարընա բաղմէն, ֆիքրճէ վէ 'ամէլճէ հագիգաթա վէ Բրիստոսընն քիլիսէսինէ սատրգ պուլունան պիր ատէմ սըֆէթիյլէ պիճիւմէ խրիսթիյանպարընն հիւրմէթինէ մաղհար օլան պիր զաթ հագդընատա սահիհ օլա պիլիր։

Հ. Մ. ԱԼԷՆ

ՏԷՐՈՒՆԻ ՀԱՅԱԹ

ՊԷՕՅԻՒԲ Ցա'իլ՝ կէօղէրինի տէրունի ատէմիմիղին բուհանի գուվվէթէրի իւղերինէ ահքմիչ օլարագ անը սապր ու թէհամմիւլէ ալըշարըյօր, թա քի սապրատն թէճրիպէ վէ թէճրիպէատէն տասխի ութանտըրմայան իւմիտ հասըլ օլսուն։ Պէքլէմէք վէ կէօղէթլէմէք՝ Ալլահը պիզիմ էլիմիզէ կէչէն հէր հանկը խարիճի պիր իշտէն զիյատ ի'լան ու պէյան էտէրլէր։ Ալլահա ի'թիմատըմըզատա սապիթ սուրէթատ դա'իմ օլմամըզ իչիւն եվվէլա պիզի սէվէն վէ հայաթլարըմըզընն պիլճիւմէ վազդ'ալէրի՝ էմրլէրինէ թապի' պուլունատն Զաթընն պիզի հիչ պիր վագթ 'աքսի պիր թէ"սիր ու նուֆուզա մաղուպ օլմաղընա պրագմայաճաղընա ինանմամըզ լազըմ տըր։ Բէգալիք օ Զաթ՝ քէնտինին խրատէթինատ խաթիխատամ օլունմագ խաթէյէն վէ Բէնտինին իրատէթինի իճրա էթմէքլիյէ արզուքէշ պուլունան սէվկիւլիւ գուլունընն քէնտիսինէ մախսուս վէ մու'այէնէ եէրի թուրթմամասընատ տախի միւսա'ատէ էթմէյէճէք տիր։

ՍԱՆԱ ՇԷՒԷՐԸԸ

«ՊէլԷՓԷյէՏ ԱԷՆ պանա Ի'լՓ էյլէ» (Ցոր. 34. 32)։

ԱԼԼԱՀԸՆ բիղասընը թահսիլ էթմէյէ էլինատէն կէլտիյի գատար չալըշան քիմսէ հէր հալատ թէվֆիգ ի իլահիյէ նա"իլ օլուր։ Օ չօղ տէֆ'ա ինանընն պիչարէլիյինի վէ խէլասքէարընն գուվվէթինի պա թէճրիպէ անլար վէ կէօրիւր։ Լաքին Ալլահընն պիզէ էօյրէթմէք խաթէտիյի տէրս պիզիմ տէհշէթիմիզի մուճիպ օլմամալը տըր։ Օ կիպի պիր քիմսէ խաթալարատա պուլունատպիլիր իսէ տէ, Ալլահընն մուհապպէթի անը թութար, վէ մու'ավէնէթէ նա"իլ օլմաղա բաղի օլտըզը միւատէթճէ անա եարարմ էթմէքլիյէ հաղըր վէ ամատէ պուլունուր։ Գապիլ քի անը թութմըշ օլտըզը խուսուսի մէպլէքատէն տէօնատէրիր իսէ տէ, օ՝ պունը անը տահա եիւքսէք վէ տահա տօղրու պիր հօլա գօմագըզ մաղսէտիյէ իճրա էտէր, զիրա վազիֆէ թարիզի տա"ամա մուհապպէթ հայաթընատա պուլունուր վէ անընէ ա'լալանընը։ Պիր պաչ մէլէյին հայաթը անճաղ մուհապպէթէ լիֆա օլունան խրատէթ հայաթը տըր։ Իշպու զբատ վէ ֆանի հայաթըմըզատա տահա ազատ վէ տահա ճէլիլ հայաթա ինթիգալ էտինճէյէ գատար, օլ մուհապպէթ հայաթընա ուֆագ պիր մըգատատա իմթիսալ էթմէքլիք ֆարզ ու իմթիյազըմըզ տըր։ Սապահատն ագշամա գատար Ալլահընն իրատէթինի իճրա էթմէքլիք, գալպէրիմիզի Ալլահընարի իլէ հէմահէնկ հալէ կէթիրմէքլիք, կէչմէքատ օլան վէսիլէ վէ ֆուրսաթլարատն խաթիֆատէ էթմէքլիք, զէմինի թօխսումլարըմըզը սէմավի հատատա իչիւն էքմէքլիք, իչթէ պիզ պունլարընն իճրասը իչիւն տա'վէթ օլունմըշըզ տըր։ Հէման պիզիմ ֆէվզէ'ատէ լիյազաթսըզըմըզ, ինսանի զա'ֆ վէ կիւնահըմըզը կէօրէն Զաթ՝ պիզի քէնտիսիզէ էօյէ տօլատուրսընն քի 'պիզիմ տա'վէթիմիզ մէսէրրէթիմիզ օլսուն։

«Սելամէթլէ հէմ եամնաճաղըմ հէմ պէ ույուճաղըմ, ղէրա եա Բապպ, եալնըզ սէն պէնիմ ԴԷՒԷՆԻՆ էմին եըլար սըն» (Մէղ. 4. 8)։

Չէր կիւնիւնիւ Ալլահա խրամէթ էտէրէք կէչիրէն պիր քիմսէ իչիւն տու'ա լայըգ օլան սատէ պիր միւլագաթ վէ միւսահէպէթ տիր. պու Զաթա խուսուսի պիր նասիհաթ եափօա մու'ավէնէթ ալմագ իչիւն տեյիլ, անճագ պախչ էյլէտիյի հուղուրը գալգ իչիւն սեվիպ թէվէքքիւլ էյլէտիյիմիզ Զաթա հայաթըմըզըն աչըլմասը չէքլինի ալըր, վիրա հիչ քիմսէ՝ էմնիյէթ վէ ի'թիմատլարը անլէրէ նասիբէն նա՞իլ օլանլար գատար թագիր էտէմէզ։ Սէօյլէմէքլիք հէվէսի ույանտըրընտա հիչ քիմսէ թագ'էն ազ սէօյլէր օլան քիմսէլէր գատար սէօղ սէօյլէմէքլիքտէն մանղուղ օլամազ։ Հիչ քիմսէ, էքսէրիա սա՞իրլէրինէ հիչ կիւվէնմէյէն մէղլէք սահիպի քիմսէլէր գատար սա՞իր պիր քիմսէյէ քեամիլէն կիւվէնմէզ։ Պու վէճհլէ քէնտի էֆքեարընը սէթր էտէն վէ ինսան կէօղլէրինէ կէօրիւնմէք իսթէմէյէն գալգ Ալլահըն կէօղիւ էօնիւնէ քեամիլէն աչըլը։

«Ալլահըն Յէսու Քրէսթոսա օլան 'ալի գա'վէրինէն Դ-սապգաքլի նէշանը էյի՝ մէնդիլ գօղրու սէյէրտիրիմ» (Փիլ. 3. 14)։

ԱՕԳՍԱՆ վէ գուսուր նիւմունէլէրի օլան պիզ ինսանլար գուսուրը պիր տիւնեատա եաշայօր իսէք տէ, 'ալէտատէվամ գալգ օլունմազ պիր էմէլ ու արզու իլէ քեամիլ օլմաղա չալըշըյօրըզ։ Պիզ հէր նէ քի օլապիլիր իսէք վէ նէ քի օլմազ լազըմ իսէք, օ տէյիլ իզ։ Պու սէպէպտէն բուհրմըզ նիսա էտէրէք եօգարըյա եիւքսէլիր։ Պու տիւնեա հայաթը իլէ ախրէթ հայաթը պիր տիրլէր։ Էօնիւմիւզտէ եալընըզ պիր քէմալ մի'յարը վար տըր։ Օլ մի'յար իլէ տիւչիւնիւր իզ, անըն իլէ եաշարըզ, վէ պու տիւնեատա անըն իլէ արզու էտէրիզ, վէ իչթէ պիզիմ իլէ իլահի նիւմունէ ի քէմալ արասընտա պուլունան էսէֆէնկիզ զբատիյէթ միւվաճէհէսինտէ էօնիւմիւզէ սէմավաթ աչըլը, 'վէ պիզ օ գատար զա՞իֆլիքլէ պաչլանմըշ օլան պիզիմ սա'յ ու զայրէթիմիզ իւզէրինէ Բապպըն քէնտի էլինի գօտրընը կէօրիւրիւզ։ 'Ագըպէթ օ պիզի քէնտիլինի Փէտէրի իլէ պիզիմ Փէտէրիմիզէ թագտիմ էտէր։

Ճեյմս Իէզ

ՀԱՅԱԹ ԹԱՍԱՒԻՐԼԷՐԻ

ԷԼԷՄ ԶԷԲԷՆ ՊԻՐ ԲԻՄՍԷՆԻՆ, ՀԻԲԵԱՅԷՍԻ

Լ ԻՋԻ ճանսըն 20 սէնէ 'ալէտատէվամ էլէմ ու իլթիրապ իչինտէ եաթագտա դալմըշ, վէ 16 սէնէ պաչինը տալտ եատարընտան գալտըրամամըշ տըր։ Օլ միւատէթատէ մէղպուրէ քէնտիլինի միւգթարիպ էլէրինին էմէյյէտ մասրաֆլարընը վէրտիյի միսիոնէրլէրին չախսլարընտա թամամ 68 սէնէլիք գուվվէթի վէ միւ"էսսիր պիր 'էօմր կէչիրմիշ օլտու։ Օ՝ պու 15 սէնէլէր զարֆընտա եօրզանլար տիքտի, վէ քիթապ նիշանլարը եափտը, վէ անլէրին սաթընտան միսիոնէր իչի իչիւն թագրիպէն 2,200 Ինգլիզ լիրասը գազանտը։ Էլեէվմ մէղպուրէնին քիթապ նիշանլարը թապ' էտիլիյօրլար իսէ տէ, մէղպուրէ քէնտի էլէրի իլէ գօրտէլարը քէսէր, անլէրին միւզեյյէն փիւսքիւլիւ ուճարընը եափար, վէ անլէրին հարֆլարընը թէրթիպ էտէր։ Էլեէվմ մէղպուրէ գօրտէլատան եափտըզը իշպու ուֆագ քիթապ նիշանլարընին վարիատթըյէ 15 եէրլի իշճինին մա'աշլարընը վէ իւչ գըզճըզաղին տախի սէնէվի մէքթէպ իւճրէթլէրինի թէ"տիյէ էտէր։

Լիզի ճանսըն տահա 13 եաշընտա իքէն պունտան 24 սէնէ էվվէլ մուրատար իլիք 'իլէթինէ տիւչար օլտու։ Խասթալըզընին իլք սէնէլէրինտէ օթուրա պիլիր իսիյսէ տէ, չիմտիյէ գատար խասթա հալտէ կէչիրտիյի միւտատէթին իւչտէ իքիսինի պաչընը եատարընտան եօգարը գալտըրամազ հալտէ կէչիրմիշ տիր։ Օ չէօյլէ եազըյօր. «1890տա պիր կէճէ սինիր վէ պաչ ազրըսը սէպէպիյլէ ույուսմատըմ. Ալլահընն պանա բահաթ պախչ էթմէսի իչիւն տու'ա էթտիմ, վէ պանա չու սիւ"ալ սորուլտու. 'Էլէմլի, իլթիրապը պիր 'էօմրէ բազի օլմազա հազը՞ր մը ոըն։'»

«'Պէօյլէ պիր 'էօմր կէչիրմէքլիյիմ հէր հալտէ լազը՞մ մը տըր', տէյիւ ճէվապ վէրտիմ։ «'Հազը՞ր մը ոըն' տէյիւ թէքրար սորուլտու։ Միւճատէլէ չէտիա իսիյսէտէ, 'ադըպէթ 'էվվէթ, եա՛ Բապպ, էկէր իրատէթին իսէ,' տէտիմ։ Պա'տէհու թաթը պիր ույգու ույուսըմ, 'վէ սապահլայըն պանա եէնի պիր կիւնէչ տօղմուշ իմիշ կիպի կէլտի։»

Եէնի տօղան կիւնէչ ազրը, էլէմի տէֆ' էթմէտի. ազրը, էլէմ եինէ էվվէլքի կիպի տէվամ էտիյօր իտի. լաքին ազրը, էլէմէ թէհամմիւլ իչիւն եէնի պիր զուվվէթ վէ եէնի պիր հազըրլըգ իհսան օլունտու։ Իշպու գուվվէթ վէ հազըրլըգ սայէսինտէ Ալլահընն իրատէթինէ միւթի' օլտըգատան պաչպա իշպու էլէմ ու իլթիրապ սա՞իրլէրէ 'այնի նի'մէթ օլտու, վէ օ կիւնտէն ի'թիպարէն եէնի պիր հայաթ պաչլատը։

Մէղպուրէնին հայաթընտան տահա հալին վէ լիմիտսիզ հայաթլար վա՞ր մը իտի։ Էկէր վար իսիյսէ, անլէրի նա՞սըլ պուլուսը թէսէլլի էտէ պիլիր իտի։ Փէք ֆէնա նէվ'ատէն պաթը ի'թիգատլարա էսիր գատարընը քէնտիսինինքլինտէն պէտթէր զա'ատիլարա չմիւպթէլա իտիլէր։ Օ կիպի

դատընարա եարտում էթմէյէ օ չալընը իսի։ Պիր իփէք եօրդան պիչէր վէ անը խայը կիւճլիւքլէ սաթար իսի։ Լաքին եօրդան խասթանընն գուվվէթ վէ ֆուրսաթընը նազար ը ի'թիպարէ ալարագ սանրրսընն փէք օ դատար ղիյատէ եօրդունընը, ղիյատէ մասրաֆա պա'իս օլան պիր իշ տահա էյի օլուր իսի. թա քի պու սայէտէ տահա չօղ քիմսէլէր անընն եափտընը իշլերի սաթուն ալարագ անընն խրամէթինէ միւշթերիք օլա պիլէ իսիլէր։

Ինթէ եէնի իշ պու վէճհէյէ պաշլասաբ, վէ իփէք գօրսէլա փարչասընընն պիր քիմսէ թարաֆընտան տիկէր պիր քիմսէյէ կէօսթէրիլմէսի, վէ հիքմայէսինին նազլ էտիլմէսի սայէսինտէ սէնէտէն սէնէյէ կէնիշլէնտի։ Ադէթ ազար ազար ազբպ կէլմէյէ պաշլասաբ, փօսթաճը տախի ուֆագ գօրսէլալարը կէօթիւրսիւ, վէ խասթանընն օտասը սա'իրլերին մէնֆա'աթը իշիւն մուհասպէթատէն նէշ"էթ էտէն խրամէթլերին իճրասընա մախսուս պիր մէրքէզ օլսուս։

Ինթէ պու վէճհէյէ Լիզի Ճանսընն քէնտինին 20 սէնէլիք խասթալըզընընն օն պէշ սէնէլերինտէ էճնէպի մուխթէլիֆ մէմլէքէթլերտէ տէվամը սուրէթատ եերի իշճիլէր իշլէթտի քի, պունլարընն խրամէթլերինին մէճմու' սէնէլերի 68 սէնէ օլսուս։

ՔԻՒՋԻՒՔ ԶՕՃՈՒՂԸՆ ԻՄԱՆԸ

ՑԻԼԷՄԷՆԲՏԷ զէվալը պիր դատն ապչամ 'ա'իլէ առ'ասընտա չէօյէ տու'ա էտիյօր իսի. «Եա՛ Ալլահ, սէն վագթըյէ գուլըն Եղիայա գարղալար վասըթասըյէ թա'ամ կէօնտէրտին. եալվարըր, ըէճա էտէրիմ քի պէնիմ ամ գալմըշ չօճուգլարըմա տախի էքմէք կէօնտէրէսին։» Տու'ա պիթինճէ սէքիզ եաշընտաքի չօճուղը կիտիպ տրշ գափունընն իքի գանատլարընը տախի աչտը վէ անղերի օ հալտէ պրագտը։ Վալիտէսի թէ'ամճիւպ իլէ «Նէ՞ էտիյօրսըն, էվլատըմ,» տէյիւ սորտու։ Զօճուգ ճէվապէն, «Գարղալար իշէրի կիրէ պիլսինէր տէյիւ գափուլար աչըգ օլմալը տրրլար,» տէտի։ Վալիտէսի «Ա՜հ, օլ հիքմայէ էաքի պիր հիքմայէ տիր, սէվկիւլիւմ, վէ պու եաղընդարտա օ կիպի պիր հալ վաղը' օլմամըշ տրր,» տէտի։ «Լաքին անճաքղրմ, Ալլահ քէնտիսի պիզի հըֆզ էտէճէյինի վա'ա էթմիշ տիր, վէ օ տա"իմա քէնտինին սէօզիւնիւ եէրինէ կէթիրիր։» Պիր աղ սանրա պէլէտիյէ ըէ"իսի օլ խանէնին էօնիւնտէն կէչտի, վէ իշէրի կիրէրէք, օ դատար կէճ վագթա դատար գափունընն էօյէ աչըգ պրագըլմասընընն սէպէպինի սորտու։ Էվ խանըմը չօճուղընընն ատտէտիլանէ հարէքէթինի հիքմայէ էյլէտի։ Պէլէտիյէ ըէ"իսի օ կիպի պիր իման հազրընտա հայրէթտէ դալմըշ օլարագ, «Զօճուգ իւմիտինտէ ասլա ալտանմըշ օլմայաճագ տրր. իմանի դարղալարընն կէլմէսինէ պէքլէյինիզ,» տէտի։ Վէ ազ վագթ սանրա քէնտինին խանէսինէ կիթտի, վէ քէնտի խրամէթճիլերի եէտիյլէ օ 'ա"իլէնին թէ'այիւչինէ պիր դաչ ղիւն քիֆայէթ էտէճէք թա'ամլար թէտարիք էթտի։

ՖԷՆՆԻՅԱԹ

ԻՆՍԱՆ ՎԷ ԱԼԷՄԻ ՆԷՊԱԹԱԹ

(Փրոֆ. Յ. Յ. Մանդաճեան, Մերզիֆոն)

1.

Նէպաթաթ ատմէքլէ եէրտէն պիթմէքլիք դապուլիյէթինէ մալիք օլան հէր նէվ' մախլուգաթը անլար ըզ, չէօյէ քի պու թա'պիրատէ էն եիւճէ էրզ ազաճլարընտան պաշլայարագ, անճագ գուվվէթլի պիր խուրատպիյն իլէ կէօրիւլէպիլէն էն ուֆագընդ միդրօպլարա վարանա դատար էնվա'ի մէվճուտաթ միւնտէրիճ տիր։ Մէվզու' ը պահանմըզ նէպաթաթըն նէվ'լէրինին թա'րիֆ, եախօտ թա'տատ էթմէք օլմայընդ, ինսանընն բու ի զէմինտէ զուհուրընտան պէրու 'ալէմի նէպաթաթըն նէ թէպտիկաթ կէօրմիւշ իսիյինի մուխթասարճա վասֆ էյլէմէք տիր։

Ճինս ի ինսանընն պունտան 5000 սէնէ էվվէլ եաշամընը օլան ամալարը պու կիւն վարանդարընա 'ավտէթ էտէճէք օլսալար, 'ամէպա անը գօլայճա թանընյապիլէճէքլէ՞ր մի։ Հէյլէ միլի թագսիմաթ իլէ սիյասի թէպտիկաթ չէօյէ տուրսուն, պիհիսապ չէհրլերի վէ քէօյլերի, գօնագլարը վէ խանէլերի, ֆապրիգալարը վէ մաղազալարը, ճամատէլերի վէ սօգաղլարը, վափօրլարը վէ չմէնտրֆէրլերի, նէվանէվ ալաթ, էտէվաթ, իճատ վէ իխթիրա'աթը ղիքր էթմէյէլիմ. քիւրէ ի արզը թա'պի'ի սուրէթատ գափլամադտա օլան նէպաթաթը պիլէ գօլայճա թէչխիս էտէմէյէճէքլէր։ Միւչահատէ էտէճէքլերի թէպտիկաթ ատօրթ նէվ' տիր,

1. Պիր չօղ հալլերին վէ ճինսլերին մահվ օլմասը։ 2. Պիր սիյարտա թագսի'ի օլան նէվ'լերին տախէր պիր սիյարա նազլ իլէ թէվաթիւն էթմէյէրի։ 3. Սընա'ի սուրէթատ եէնի չէքլերին հասրլ օլմասը։ 4. Մահսուլաթըն իղտիյասը։

1. Ադրէսճէ Դէվճուրդ Նէպաթաթը պազարընը հալլերէնդէ ընդարէլ վէ ճինսլերինին մահվ օլարագ օլաճագ տրր։ 'Ալէմի թասի'ատ քէնտի հալինէ թէրք օլունտըգտա պիր միւվազէնէ ի քամիլէ խպրազ էթմէքտէ տիր։ Խարիճի զէմինտէ պու միւվազէնէյի իսլալ էյլեյէն պիր քէյֆիյէթ եօգ տրր։ 'Ալէմ ու ճիհանընն մէրքէզի միկեօնպարճա սէնէլերտէն պէրու

թէպտիլ օրմանը աբը։ Շէմս քէնտի տէվէրանընտա, վէ սէյտարելէր իլէ պէրապէր քիւրէ ի արզ քէնտի մէտարլարընտա պու միւվազէնէյի հըզզ էտէրէք, սէնէտէն սէնէյէ պիր սանիյէ պիլէ հիսապլարընը չաչըրմայարադ եօլլարընա տէվամ էթմէքտէ տիրլէր։ Լաքին ինսան պու թանզիմաթը պօղմուշ տըր։ Մա'տէնիյաթ վէ հայվանաթ 'ալէմինտէն չիմտի սարֆ ը նազար էտէրէք, տիգգաթըմըզը սալթ նէպաթաթա հասր էտէլիմ։ Ինսան տիւնեայա կէլտիյինտէ փէք աղ իսթիհանալար իլէ ճիւմլէ տաղլըգ սէմթլէր կէօնակէօն օրմանլար իլէ միւզէյէն իտի։ Ամէրիգա քէշֆ օլունտըզընտա էքսէր ճիհէթլէրի պալթա կիրմէմիշ օրմանլար իլէ մէսթուր իտի։ Իլք աթալարըմըզ պու նէվ' օրմանլարտա եաշայըպ, ավճըլըգլա վէ քէնտի պաչընա պիթէն մէյվէլէրլէ կէչինիրլէր իտի։ Լաքին էհալի չօղալտըղճա թէ'այեիւշ մէս"էլէսի կիւճլէշտի. սըզըբ վէ գոյուն կիպի հայվանաթ ը էհլիյէ ալըշտըրմայա, վէ եէյէճէք-լէրի մէյվէլէրի վէ հուպուպաթը էլլերի իլէ եէթիշտիրմէյէ պաչլատըլար։ Զըրա'աթ էվվէլա ըրմադ քէնարլարընտա պուլունան օվալարտա զահիր օլտու, արադի տարալտըղճա տաղլարըն էթէքլէրինէ եօգարը կիթտիլէր, վէ իլէրի կիթտիքճէ օրմանլարը մանվ էթտիլէր։ Նէթիճէսի նէ՞ օլտու։ Միւճթէմիլ ի Ամէրիգանըն Մէքսիգօ քէօրֆէզի ճիհէթլէրի, Հինտիսթանըն Պէնկալ վիլայէթի, Իթալիանըն Գամիանիա էյալէթի, վէ պիղիմ տիյարըմըզտա 'Իրադ 'Արէպի, Իսքէնտերուն քէօրֆէզի վէ Զարշամպա սէմթլէրի կիպի մանալար ճէվալ վէրսինլէր։ Տաղլար օրմանլար իլէ մէսթուր պուլունտըղճա անլէրին իւզէրինէ նիւզուլ էտէն դար վէ եաղմուր սուլարը օթլարըն արասընտան եավաչ եավաչ սըզարադ թօփրաղա էնէրլէր, վէ եաղ մէվսիմինտէ զանի փունարլար հալինտէ էթրաֆը բուչէն գըլըպ, նէպաթաթըն քէսրէթ վէ լէթաֆէթինէ վէսիլէ օլուրլար։ Օրմանլըգ մահալարտա չէտիտ եըլանըրմ, (գասրրդա վէ ասլու նասիր իւլ վուդու' հալլէր տիր. տէրէլէրէ աչաղը թուզանան էտիպ, օվալարը խարապալար իլէ էօրթէն ատէչէթլի սէյլէր զուհուր էտէմէզ, օվալար կիւզել եէչիլ էլպիսէլէրինի սէնէնին պէօյիւք գըսմընտա տէյիչմէզլէր, վէ հէր եէր միսլ ի ճէնէնէթ օլուր։ Ինսան նէ՞ եափար, օրմանլարը քէստի։ Պարի եալընը քէսիպ՝ քէրէսթէսինի պիր իշէ եարաթմըշ օլտա. խայրը, պէօյիւք գըսմընը եազըպ թէլէֆ էթտի, վէ եանմայանընը թարլա քէնարլարընտա չիւրիւթտիւ։ Լաքին խարապկէթ պուրատա խիթամ պուլմատը. տաղ էթէքլէրինտէ թօփրաղը թութան, մուհաֆազա էտէն աղաճ քէօքլէրի գալգտը, աղաճլարըն կէօկէսինտէ տուլտանան օթլար վէ չիչէքլէր աչըգտա գալըպ թէլէֆ օլտու, օրմանըն աղաճլարը եէր իլէ հավա ա-բասընտա պիր միւվազէնէ ի էլէքթրիգիյէ հասլ էթմէքտէ իքէն, չիմտի օլ միւվազէնէ պօղուլտը, վէ տաղ էթէքլէրի չէտիտ ֆուրթունալար, եըլ-տըրըմ, սաղանադ վէ տօլու մէրքէզլէրի օլտուլար, աչըգտա գալմըշ օլան թօփրաղլար գօլայճա սիւ-րիւլիւպ կէօթիւրիւլտիւ, տէրէլէրի տօլտուրտու, տէրէլէրտէն օվալարա կիտիպ, օվալարը պաթըր-տը, վէ էնիրհայէ գուրու գայալըգ տաղլար, վէ գումլու եախօտ պաթտալը օվալար վէ սըթմա հավզէլէրի իլերի կէլտի։ Պիր տտէմ պիր միւսա-ֆիրէ իքրամ էթմէք իչլուն պիր ինէք պօղալալըպ, պիր աղ քէպապ եափտըգտան սօնրա, պագը գա-լան էթի վէ տէրիյի ատէչէ ատաճադ օլտա նէ՞ տէ-րիզ. պու տտէմ տիվանէ տիր տէյէճէք օլտագ եանլըշ օլու՞ր մը. լաքին սէնէտէ պիր գաչ քիլէ արփա եախօտ պուղտայ ալմադ իչլուն պիր պիս-թիւն էյալէթին իգլիմինի վէ սըհհէթինի խարապ էտէնէ նէ՞ տէմէլի։

Ինսան պու եանլըշընը էնճամ անլատը, վէ չօգ տիյարլարտա սընա'ի սուրէթտէ օրմանլար եէթիշ-տիրմէյէ պաչլատը, լաքին չիչարէ քի չօգ տաղլարըն թօփրաղը կիթմիշ վէ իլա նիհայէ օրմանսըզ դալ-մաղա մահքիւմ օլմուչլար։ Եիրմինճի 'ասրըն իպթիտասընտա պու մուխրիպլիք վէ միւսրիֆ-լիք 'աճէպա խիթամ պուլտո՞ւ մը. խայրը. մուղայիրի օլարադ օրմանլարը թէզ տիւքէթմէյէ պաչգա եօղլար աչըլտը։ Օտունտան քեաղըտ եա-փըլըյօր, ուճուզ քեաղըտ նէվ'էլէրի պաչըճա պու դապկիտէն տիր։ Եվրօփանըն վէ Մ. Ամէրիգանըն 400 միլեոն գատար էհալիսի վասաթ հիսապ իւզրէ սէնէտէ 10,000 միլեոն նուսխէ զաղէթա ալըյօր-լար, քիթապլար վէ ռիսալէլէր վէ պաչգա տիյար-լարըն քեաղըտ սարֆիյաթը չէօյլէ տուրսըն, պու զաղէթալարըն պա'զը նուսխէլէրի 50-100, հաթ-թա 400-500 կրամ պիլէ օլուր, չէօյլէ քի սէնէտէ 445,000 'Օսմանլը տէօնիւմիւ* եախօտ էնի պօյու 20 քիլօմէթրօլըգ պիր օրմանըն աղաճլարը նալթ պու եօլտա թէկէֆ օլույօրլար։ Պիւթիւն տիւն-եատա սէնէտէ սարֆ օլունան քեաղըտըն մըգտարը իսէ պունըն տէօրթ միսլի տիր, վէ էքսէրիսի օրման մահսուլը աբը։

(*) Մա'լիւմ օլտըղը իւզրէ, պիր 'Օսմանլը տէօ-նիւմիւ էնի 40, պօյու 40 մի'մար արշընը, եա-խօտ 1,600 միւրէպպա'ա մի'մար արշընը սաթհա տէնիլիր քի, 920 միւր. մէթրօյա միւսավի տիր։

Ելմի նէպաթաթ, նէպաթաթը թէֆթիլի իւէ մէչղուլ օլսըզը հալտէ, նէպաթաթ նէվ'լէրինին պա'զըլարը նիւմունէ տէվչիրմէքլիք եիւզիւնտէն տիւքէնմէք տէրէճէսինէ վարմըշ տըր. հաթթա պու սէպէպտէն պա'զը տիյարլարտա պա'զը չիչէք նէվ'լէրինին տէվչիրիլմէսի եասադ օլմուշ տըր։

Լաքին արթըզ պու էսէֆէնկիզ հալէրին թա'տատընը թէրք իւէ տիզդաթըմըզը տահա խօշ օլան ճիհէթլէրէ տէօնտէրէլիմ։

ՄՈՒՀԱՐՐԷՐԱԹ

ՎԱԼԻՏԷԼԷՐԷ ՄԷՔԹՈՒՊ

(ՄէՀԼ Տաբ, Թալա)

Ահվալը պէրայէրէ. 1 Թէվ. 22. 5-13, 28. 1-10, 20։

Պիր մի'մարը վէ եա պիր թապիպին հիւնէր վէ մէհարէթինի կէօրտիյիւմիզտէ հայրան օլուրըզ։ Լաքին անը, օ իչէ հազրլանմադ իւզրէ սարֆ էթմիշ օլսըզը չօգ սէնէլէրի ֆիքրէ կէթիրտիյիմիզտէ թէ'ասֆիւպէ մահալ դալմադ, տէրխաթը էթմէլի իզ քի օ տատէմ թամմ օ իշ իչիւն պիր մէքթէպտէ թա'լիմ օլունտը։ Պու նէվ' տատէմէր իչիւն մէքթէպտէ թա'լիմ օլունմըշ օլմադըզդ, չարթ ը մութլադ տըր։

Զօճուղլարըմըզ նէ՞ հալտէ տիրլէր։ Թա'լիմ օլունտըզլարը պիր մէքթէպ վա՞ր մը տըր։ Պու չէյ էլզէ՞մ մի տիր։ Թա'լիմ օլունտըզլարը մէքթէպ նէ՞րէսի տիր։

Վալիտէլէր եանըմա կէլէրէք, էվլատլարը հադզնտա օլան հըրս ը չանլարընը սէօյլէրլէր. Ռինաբրկարթնա, իսլթիտաի մէքթէպէ, սոնրա Մէքթէպ ի Ալիյէ վէ Գօլէճ կիթմէլէրինի, վէ տահա սոնրալարը զիյատէ թահսիլ իչիւն Պէյրութա վէ Էվրօփայա կիթմէլէրինի արզու էտէրլէր։ Պու չէյլէր մէհտէ չայան տըր։ Բեա՞չքի Թիւրքիատա պուլունան հէվի վալիտէլէր էվլատլարը հադզնտա 'այնի եիւքսէք թէսավվուրը թաչրսալար։

Լաքին պու վալիտէլէրին նէ դատար չօգլարը, չօճուղլարընին իւք վէ մուհիմմ օլան մէքթէպլինի ունուտուրլար։ Պու մէքթէպ նէ՞րէսէ տիր։ Հէման իչինտէ սաքին օլսըզընըզ խանէտ տիր, իչինտէ սօսլա եախօտ թանտըր պուլունան, իչինտէ թա'ամ եէսիյինիզ վէ ույուսըզընըզ, վէ պիւթիւն 'ա՞իլէ խալգընին իչինտէ եաչատըզը օտա տըր։ Օ օտանին դափուսը իւզէրինտէ իրի հարֆլար իւէ եազըլմըշ օլան քէլամ չու օլմալը տըր. «Պուրասը չօճուղլարըմին իւք վէ էն մուհիմմ օլան մէքթէպլի տիր։»

Մու'ալիմ քի՞մ տիր։ Սիզ վալիտէլէր սինիզ։ սաքին օլսըզընըզ մահալ, քէօյ, դատտա եա չէհր օլսա, էլպիսէնիզին նէվ'ի վէ պիչիսի դապա եախօտ զարիֆ օլսա, պաչընըզտա եազմա, եա չալ, եա տա չափդա պուլունսա, հէր հալտէ պու մէքթէպին պաչ մու'ալիմի սիզ սինիզ։

Սիզ չօհուգլարընըզին դալպինէ հիւքմ էտէպիլիրսինիզ։ Զօճուգլարընըզին 'էօմրիւնէ դալըպ վէ չէքլ վերմէք պապընտա էլինիզտէ օլան դուտրէթի, չօղլարընըզ ճիւզ'ի օլսուն թանըմայօրսընը։ Բէնտիմ հադզընտա տէյէպիլիրիմ քի, Սալահէն պանա վերմիշ օլսըզը չօճուգլար իւզէրինէ մալիք օլսըզըմ դուվվէթ հադզընտա տիւչիւնտիւյիւմատ, չօգ տէ՞գ'ա տիթրէր իմ։

Իւք վէ էն մուհիմմ օլան օ մէքթէպլին տէօրթ տիվարլարը արասընտա սիզ մու'ալիմէր, չակիրտէրինիզէ ապա ունուտուլմայաճադ օլան նէ դատար սէօզէր էօյրէտիրսինիզ։ Սիզտէն օլ մէքթէպ օտասընտա, նէ դատար պադի դալաճադ օլան թէ՞սիրլէր չըզմադտա տըր։ Օ մէքթէպ օտասընին դափուսընտան կիտէն եօլ, չօճուգլարընըզը ճէնէթէ եա տա ճէհէննէմէ կէօթիւրէպիլիր։ Օ օտատաքի թա'լիմ, չօճուգլարընըզը էպէտի հայաթա եա տա էպէտի հէլաքա զըլազուլայայպիր։

Սիզ Բասպը սէվէն վէ հէր կիւն Անտէն էօյրէնէն վալիտէլէր իսէնիզ, խանէնիզտէ պուլունան պու իւք վէ էն մուհիմմ մէքթէպլի ունութմադսընըզ։

Սիզէ պիր սիւ՞ալ էտէպիլի՞ր մի իմ։ Գըզլարընըզին նէֆսիէրէսի, զապթ ը նէֆսաք գուսուրը, մաղրուր, տիւնէվի եախօտ հիլէպաղ օլմասընը խաթի՞ր մի սինիզ։ Օղուլլարընըզին սէրբէշ, խօտրէյ, թարիգինի քէնտի ինթիխապ էտէն, սէօզիւնիւզիւ հիչ ամլէմէյէն, վէ թէհլիքէլի վէ ֆէնտատէթէր քէսպ էթմէքտէ օմալարընը խաթի՞ր մի սինիզ։ «Հայր, հիչ ասա,» տէրսինիզ։

Պիր սիւ՞ալ տահա վար։ Գըզլարընըզ վէ օղլանլարընըզ մէդրէսէ թարզտա՞ մը պէօյիւյօրլար։ Գօրգարըմ քի չօգ վալիտէլէր, տէչդատան իպրար էթմէք իսթէմէյօրլար խսէ տէ, գալպէրինտէ «Էվվէթ» տէմէյէ մէճպուր տըրլար։ Կիւճլիւք նէ՞րէտէն չըգէյօր։

Պէնճէ պիր սէպէպլի, կէրիտէ, խանէնիզտէքի օտատա պուլունան մէքթէպտէ տիր։ Զօճուղընըզը նէթէր դատար էրքէն թա'լիմ էթմէյէ պաչլամասընը։ Օ իւք մէքթէպլին էհէմմիյէթինի ունութտընը, եա տա ֆէհմ էթմէտինիզ։

Պիր աղ տահա կէնիչ թա'րիֆ էտէյիմ։ Հէր պիր չօճուգ չախսի իրատէթէ մալիք օլարադ տօ-

զար։ պու չէյ Ալլահըն պիր 'ամիյէսի տիր։ Լաքին պու իրատէթ թա'լիմ օլունմալը տըր, վէ թա'լիմ օլունուրսա, պիւթիւն 'էօմրոտ պիր պէրէքէթ օլաճադ տըր։ Թա'լիմ վէ թէրպիյէ օլունմազ իսէ, անճադ պիր մանի'է, վէ չօղ 'էօմրլէր իչիւն, սահիվլինէ մուճիպի լա'նէթ օլաճադ տըր։ Էյ սիզ վալիտէլէր, չօճուղլարընըզըն իրատէթինի թա'լիմ էտի՛յօր մը սընըզ։ Երքէն պաչլամալը վէ վաղթ զայպ էթմէմէլի սինիզ։ Զօղ վալիտէլէրին եափտըղը նէ՞ տիր։ Պէպէք ազարսա անը տօյուրուր, թէքրար ազատըզընտա անը կէզտիրիր։ Հէր տէ՞ֆա ազատըզընտա, նէ իսթէյօր տէյիւ զանն էտէրսէ, անը վէրիր։ Զիյատէ պէօյիւտիւյինտէ, ազարսա անա տէր, «Նէ իսթէրսէն սէօյլէ, սանա վէրիրիմ»։ Անը խօշնուտ էթմէք իչիւն էօթէ պէրի դօշար։ Միւսաֆիր կէլտիյինտէ չօճուգ բահաթսըզ օլուրսա, էլինէ չէքէր եափտա բահաթ տուրտուրաճադ պիր չէյ վէրիր։ Խասթա օլուր, վէ ճը ի'լաճը իչմէք իսթէմէզսէ, հէքիմէ կիտէր վէ «Իչմէյօր» տէր։ Սօֆրատա պուլունան թա'ամտան խօշլանմազսա, պաչդա պիր չէյ վէրիր։ Տա՞իմա տէր, «Ա'ղլը եէթմէզ, նէ՞ պիլսին, պիր չէյ տէյիլ, օ սօնրա էօյրէնիր»։ Պու վալիտէ չօճուղըն վաղը' օլան չէյլէրի անլամազսա իսիյինի, վէ հէվսինի պիլտիյինի ֆէհմ էթմէզ։ Զօճուղա նէ՞ դատար պէօյիւք պիր ղիյան էթմէքտէ իսիյինի, վէ էկէր անը թա'լիմ ու թէրպիյէ էթմէքտէ կէճիրիր իսէ, զայ' օլան վաղթըն էքսիյինի ասլա տօլտուրամայաճադ իսիյինի էյի անլայամայօր։

Զօճուղընը խօարէյ վէ սէրքէչ եափան, պիր չէյ իսթէտիյի վաղթ անա ազատամաղը վէ պաղըրմաղը թա'լիմ էտէն, քէնտիսի տիր։ Անա զաղթ ը նէֆս էթմէմէքլիյի էօյրէտէն քէնտիսի տիր։ Շու հալտէ չօճուղլարը նա՞սըլ պէօյիւյեճէք։ Անլէր էվտէ պաչ աղրըսը օլուպ, տա՞իմա տէրլէր. «Կիթմէմ», «Էթմէմ»։ Իթա'ատ էթմէյի հիչ խսթէմէզլէր, տա՞իմա քէնտի իրատէթլէրինին խճրասընը արարլար, վէ նա՞կլ օլամատըղլարընտա բահաթսըզլըգ չըկարըրլար։ Պու կիպի օղանլար չօղ տէֆա օլ դատար սէրքէչ օլուրլար քի, վալիտէ քէնտիլէրի պիր տիւքքեանա չըրագ զօյմազա վէ եա էվտէն տէֆ' էթմէյէ մէճպուր օլուր։ Կէչէն կիւն հաթթա պիր վալիտէ հագդընտա իչիթտիմ քի, օղլընը, թէվպէ էտէնէ դատար տիչարտա դալսն տէյիւ սօդաղա ամիրչ։

Ալլահըն քէնտինէ թա'լիմ էթմէք իւզրէ վերտիյի օղը իւզերինէ օլան թէ՞սիրինի զայպ էթմիչ օլան պիր վալիտէնին հալը նէ՞ դատար ճընը տը։

Ալլահա նէ՞ հիսապ վերէճէք տիր։

Ադիլ պիր վալիտէ, չօճուղլարընը իրատէթինի թա'լիմ էթմէք վէ անլերէ զապթ ը նէֆս էօյրէթմէք իչիւն նէ՞ եափար։

Պէպէք քիւչիւք իքէն, հէր ազատըզընտա քէնտինէ թա'ամ վերիլէմէզ, եափտա կէզտիրիլէմէզ իսիյինի անա էօյրէթմէյէ չալըշը։ Լազըմ կէլիրսէ, պիր ազ ազատասընտա միւսա'ատէ էտէր։ Միւնասէպէթ օլտըզընտա անը իսթէտիյինտէն մահրում էտէր, վաթը կէլտիյինտէ պիւթիւն կէճէ ույուտմազը անա թա'լիմ էտէր, ազատաս ազատասա աճը ի'լաճը անա վերիր։ Միւսաֆիր կէլտիյինտէ բահաթսըզ տուրուրսա, անը թէքտիր էտէր։ Սօֆրատա պուլունան թա'ամտան անա եէտիրիր։ Հէր սըրատա անա զապթ ը նէֆսի էօյրէթմէյէ, վէ անըն իրատէթինի թա'լիմ վէ թէրպիյէ էթմէյէ չալըշը։ Իւճրէթի նէ՞ օլաճադ տըր։ Անըն ուֆագ պիր սէօզիւ չօճուղլարընա պիր դա'իտէ ի 'ամէլ օլաճադ, սէօզլէրինէ հիւրմէթ վէ իթա'աթ էտիլէճէք տիր, վէ անըն օղուլլարը վէ զըզլարը պէօյիւտիւքլէրինտէ զապթ ը նէֆսէ մուպթէտիր, ֆա'իտէլի վէ տիւնեայա պէրէքէթ օլան քիմսէլէր օլաճաղլար տըր։ Օ թա'լիմէ էրքէն պաչլատը, խանէսինտէքի մէքթէպլին էհէմմիյէթինի թադտիր էթտի, վէ պու սէպէպտէն իւճրէթի զայէթ 'ազիմ օլաճադ տըր։

Հիլէ վէ եալանըն տախի իպթիտասը էվ մէքթէպլինտէ պուլունուր։ Թազէ տուտադլար իլք եալանը սէօյլէտիյինտէ, եափտա չօճուգ իլք տէֆ'ա պաչդասընը ալատթմազա չալըշըրընտա, նէ՞ դատար չօղ վալիտէլէր քէյֆլէնէրեք կիւլէրլէր։ Պէօյլէսի պիր մէնֆուր կիւնահրն պիտայէթի իչիւն քէյֆլէնմէք, նէ՞ կիպի պիր դադահաթ տըր։ Հէր պիր չօճուգ քիւչիւք իքէն, դալպէն ազ եա չօղ վահչի տիր, վէ սայքի հէր չօճուգ քիւչիւք իքէն, իբրասըզլըգ եափար վէ եալան սէօյլէր։ Լաքին պիղիմ վազիֆէմիզ նէ՞ տիր։ Պիղիմ վազիֆէմիզ, իլք իպթիտատէ անը կէրիտէ պրագմադ տէյիլ, անա եարտըմ էթմէք տիր։ Ցիսուսըն եալանտան նասըլ իքրահ էթտիյինի, վէ եալանճը պիր չօճուղըն՝ Ցիսուսըն էվլատը օլամազ իսիյինի, անա թա'լիմ էթմէք տիր։ Պիղիմ էվիմիզտէ, եալանըն պիղի վէ Ալլահը էն զիյատէ նախօշնուտ դըլան պիր չէյ իսիյի էօյրէտիլիր։ Զօճուղլարըմ հաղիդաթը պանտա սէօյլէմէքտէն զօրդաբդլարընտա, էթտիյինիզ խսթա իչիւն սիզի թէքտիր էթմէմ, լաքին պանտա հէր տէֆ'ա եալան սէօյլէտիյինիզտէ սիզի չէտիտէն թէքտիր էտէճէյիմ տէրիմ։ Հիչ պիր եալանը թէքտիրսիզ պրագմա։ (Հէմման կէչէն կիւն օղուլլարըմըն պիրինի, պէնի ալատթմազա չալըշ-

տըզը սէպէպտէն, չէտիտէն թէքտիր էթմէյէ մէճ-պուր օլուրմ։ Կէօղ դաֆամաղա ճէսարէթ էտէ-մէտիմ։)

Եալան իպթիտասընտա մէն' էտիլիր իսէ, չօ-ճուղլարընըզ պէօյիւտիւքլէրինտէ հաղիգաթվէր-վէր օլաճադ տըր։ Խանէտէ եալանըն պաշլանդըճ-լարընտան սադրն։ Զօղ էյի ամթալարըն էվլատա-րընըն մէքթէպտէ եալան սէօյլէտիքլէրինի մու'ալ-լիմլէրտէն իչէթիյիմտէ թէ'ամճիւպ էտէրիմ։ Ամ, էյ վալիտէլէր, խանէնիզտէ պուլունան մէք-թէպտէ, հիլէ վէ եալան արզուսընը էզմէք իչուն, քիաֆի մըզտար երքէն պաշլատընը՞զ մը։

Խանէտ, պաշդա չօղ չէյլէրին տախի պիտա-յէթի պուլունուր, մէսէլա, նէֆտվէրէսթլիյին, զուրուրըն, տիւնեավիլիյին, թիզմիզաճլըզըն, վէ զայրի, վէ զայրի։ Հէվ պու ուֆաղ ֆէնա պիտա-յէթլէր, նիհայէթ պէօյիւք ֆէնա 'ատէթլէր օլուր-լար։ Պունլար էպէտի խարապիյէթ տէմէք օլա-րադ, գալպէրինիզէ պէօյիւք քէտէր վէ ռաբ վէ-րէպիլիր։

Պու մէքթուպտա մադսէտիմ, չօճուղլարընըզը հէր էյի չէյտէ թա'լիմ էթմէյէ երքէն պաշլամադը-զըն 'ազիմ իհթիյաճընը, վէ անլէրի թա'լիմ ու թէրպիյէ էթմէքլիյին վազթը կէչէճէք դատար պէքլէմէքտէ 'ազիմ թէհլիքէ վար իսիյինի սիզէ կէօսթէրմէք տիր։

Լաքին պու իշի եալընըզ նա՞սըլ եափագիր-սինիզ։ Վէ խէլտաքէարընըզ Յիսուսը պիւթիւն դալպտէն, պիւթիւն ֆիքրտէն վէ պիւթիւն դուվվէթտէն սէվմէյօր իսէնիզ, պու չէյէ եալընըզ նա՞սըլ ճէսարէթ էտէրսինիզ։ Մարիամ կիպի, Յի-սուսըն այագլարը հանընտա օթուրարադ, մահ-ճուպ վէ հալիմ օլմագլըզը Անտէն էօյրէնին, վէ եէվմի տու'անըզ չու օլսուն, «Եա՛ Բաղպ Յիսուս, քէնտիմի պանա կէօսթէր քի հէվ կիւնահլարըմը պիլէյիմ, Սէն քէնտինի պանա կէօսթէր քի, Սէնի զիյատ սէվէյիմ։ Քրիստոսըն բուհրյէ էօյլէ տօ-լայըմ քի խանէմտէ սէմա լեզզէթի պուլունսըն։»

ԷՏԷՊԻՅԱԹ ՎԷ Բ. ՄՈՒԴԱՏՏԷՍ

(Վէր. Կարապետ Յարութիւնեան, Օֆֆօրդ պարէ-լֆիւնոնը, Ինկլիզերը)

Կէչէնլէրտէ Ա-էպոքէրտէ օգուտարդըմըզա կէօրէ, Ամերիկանըն Շիդակօ չէհրինտէ մէմլէքէթիմիզ է-հալիսինտէն պիրիսի, վազթըյլէ Ինճիլ վա'ըզը ի-քէն, չիմաի տինէ մուխալիֆ օլան պիր ճէմի'յէթէ բիյասէթ էթմէքտէ օլուսլ, պիր Ինկլիզ մուհարրի-բին քիթապընտան օգույարադ անլէրէ վա'ղ էյլէմիշ վէ վա'ղընտա ատէմին սալթ 'ազի նուր վէ պիկի-իլէ խէլաս պուլաճաղընը իտոլա էյլէմիշ տիր։ Վա-գա'ա պիզ տէ արա սրբա էօյլէ զաթլարա բասթ կէ-լիյօրըզ քի անլէրին էֆքեարընճա Բ. Մուդ.տէքի տի-նի թա'լիմ չօղճա ճիւհելայա եարար. 'ադլի տա՞իրէ-տէ քեաֆի տերէճէ թէրադը էյլէմիշ օլանլար ի-չիւն իսէ, պէօյիւք չա'իրլէրին, մուհարրիրլէրին, ֆիլյէսուֆլարըն վէ 'ալիմլէրին քիթապլարը տատա ֆա՞իտէլի տիրլէր։ 'Ասրար ադտէմ եաչամըշ ու-ֆաղ եէհուտի միլլէթինին՝ միլլի վէ տինի թասավ-վուրատընը հավի օլան Բ. Մուդ. տատէմին ֆիքրինի տար պիր տա՞իրէյէ միւնհասըր զըլըպ, տատէմի պիր թաղըմ խայալի դօրդու վէ իւմիտլէրլէ պէպէմէյէ չալըշարզընտան, երիկրմինճի 'ասրին միւթէ'ալիմ սընըֆընա եարամադ։

Գավմըմըզ էօթէտէն պէրու տինի վէ Բ. Մուդ.ի սէվէն պիր գավմ օլարզընտան, մէզքիւր էֆքեարը թէքզիպէ գալզըշմադ ֆաղլա կէօրիւնիւր իսէտ, պէօյլէլէր արա սրբա հէր եէրտէ կէօրիւնիւպ, մուզիրը թասավվուրլարը իլէ նիչէ ֆիքրլերի պէ-հիրլէմէքտէ օլտուզլարընտան, Ա-էպոքէր վասը-թասըյլէ պու պէնտի նէչր էյլէմէյէ թէչվիդ օլուն-տում։

Պու պադտէ տէնիլէճէք իլք խուսուս չու տըր քի, պէօյիւք 'ադլարընն էսէրլերի օլան քիթապլա-րը թադիր էտէրիզ։ Բ. Մուդ. վար տըր տէյիս-տիւնեատտա պաշդա քիթապլարտա լիւզում եօղ տըր, խատա'տասընտա տէյիլիզ։ Էլսինէ ի միւթէ-նէվվի'էտէ 'ադլի, ախլադի վէ բուհանի եիւքսէք թա'լիմլէր իլէ տօլու փէք չօղ զիդըյմէթ էսերլեր վար տըր։ 'Ուլում.ը թասդի'իյէտէն պահս էտէնլէր նէվ' ի պէչերէ պէօյիւք խըտմէթ իֆա էյլէմէքտէ տիրլէր։ Հոմէր, Շեքսպիր, Սիսէրօ, Կէօթէ, Է-մրսըն, Վիքթոր Հիւկո վէ էմսալինին պէօյիւք էսէրլերինի միւթալա'ա էթմէքլէ էհտիմիզ անլէր-տէն չօղ մուֆիտ տէրսլեր էօյրէնէպիլիրլեր։ Եիւք-սէք տէրէճէտէն ֆիքրի թա'լիմ իլէ ինսանլար 'ա-զիմ պէրէքէթլերէ նա՞իլ օլմուշլար տըր։ Վէ պէօյ-լէ օլմասը տա փէք թասդի'ի տիր։ Զիրա հաղիգաթ նէրէտէ, նէ զէման վէ քիմին վասըթասըյլէ քէչֆ օլունմուշ իսէ եինէ Ալլահտան տըր։ Պիր քիմսէ թասդի'ատտա պիր դա՞իտէ քէչֆ էյլէտի իսէ, պիր չա'իր ինսան դալդիրտէ պիր թաղըմ հաղիգաթլար կէօրտիւ վէ եազտը իսէ, սէմավաթըն քէվաքիպի մէյանէսինտէ, սահրանըն րէնկեարէնկ չիչէրլերին-տէ, գուշլարըն նաղմաթընտա վէ ագան չայլարտա հիւսն, ահէնկ, նիզամ վէ գուվվէթ կէօրտիւ իսէ՝, պիրի խուսուպ ահէնկ պիր մադամ թէրթիպ, վէ ա-նընվէ նիչէ մահզուն զալպերին թէսէլլի պուլմա-լարընա, վէ ատէմին էտնտա արզուլարտան եիւքսէյէ

դալդմալարընա՝ վասրթա օլտու իսէ, պիլա չիւպհէ Ալլահ թարաքընտան խըտմէթ էթմէքտէ պուլունտուլար։ Ալլահըն անդէր իլէ պիր միւնասէպէթի ւօգ իսի, տէմէք փէք եանլըշ տըր։ Թապի՛աթտա, դալդտէ վէ թարիխ ի պէչէրտէ մատտէյէ վէ նէքսէ ֆա՞իդ պիր դուվվէթ կէօրմէյէն քիմսէ հադիգաթ քէշֆ էտէմէզ։ Ատէմ՝ պա՛զէն մութթալի՝ օլմայարադ սէմատան թէ՞սիր դապուլ էտէր։ Ճիւմլէ հադիգաթ քեաշիֆլէրի՝ «տիւնեայա կէլէն հէր պիր ատէմի թէնվիր էտէն նուրը հադիգի»տէն չէօ՛լէ ախզ էյլէմիշ տիրլեր։

Ֆադաթ՝ նէմնէլէրէ լիյադաթլարընտան զիյատէ մէզիյէթ. իսնատ էտիլմէմէլի տիր։ Էտէպիյաթ վէ ֆիքրի էսէրլէրի մէտհ էտիրքէն, անդէր հէր չէյէ քեաֆի տիրլեր իտտա՛ասընտա օլմադ փէք եանլըշ տըր։ Սաթ ֆիքրի թա՛լիմ ու թէրպիյէ իլէ ատէմին հէր պիր մա՛նէվի իհթիյաճը ասյուրուլուր տիւշիւնճէսի պօշ խիւլեա տըր։

Պիր տէ Ռ. Մուդ.ի սա՞իր քիթապլար իլէ մուդայէսէ էտէրքէն տիդդաթ էտիլմէլի տիր։ Վա՛դա, Ռ. Մուդ.է սաղթ պիր քիթապ հազիրլատէ պադասադ պիլէ, պիլա իսալֆ իտտա՛ա էտէպիլիրիզ քի, օ՛ թարիխ, ֆէլսէֆէ, չի՛ր, պահս վէ էմսալի մադամընտա հիչ պիր քիթապտան կէրի դալմադ։ Հավի օլտուղը մէվատտըն թէնէվվիւ՛ի վէ հիւքսէքլէյի, իֆատէսինին սատէլիք վէ հիւսնիւ, հադիգաթ ը հալը պէյան էյլէմէք էմրինտէ կէօսթէրտիյի սատադաթը, դալդտըղը հիւքսէքլիք վէ էնտիյի տէրինլիք ճիհէթիյլէ հիչ պիր սա՞իր քիթապ անընկէ ըէդապէթէ չըգըշամադ։ Անընն հէր պիր դըթ՛ասընտա պու տէտիյիմիզի թէմամէն իսսալթ էտէպիլիրիզ։ Լաքին՝ նէմնէլէրի մուդայէսէ էտէրքէն, թադարիր ի գըյմէթտէ խթիմալ օլունան մի՛յարլարըն ՆԷՎ՝ հիսապա ալընմադ կէրէք տիր։ Տէմէք խթէնիլէնի պիր միսալ իլէ իյդահ էտէլիմ։

Վադթըյէ Սիւրիալը Նա՛ամանա Եղիսէ փէյղամպէրին կիտիպ եէտի քէրրէ Յորդանանտա եըդանմասընը էմր էտինճէ, Նա՛աման պունա կիւճէնէրէք, Յորդանանը Սիւրիա ըրմագլարը Ապանա վէ Փարփար իլէ մուդայէսէ էտէրքէ, Եղիսէնին վերտիյի էմրի դայը ի մա՛գուլ վէ կիւլիւնճ պիր չէյ սայը։ (4 Միւլ. Ե. 12։) Սահիհ, Ապանա վէ Փարփար՝ սուլարընին չօղլուղը, պէրրաղլըղը, սօղուղլուղու վէ ճէրէյան էյլէտիքլէրի հէվալիտէ մէյտանա կէթիրտիքլէրի տիլրուպա պաղչէլէրի ճիհէթիյլէ Յորդանանա ֆա՞իդ տիրլեր։ Ֆադաթ՝ պու ֆարդլար Նա՛ամանըն Իրատանտա եըդանմադ-սըզ մէմլէքէթինէ 'ավտէթ էյլէմէսինի թէճվիզ էթմէզլեր իսի։

Զիրա՝ մէյտանտա պիր խասթալըգ վար իսի, Նա՛աման ճիւտամ 'իլլէթինտէն թուէթուլմուշ իսի։ Ֆէնա պիր 'իլլէթ. անա հիչ պիր իլաճ քեար էտէմէմիշ իսի։ Պունա էհէմմիյէթ վէրիլմէզ իսէ, մէքրուհ 'իլլէթ վիւճուտինին սա՞իր գըսմլարընա սիրայէթ էտէճէք, օլ տէմ անընն գուվվէթ ի հայաթիյէսի, հիւսնիւ քիւլլիւյէն խարապ օլաճադ իսի։ Ֆամիլեա, էվլատ, ահրպպա վէ բիւֆէգա չէրաքէթինտէն հիչ պիր մութլուլուգ տույամատրդտան պաչդա անդէրտէն մահրում տախի էտիլէճէք իսի։ Տէհչէթլի՛ պիր հալ։ Շիմամի քէնտիսի եաչայան պիր էօլիւ սայլատրդը կիպի, պէլքի նէսլի տէ պու 'իլլէթի վէխիմէտէն մու՛ազզազ օլաճադ իսի։ Բաղդըն փէյղամպէրի իսէ խապէր վերիյօր քի, Ալլահ՝ Յորդանանը սուլընտա օլ տէրտէ տէվա հազըրլամըշ տըր, Նա՛աման կիտիպ անտէ եէտի տէֆ՛ա եըդանը իսէ, էթի եէրինէ կէլիպ թահիր օլաճադ տըր։ Նա՛ամանըն, «Նի՞չիւն Ապանա վէ Փարփար տէյիլ տէ Յորդանան» տէյիւ սէօյլէնմէսի համադաթ իսի։ Զիւնքի Ալլահ թարաքընտան տուրան, Ալլահըն ֆիքրինի տօղրուտան անդայան, Ալլահ ատէմի օլան փէյղամպէր քէնտինի Յորդանանա կէօնտէրիյօր իսի։ Յորդանան իլահի խէլասըն թարիգինին անտէ սուրէթի ի մախսուսսէտ քէշֆ օլունտուղու մուգատտէս տիյարտա ճէրէյան էտէյօր իսի։

Իմտի նի՞չիւն Ռ. Մուդ. սա՞իր քիթապէթէ ֆա՞իդ թուէթուլմալը. նի՞չիւն պէչարէթին վա՛ըղլարը էսաս ը քէլամլարընը անտէն ինթիխապ էթմէլի տիրլեր. նի՞չիւն պէչէրիյէթին էն հադիգի տօսթու ճինսինէ խըտմէթ էյլէմէք էմրինտէ էն զիյատէ պու Քիթապը դուլլանմալը, նի՞չիւն սաղթ ֆագիրլեր վէ ճահիլլեր տէյիլ, էրպապ ը 'իլմ ու իրֆան, պէլի, հէր ատէմ թէվազու՛ իլէ Բաղդըն քէլամը հուզուրընտա տիզ չէօքմէլի վէ անտէն թա՛լիմ օլունմալը տըրլար։ Սէպէպի փէք ացըգ տէյի՞լ մի տիր։

Մէյտանտա ճիւտաման տահա վէխիմ պիր 'իլլէթ վար տըր. — Կիւնահ։ Պու 'իլլէթին մէվճուտիյէթինի ինքեար էթմէք դատար պէօյիւք համադաթ ւօգ տըր։ Կիւնահ 'իլլէթիյլէ վուրուլմուշ նէվ ի պէչէրին մէվճուտիյէթի դատար ացըգ նէ՞ վար տըր, պու 'իլլէթ սէպէպինտէն 'ադլ ու պասիրէթինի զայդ էյլէմիշ ատէմլէրի հէր կիւն կէօրմէ՞զմի՞յիզ։ Զահիրէն սաղլամ կէօրիւնէն նէ՞ դատար քիմսէլէր վար քի, քէօրէնմիշ զամիր վէ խարապ օլմուշ տիլադ եիւզիւնտէն պիրուն վէ տէրուն էլրի մէրարէթլէ մէմլու տըր։ Նէ՞ տէրսին, չու հալտէ օլան քիմսէլէրի՝ ֆէլսէֆէ թա՛լիմիյլէ, պէօյիւք

չ'իր վէ էտիպլէրին էսէրլէրինի էզպէր էթտիրմէքլէ, թարիխ դրա՞թընա վէ մէտէնիյէթ տէնիլէն դուրու չէյէ ղըլաղուզլամագլէ խէլաս վէ թէսէլի էտէպլիլի՞րմիսին։ Եաշամագտան պիզար օլմուշ մէյ՞ուս ատէմէրին պէլասը սալթ ֆաղէրլիքլէրի՞մի տիր։ Պէօյլէլէրէ, թէ՛այիւշլերինի պիսսուհուզլէ էլտէ էտէպլիլէճէք վէսա՛թի թագտիմ էտէպլիսէն իշ պիթէ՞ր մի։ Եախօտ անլերի սալթ մէտէնի օլան ատէմլերին բէֆաղաթընա զօսան տերալերինտէն չիֆա պուլապլիրլէ՞ր մի։ Թարիխ վէ թէճրիպէ պու սիւ՛ալարա «Խայր», տէյիւ ճէվապ վերիյօրլար։ Պու 'իլէթէ անճագ Ալլահ քեսֆի տիր։ Սէմավի Փէտերին իրսալ էյլէտիյի Խէլասքեար պունա քեաֆի չարէ կէօսթերմիշ տիր։ Վէ Ալլահըն պու խէլասը խուսուսընտա եօլու էն էյի թարգտա պիղէ Բ. Մուղ. կէօսթերիյօր։ Տինի հագիգաթլարը էն քեամիլ սուրէթտէ օրատա պուլմուշըզ։ Պու Բիթապ՝ Ալլահտան խուսուսի նուր ախզ էյլէյէնլեր վէ պաչ Հէքիմ Ցիսուս իլէ պերապեր պուլունմըշ օլանլար թարաֆընտան եաղըլըպ՝ պիղիմ իչիւն հըֆզ օլունմուշ տըր։ Սէմավաթ իլէ ախզ ու 'իթա էտէնլեր էն էյի մաթա՛ը անտէ պուլուրլար։ Անը օգույուպ վա՛ղ էյլէմէլիյիզ։ Պիր ճէմա՛աթը վէ պիր ֆէրտի թէտէնին էյլէմէքտէն վէ խարապ օլմագտան խէլաս էտէպլիլէն էն պէօյիւք քիթապ, Բ. Մուղ. տիր։

Պա՛զէն իտտա՛ա էտիլմիշ տիր քի, տին իլէ 'ալագասը օլմայան քիթապէթ վէ մէտէնիյէթ իլէ վէ ֆիքրի թա՛լիմ ու թէրպիյէ իլէ նիյէ ճէմա՛աթլար իտարէ օլունագելիյօրլար։ Պու՝ պիր վաղթի իչիւն միւմքին տիր։ Պիր տէֆ՛ա պիր վէրթավսըզ իլէ չալըշը եաղան պիր էվրօփալը, եանընտա տուրան պիր վահչիյի դանտըրմագա նաֆիլէյէ չալըշը քի, չալըշը եաղան էլինտէքի պիլօր տէյիլ, անճագ անտէն կէչիպ պիր մէրքէզտէ թօփլանան կիւնէշ վերթէվլերի տիր, նիհայէթ կիւնէշ պուլութա կիրտիքտէ վերթավսըզ քէնտիլիյինտէն չալըշը եաղամագ իտիյինէ վահչի դանտը։ Պիսմիհի տօլայըտան վէ տօղրուտան տին վէ Խրիսթիյանլըզ թէ՞սիրիյէ պէսլէնմիշ թա՛լիմ վէ քիթապէթ պիր միւտտէթ ատէմլերի թէմիզ, հագդանիյէթվերլեր վէ նեզաքէթլի պիր հալտէ ստաղայապիլիյօր իսէ տէ, տիյանէթտէն սօղումուշ դավմալարը էնճամընա տա՞իր թարիխ էսէֆլի վաղը՛ալար իլէ տօլու տըր։ Սալթ պիլիկի նէվ'ի պէչ'երի թուսթամագ։ Կիւնահըն մէվճուտիյէթինի ինքեարլէ սէմատան կէլէն Խէլասքեարա իհթիյաճ կէօրմէյէնլեր խէլաս օլամագլար։ Միւթա՛ալին գուլլարը հալինտէ ճէմա՛աթլարա խըտմէթ էթմէյէնլեր հադիգի խատէմէ թէսմիյէ օլունամագլար։ Պէօյէ քիմսէլերին վա՛ղ եա խիթապլարը մէնպա՛ը իլէ դաթ'ը 'ալագա էյլէմիշ սուլար միսիլլիւ անդարիպ դուրույամագ, վէ թէչէպպիւլերի ֆա՞իտէսիզ վէ հաթթա մուղիրը օլամագլար տըր։

ԷՅԻ ՊԻՐ ԴԱՏԸՆ

Յունվար 16տա Միսս Կուլա իմզասըյլէ պիր թէղքէրէ՝ օլ հաֆթա Շաբաթ ադչամը սա՛աթ 8տէ քէնտինին խանէսինտէ հաղըր պուլունուպ, Տր. վէ Միսիս Հուայթ իլէ կէօրիւշմէք վէ անըն Բ. Մուդասատէսատէն պահս էտէն պիր նութգընը տինլէմէք իւզրէ, պիզի վէ զէվճիմիզի տա՛վէթի էտիյօր իսի։

Թէղքէրէյի տէչըլ օգուտաբղըմըզտա, պիր գաչ տապիդէ միւթէհայիր գալաբգ։ Սահիպ ի իմզա՝ չօղ միլեօնլարճա տալերի օլան մէչհուր Միսս Հէլէն Կուլա օլասպիլի՞ր մի, վէ էկէր օ զաթ իսէ պիզիմ կիպի պիրինի խանէսինէ տա՛վէթի նէտէ՞ն իճապ էտիյօր, եօգտա պիզիմ իսմիմիզէ եաղմասը պիր սէհվ նէթիճէսի օլա՞մագ մը միսիլլիւ թէֆէքքիւրաթա տալտը։ Դարթը թէքբարէն մու՛այէնէ էտիպ, խանէնին Ցնճի Էվլինիւտ քեա՞ին օլմասընտա վէ նօմէրօսընտա տիգդաթ էթտիյիմիզտէ, սերվէթ վէ չէօհրէթ 'ալէմինին թանրտըղը Միսս Կուլա օլտըղընա չիւպհէմիզ դալմասը։ Թէղքէրէնին տտրէսինի վէ միւհթէվիյաթընը մու՛այէնէ էթտիյիմիզտէ, պիզէ խիթապէն եաղըմըզ օլտըղընա չիւպհէմիզ դալմասը։ Տր. Հուայթ 20 սէնէ ադամ մէքթէպտէ թանրտըղըմըզ վէ չու սօն հաֆթալարտա զիյատէ թանըյտըղըմըզ մու՛ալիմ օլտըղընը տիւչիւնտիւյիմիզտէ, տրթըդ դալգինմիզ քեամիլէն միւսթէրիհ օլտու։

Վաղթ ը մու՛այէնէտէ խանէյէ տախիլ օլտուզ։ Խանէ եէրինէ գոնադ տէմէլի իտիք։ Իքի սէպէպտէն անը թա՛րիֆ էթմէյէ զալղըշմայաճաղըզ. լիսանընմըզ 'ածիզ տիր, վէ հէմ տէ օլ ադչամըն էն 'ածիզ մէնղարէսի՝ մէքքէն տէյիլ, անճագ անըն սահիպէսի վէ սաքինէսի իսի։ Էօյլէ պիր էվ Նիւ Եօրգտա պիզէ նատիր տիր. էօյլէ պիր էվ սահիպէ իսէ պիէմալ տըր։

Իչէրի կիրտիյիմիզտէ էվվէլա Միսս Կուլատա, սօնրա Տր. վէ Միսիս Հուայթա թագտիմ էտիլտիք։ Բէնտինէ թագտիմ էտիլէն հէր պիր միւսաֆիրին իսմինի տօղրու թէլէֆիւզ էթմէսի, վէ հէր պիրի իլէ պիր դաչ քէլամ միւսահէպէ էթմէսի եէքտէն տիգդաթմըզը ճէլպ էթտի։ Սիմա վէ քէլամը սա՞իգասընըն սըրֆ բուհանի օլտըղընը աչիքտարէ կէօսթերիյօր իսի։

Խանէ սա՛վէթիլէր իլէ տօլտու։ Միսս Կուլա հուզուրա կէլիպ, սէչկին վէ ղըսա քէլամլար իլէ իտարէ ի մէրամ էտերէք, հաղըրունը քէնտի խանէսինտէ պուլունտըրմագտան չօգ քէյֆ հիսս էթտիյինի, վէ Նիւ Եօրգ չէհրինին զուրէպա սէքէնէսի տրասընտա թէպչիր ի պէչտրէթ իչինէ չօգ մէրադը ճէլպ օլունմըշ իտիյինի, վէ Ա՛մալ ը Բուսուլ քէ-

թաղընտան պիր մատտէ հադդընտա իրատ ը քէ-
լամ էթմէսինի Տր. Հուայթատան ըէճա էթմիշ իսի-
յինի պէյան էթտի։ Միւմանիէյին չամսի չէրն-
լէրի իլէ պէրլիքտէ թատ' էտիլմիշ պիր 'Ատ ը ճէ-
տիտտէն պիրէր նուսխէ էլիմիզտէ օլարադ, Տր.
Հուայթին կիւղել պիր նութդընը տինլէտիք։ Մու-
'ալլիմ ի միւմանիէյի Ա'մալ ը Ռուսուլ քիթապընին
պիր խիւլասասընը վերիպ, Պօղոս առաքեալին
թէպլիր ի պէշարէթ սէֆէրլէրինի խարիթա իւղէ-
րինտէ թա'րիֆ էթտիքտէն սոնրա, էլէէվմ Բիլի-
սէլէրին էշէտտի իհթիյաճը Ռուհ իւլ Գուտսին 'ա-
թիյէսի օլորընտա իսրար էթտի։ Նութդին 'ադա-
պինտէ կիւղել պիր տու'ա ճէմ'իյէթի 'ադա էտիլ-
տի։ Շէհրտէ չօղ ճինս ադվամ արտասընտա Ինճիլ
վա'ղ էտէն ֆարդը ֆարդը քիմսէլէր տու'ա էթ-
տիլէր։ Միսս Կուլա թէքրարէն հուղուրա կելիպ,
պիր աղ վադթ տախի եէքտիկէրիմիզ իլէ կէօրիւ-
շիւպ գոնուշմամըզը թէքլիֆ էթտի։ Տու'ա ճէմ'ի-
յէթի նէ գատար միւ"էսսիր իսիյսէ, պու միւսա-
մէրէ տախի հէման օ գատար խօշ իտի։ Օլ միւ-
նասէպէթլէ Ամէրիդան Գըզլար Գօլէճինին ըէ"իսէ-
սի օլուպ, գօլէճէ սէրմայէ օլմադ իւզրէ պէօյիւք
պիր մէպլաղ ճէմ' էթմէքլէ մէշղուլ օլան Տր. Փէթ-
րիք իլէ մու'արէֆէ վէ տօսթլուղ վէյատտ էթտիք։
Միւմանիէյնա' պուհրան ը մալիտէն նիյէ քիմսէլէ-
րին զայէթ միւթէ"էսսիր վէ միւղթարիպ օլըզլա-
ը պէօյլէ պիր սէնէտտէ պիլէ մուվաֆֆադ օլաճա-
ղընը դավիյէն մէ"մուլ էտիյօր։

Սա'ադթ 10 բատտէլէրինտէ միւսաֆիրլէր թէտ-
ըիճէն միւֆարադաթ էթտիլէր։ Միսս Կուլա հէր
պիրի իլէ այրը այրը էլէշիպ, հալ ու խաթրլարը-
նը սիւ"ալ էտէրէք անլէրի սալը վէրտի։ Սըրա պիղէ
կէլտիյինտէ, իսմիմիզի ունութմըշ օլմալը խոյինի
ֆարդ էտիյօր իտիք իսէ տէ, անը միւքերրէրէն
տօղրու թէլէֆֆիւզ էթտիքտէն մա'սա, վաթանը-
մըզըն պա'ղը թարաֆլարընը զիյարէթ էթմիշ օլ-
տըզընը, վէ պուրատա դավմամըզըն տնվալ ը բու-
հանիյէսի քէնտի իչիւն ճալիպ ի տիզդաթ պիր
մատտէ իսիյինի պէյան էթտի։ Օլ զէման զիյատէ
պէրրադճա անլատըդ քի, մէզքիւր խանէյէ տա'-
վէթ օլընմամըզըն սըրրը՝ չամսի տնվալըմըզտա տէ-
յիլ, անճադ չէհրտէ բուհանի իչ իլէ մէշղուլ օլ-
մամըզտա մէվճուտ օլուպ, օլ խարիդ իւլ 'ատէ ադ-
չամըն միւթէնէվվի' իսրամէթլէրինին եէք մադսէտի
պա'ղը բուհանի իչճիլէրին դալպինտէ թէպչիր ի
պէշարէթ բուհրընը թէչվիդ էթմէք տիր։

Միսս Կուլա խարիդ իւլ 'ատէ պիր զատրն տըր։
Մէվզը', ֆիքր, վէ բուհրն ֆաղիլէթլէրի անրն իւ-
զերինտէ պիրլէշմիշ տիր։ 'Ազիմ սէրվէթ սահիպի օլ-
մադ հիսսինտէն մէյատտա կէլէն տէրուինի ճէսարէթ,
ասըլզատէ պիր ֆամիլիատան օլմադըզընն նէթիճէ-
սի օլան նազիք թաղը ու հարաքէթ, թա'ղիմ ու
թէրպիյէնին սէմերէսի օլան իտրաք ու իղ'ան, խը-
ըիսթիյան հայաթընտան դայնայան թէվազու' վէ
մուհապպէթ պիրլէշմիշ օլարադ անրն չախսիյէթի-
նէ ֆէվզել'ատէ պիր ըէվնատ վերմիշ տիր։ Տիւն-
ճանրն քէյֆինի չըդարմադա հէր ֆուրսաթը վար
իքէն, արդասընը տիւնեայա չէվիրմիշ վէ դալպինի
Բրիստոսա վերմիշ տիր։ Դայէթ սաֆի վէ վադարը
չէքլտէ միւլէպպէս տիր։ Թէ"էհհիւլ թէսավվուրընտան
իսթինքանաֆ էթմիշ տիր։ 'Ազիմ սէրվէթինի
Ալլահա 'իբատէթ էթմէք վէ պէչէրէ իսրամէթ էթ-
մէք էմէլիյլէ սարֆ էտիյօր։ Խայրիսահ ֆա'ալիյէ-
թինին թարզ ու չէքլի նիւմայիշսիզ վէ սաքիթ
տիր։ Պէօյլէ պիր 'էսմր Բրիստոսրն մուհապպէ-
թինտէն պաչդա պիր եօլ իլէ թէֆսիր էտիլէմէզ։
Անտէն տօղայը տէրուինմիղտէ Ալլահա համտ էթ-
տիք։

Յունվ. 27տէ Նիւ Եօրդին ասըլզատէկեան մա-
հալլէսինտէ իքի պէլլի մէնզարէ վադը' օլտու։ Պի-
րինճիսի՝ Վանտէրպիլթի ֆամիլիասընտան պիր զը-
զընն Սավթրիալը պիր Դաթօլիք Կոմ իլէ թէ"էհ-
հիւլիւ քէյֆիյէթի խի։ Կիւվեյի՝ կէլինին սէրվէ-
թինտէ, կէլին տէ կիւվէյինին ասըլզատէ խոմինէ
թէ'ալլիւղ էտէրէք էվլէնտիլէր։ Պատկ թամմ էօյ-
լէն վազթընտա իճրա էտիլտի։ Հէր չէյ տէպտէպէ-
լի օլտու։ Նիւ Եօրդ այադա դալգադ։ Տիւնեա տա-
զըլասը։ Ճէրիտէլէր՝ կէլինին հէտիյէլէրինէ պիր
միլեոն տալէր զըյմէթ թադիր էթտիլէր։ Տիկէր
վազը'տ՝ պունտան փէք ֆարզը նէվ'տէն խի, վէ
ճէրիտէլէրտէ եազըլմատը։ 'Այնի կիւնիւն ատապ-
հընտա Միսս Կուլա Նիւ Եօրդին պա'զը մէշհուր
զենկինլէրինի քէնտի խանէսինէ տա'վէթ էտիպ,
անլէրին հուզուրընտա Միսս Փէթրիդէ Ամէրիդան
Գըզլար գօլէճի հադդընտա մա'լիւմաթ վերտիրիպ,
գօլէճին եարըմ միլեոն տալէրէ իհթիյաճը օլաբզընը
սէօյլէտի։

Միսս Վէնտերպիլթ վէ Միսս Կուլա։

Իչթէ իքի դատրն։ Հէր իքիսի Ամէրիդալը։
Հէր իքիսի զենկին։ Հէր իքիսի կենճ։ Հէր իքիսի
Փրոթէսթան։ Հէր իքիսի միւթէ'ալլիմ։

'Ամէպա իքինին հա"նկըսը 'ադիլէ տենիլմէլի։
Վէ հա"նկըսընին տա'ատէթի զիյատէ տիր։

Նիւ Եօրդ, 11 Փեբր., 1908 * * *

«Ալլահ պիղէ պիղտէն զիյատէ եազին տըր։

ԶՈՒՐԲԱ'Ա ՊԻՐ ԳԱԶ ՍԷՕԶ

(Գաբէթէն Եֆ. Դ. Գրէգորեան, Ամերիկա)

Հէր իգլիմաէ գուրադ մահալլէր պուլունուպ, պիր չօգ քիմսէլերին թէ'այեիւշ վէ քիսպ ու թէ-մէթթիւ'լերի անլերին մահսուլաթներին մզդաարը-նա մէն"ուլթ պուլունուր։ Պու պէնտաէ իպահլնա չալըշմադ իսթէտիյիմիզ սարլ մէս"էլէ «Նի՞չին պա'զը մահալլէր սա՞իմա գուրադ վէ մահսուլսըզ օլուրլար» սիւ"ալը տըր։

Տիւզ վէ միւնպիթ արազիտէ սէնէվի 10-12 փարմադ տերինլիյինտէ եաղմուր սույու հըֆզ օ-լունապիլիր իսէ տէ, գարարսըզ պիր իգլիմաէ հա-վա թէզ թէզ թէպտիլ օլաբզընտան, եէրին բուլ-թուպէթի եաղին սըճադ ճէնուպի բիւզիկարլարը-նա վէ դըշին իսէ ըլըզ վէ գուրու հավասընա մա'-բուզ օլուր։ Պիր փարմադ տերինլիյինտէ օլան եաղմուր սույու՝ հէր տէօնիւմ արազիտէ 120 թօ-նէլաթօ սու տէմէք տիր, վէ էկէր պէհէր սէնէ 12 փարմադ 'ուսմընտա եաղմուր սույու զէմինտէ հըֆզ օլունապիլիր իսէ, հէր պիր տէօնիւմ արա-զիտէն սէնէվի 3 թօնէլաթօ սըզէթինտէ գուրու հասըլաթ մէյտանա կէլէպիլիր։ Էօյլէ իսէ էն գուլ-բադ ֆարզ օլունան սէնէլերտէ պիլէ թարլալարա իհթիյաճանան զիյատէ եաղմուր եաղըյոր։ Պու սէ-պէպտէն սարլ միւշքիլաթ եաղմուրըն քիֆայէթ-սիզլիյի օլմայըզ, անճադ թէպախսուր վասրթասը իլէ զայ'աթը տըր։

Պու նէվ' արազիտէ էն մուհիմմ մէս"էլէ զէր' ու թիմար ուսուլընա տիգդաթ էթմէք տիր։ Էվ-վէլա, իրի սապան իլէ թարլալարը զէր' էյլէմէք, սու հըֆզ էյլէյէճէք մախզէնլէր հազըրլամադ տէ-մէք տիր։ Արդուրի արազիլէր վէ սըրթլար չօգլըգ զէր' օլունմասըզլարընտան, սաթիլարը սերթ օ-լուպ, թօփրագ տանէլերի միյանէսինտէն սու ան-ճադ եարըգ վէ չաթլագլարտան միւրուր էյլէյէպի-լիր, եա՞նի թօփրագ սիւնկէր կիպի հէր թարաֆ-տան սույու սօմուրաճադ եէրտէ, անը զըսմ զըսմ էմէր։ Պու չաթլագլար միյանէսինտէ սու գուլ-վէ ի ճաղիպէ վասրթասըյէ ճէվէլան էյլեր իքէն, մասէլինտէքի տահա ուֆաճըզ եարըգլար ճաղիպէ ի մէսամմիյէ գուվվէթի իլէ սույու կերի սաթհա չէքէր։ Վէ պու պէօյիւք չաթլագլարընն թէփէլերի եա աղըզլարը բիւզիկարլարա աչըզ օլաբզընտան, սա՞իմի պիր թէպախսուր մէյտանա կէլիպ, թար-լալարընն սու վէ բուլթուպէթի 'ալէտէվամ սըճադ վէ գուրու բիւզիկարլարտան էմիլերէք զայլ օ-լուրլար, վէ թարլալար տա մահսուլ վերէմէտիքլէ-բինտէն, էկի ի զուրբա' դապահաթը թալէ'լերինէ 'ադվ էյլէյիպ մըրըլտանըրլար։

Թարլայը տերինճէ սիւրիւպ, պու արալըզլարը 10 փարմադ գալընալըզընտա կէվէրէք թօփրադ իլէ սերթ էյլէմէք թէպախսուրը մէքս էյլեր։ Գաղաթ տերին սիւրմէք 'ադապինտէ թարլանընն սաթհը թավան էտիլիպ սիւզէտիլմէլի տիր, եօղտա ա-չըմըշ թօփրաղընն բուլթուպէթի հավա վէ փերթէվի չէմսէ թէմաս էյլէտիքլերի իչին, տերհալ թէ-պախսուր էյլեր։ Պիր թաղըմ օթլար վէ քէ-սէքլէր ալթ իւսթ օլաբզլարընտան, սաթհտան պիր դաչ փարմադ տերինտէ պիր թաղըմ պօչըզլար հասըլ էյլէրլէր քի, էկէր պու պօչըզլար պիր եօլ իլէ սիւզէլիպ տօլմազլար իսէ, բուլթուպէթի ճաղի-պէ ի մէսամմիյէ վասրթասըյէ թօփրաղընն իչինէ նուֆուզ էյլէյէմէտիյինտէն, հավա տէլիքլերինտէն թէպախսուր թէզայեիւտ էտէր, հաթթա զուրու

ուպ չիւրիւմէմիչ նէպաթի մատաէ պիլէ թէպախսուրը թէզեիտ էյլէտիյինտէն, թարլալար մահսուլ վերէ-մէզ։ Պիտէրլէրին քէօք թուլթաճադ թօփրաղլարը սերթ վէ սըզը օլմալը քի, բուլթուպէթի հըֆզ է-տէպիլսին, վէ քէօքտէն եօզարըքի թօփրաղլար եումչադ օլմալը քի, սույու տերուն էմին։ Պու-նուն իչին պիրիճիք չարէ, պիտէրլեր էքիլիր իքէն իլք տէֆ'ա վուգուզ' պուլան տերին զէր' վէ սիւր-մէքլիքքէն սոնրա իճրա էտիլէն սիւրմէքլիքլեր խաֆիֆ օլմասը տըր։ Զիրա ֆիտանլարընն քէօք թօփրաղլարը բուլթուպէթի հըֆզ էյլէտիքլերի մի-սիլլու, ֆիտանլարը պէպէյէճէք մեվատաը զըտաի-յեի տէ էթրաֆտան հէր տա՞իմ թօփլարլար, վէ էկէր իքինճի սիւրմէքլիք՝ պու քէօք թօփրաղլարը-նը իրլալ էյլէրսէ, թաղի'ի միւվաղէնէյի պօղուպ թարլայը մահսուլսըզ գըլար։ Էօյլէ իսէ էն ա'լա թարիգ եաղ վաղթընտա թարլա, պաղ վէ պաղչէ-լերի պիր դաչ փարմադ եումչադ թօփրաղլէ սերթ էյլէմէք տիր։ Պու եօլ իլէ տերունի թօփրաղտաքի բուլթուպէթի օրատա հըֆզ օլունուր, վէ պիթթաղլի' դուրադ զէմանլէրտէ իհթիյաճա իսթի'մալ օլու-նուպ, թարլալար մահսուլաթը քէսիրէ իլէ էկի ի զուրբա'ը թալթիգ էյլէյէճէք տիր։ Եաղ վաղթընտա պաղ վէ պաղչէլերի տերինճէ պէլլէյիպ, քէ-սէքլերի մէյտանտա պրաղմադ, պաղ վէ պաղչէլէ-րէ քիւլլիյէն մուղիրը տիր։ Պէլլէտիքտէն սոնրա, իլք իշ քէսէքլերի էվլիպ ուֆաթմադ տըր։

ՆԷՎՃԻՎԱՆ

(Տօք. Լ. Ա. Պէնէ)

3. Նէվճիվան Տա՞էրէ ի մա'աշէրէթէ

Պու սիւնեատա միւնդէվիլիր կիպի եաղընըզ պաչըմըզա եաչայաճադ տէյիլիզ։ 'Էօմրիւմիւզ սա-"իրլէրտէն թէ"սիր դասլու էտէճէք, վէ մուդասլէլէ-

թէն պիղ տախի սա՛իրլերին 'Էօմրիւնէ պիչիմ վերմէքտէ, վէ անլէրէ թէ՛սիր էթմէքտէ օլաճաղը։ 'Էօմրիւ միւթալա՛ա էտէր իքէն, իւլֆէթ վէ իւնսիյէթ սա՛իրէլերինի հիսապա ալմատըղճա 'ադիլանէ իշլէմիշ օլմայը։ Պիր էլմասըն եէրինէ օթուրտուլմասը էհէմմիյէթ ի 'ադիմէյի հա՛իզ տիր. չիւնքի միւնասիպ պիր եէրէ օթուրթտուրըլմադ իսէ, անըն հիւսնիւնիւն պէօյիւք պիր գըսմը մէսթուր գալապիլիր։ Պիր բէսմին ղէմինի՝ թէրսիմ օլունմասը միւրատ օլունան ասըլ չէյին մուվաֆֆադիյէթլէ թէրսիմ օլունմասընը, եա տա օլունմամասընը ինթաճ էտէր։ Պէօյլէճէ պիր նէվճիվան իչիւն տախի իւնսի 'ալադալարա նէ եօլտա տախիլ օլաճաղը մէս՛էլէսինտէն տահա մուհիմմ պիր սէրմայէ ի պահս ու մէդալ ադ պուլունուր։

Տա՛իրէ ի մու'աշէրէթ տէյէրէք, ֆամիլեատա, քիլիսէտ, մէքթէպ 'Էօմրիւնտէ վէ հաթթա եէվմի մէշղուլիյէթտէ, ինսանա միւնասէպէթի օլան պիլճիւմլէ իւնսի 'ալադալարը տէմէք իսթէրիզ։ Մու'աշէրէթ քէլիմէսէնի էն վասի՛ մա՛նասընտա ալըյօրըզ. ատէմլէր իլէ եէվմի միւսահէպաթ վէ միւնասէպաթընըզտա՝ անլէրէ նադարէն թութարզընըզ մէվզը՛ վէ եէվմի մէշղուլիյէթտէն սոնրա, տօսթլարընըզ վէ սըզ տհպապլարընըզ իլէ պուլունտըղընըզ սա՛ադթլարտա անլէր իլէ օլան 'ալադանըզ տախի պու թա՛պիրտէ իմա էտիլիր։

Պիր ատէմին օյուն սա՛ադթլարը՝ քէնտինին սիրէթի նօգթա ի նադարընտան, վէ 'Էօմրիւնիւն հադիզի մուվաֆֆադիյէթինէ, եա տա 'ատէմ ի մուվաֆֆադիյէթինէ 'ալադասընճա, իչ կիւճ սա՛ադթլարընտան զիյատէ մուհիմմ տիրլեր։ Օլ սա՛ադթլար՝ պիլա չիւպհէ պիր քիմսէնին նէ ճինս պիր ատէմ օլաղընա տահա էյի մի՛յար տըրլար։ Իքի քիչի չօղ տէք՝ 'այնի մաղալատա, եա տա 'այնի իտարէ-իանէտէ եան 'Էանա պիր արատա իշլեր իքէն, եինէ տէ իչտէն մու'աֆ օլտըղլարը սա՛ադթլարտա անլէրին իւնսի 'Էօմրլերի կէճէ վէ կիւնտիւզ գատար եէքտիկերինտէն ֆարգը օլապիլիր։ Պիր ատէմին՝ ադվաթը եէվմիյէսինի գաղանմադ իչիւն չալըշըպ չապալար իքէն եավտըղը օլ գատար մուհիմմ տէյիլ տիր. ֆագաթ իչտէն գուրթուլտըգտան սոնրա իսթիրահաթ վէ թէնէֆֆիւս սա՛ադթլարընտա հուրը իրատէթիյէ եավտըղը պիր ճիհէթլէ տահա մուհիմմ տիր։ Սոնրաքի՝ սիրէթինին քիւնհիւնիւ մէյտանա չըգարըր։ Պիր նէվճիվանըն էյլէնճէ սա՛ադթլարընտա պուլտըղը բէֆիդլեր վէ բէֆգադաթըն նէվ'ի՝ քէնտինճէ էհէմմիյէթ ի 'ադիմէյի հա՛իզ տիր։ Հէր պիր չէհրատէ պիր նէվճիվան իչիւն ֆէնտինատէ մէվճուտ օլան էն էյի բուհանի վէ խէսա՛իսի ույանտըրաճադ վէ քէնտինի եափապիլէճէյինին էն էյիսինի եափմադա թէչվիզ էտէճէք, վէ օլապիլէճէյինի մէվզը՛ ի իճրայա գօմաղտա, պունտան տօլայը մահղուն օլաճադ տօսթլար պուլմաղա ֆուրսաթ վար։ Պէր՛աքս՝ իդթիտար վէ եա սիրէթէ միւթէ՛ալլըգ խուսուսաթը չօղլուգ արամայան, միւտահանէ իլէ ատէմի մէտհ ու սէնա վէ թալթիֆ էտէն, վէ պիր ատէմ քէնտի թապի՛աթընըն տահա 'ալի թարաֆլարընճա տիգգաթսըզ վէ վաղիֆէսիզ օլսա, Պէօյլէ տէ օլուր տեյիւ տիչիւնէն տօսթլար տա պուլունուր։ Վէ պա՛զը տելիգանլըլարըն էն պէօյիւք թէճրիպէսի իշթէ պուրատա տըր։

Շու սօն նէվ'տէն իւնսի բէֆգադաթլար, էկէր սըզը օլուր իսէ, ատէմի 'ալէտտէվամ աչաղը չէ՛քիպ էնտիրէն գուվվէթլեր տիրլեր։ Պիր նէվճիվան անլամալը տըր քի, իւնսի 'ալադալարըն մուղիրր օլմասը իչիւն, տօղրուտան պօղուգ վէ մուղայիր ի ատապ ու տիլագ օլմասը իճապ էթմէզ։ Իւնսի 'ալադալարըն սէֆիհանէ վէ միւսրիֆանէ օլմասը, վէ 'Էօմրէ սըրֆ եէյիպ իչմէք վէ ղէֆգ ու սէֆա էթմէք իչիւն օլան պիր հալ ը մէվճուտիյէթ նադարըյա պագմադ տախի սիրէթի պօղար վէ թէտէնիյէ պատի օլուր։ Շու հալտէ, հէր նէվճիվանըն, մահրէմանէ բէֆգադաթ էթտիյի քիմսէլերէ տիգգաթ էթմէսի վաճիպ տիր։ Խապէրի օլմատըղը եէրտէ անլէր քէնտինին 'Էօմրիւնէ թէ՛սիր էտէճէքլէր, քէնտինին չիվէ ի միւսահէպէթինէ թէ՛սիր էտէճէքլէր, նէսնելերէ ատտէն պագաճաղը նօղթաի նադարը (խուսուսա ախլաղի սուրէթտէ) անլէր թա՛ելին էտէճէքլէր։ Ահրպա՛պա՝ իւղերիմիզէ պիր նէվ' բուհանի գօգու սինտիրիրլեր քի, նէ օլտըղընը թէմամըյլէ թա՛րիֆ էտէմէղսէք տէ, խալդ իլէ մու'աշէրէթ էթտիյիմիզտէ անը հիսս էտէրիզ։ Ճիւմլէմիզ տախի պիլիր իզ քի, պիր սընֆ ատէմլեր վար տըր քի, անլեր իլէ պիր արայա կելերէք միւսահէպէթտէ պուլունուր, - վէ անլերին տէրուսնի հիսսիյաթ վէ թէֆիէքքիւրաթընա վաղըֆ օլուր իսէք, կէօյա կիւլ պաղչէսինտէն վէ եափօտ մէնէքչէղարտան պիր նէֆէս չէքմիշ իզ կիպի հիսս էտէրիզ, թէրէֆֆիւ՛ էթմիշ, ուլվիյէթ քէսպ էթմիշ օլաբղըմըզա մութթալի՛ օլարադ, անլէրտէն այրըլըր ըզ։ Պաշգա պիր թադըմ քիմսէլէր տէ վար տըր քի, իւղերիմիզէ՝ քիւլիյէն ֆարգը պիր նէվ' թէ՛սիրլերի վար տըր։ Մէյտանտա պիր քէօթիւ գօգու օլսա, թէնէֆֆիւս էթմէյէլիմ տէյիւ իքի մահալլէ էօթէյէ կիտէնէ գատար պուրնըմըզը թութարզըմըզ կիպի, պէօյլէ քիմսէլերին սու ի թէ՛սիրի պիղէ կէչմէսին տեյիւ անլերտէն դաչընըրըզ։

Պիր խայլի քիմսելէր տէ վար քի պու սօնրաքի սընֆա տախիլ էտիլէմէզլէր։ «Բէօթիւ ատէմլէր» տէտիյիմիզ մա'նատա քէօթիւ տէյիլ պիրլէր։ Եինէ տէ անլէրին 'էօմր հադզընտա եիւքսէք պիր թէսավվուրը եօզ սբր։ Էյէմմ բուհ. մէս"էլէլէր հադզընտա խաֆիֆ, վազիֆէսիզ, վէ բի'այէթսիզ պիր սուրէթտէ տիւչինիւրլէր։ Անլէրին 'էօմրիւ սատէճէ հայվանի պիր 'էօմր տիր։ Մէ"քիւլաթ, մէշրուպաթ վէ մէլզուսաթա միւթէ'ալլըզ մէվատա անլէրճէ էն զեյատ հա"իզ ի էհէմմիյէթ չէյլէր տիր, լաքին ֆիքրէ վէ զալպէ թէ'ալլիւզ էտէն խուսուսաթա, բուհ ը լնսանինին հիւնիւնիւ թէչքիլ վէ թէզկիա էտէն մէվատտա, անլէրին ֆիքրինտէ վէ միւսահէպլէէրինտէ եա հիչ եէր եօզ, եա տա վէնք ազ եէր վար սբր։ Պու նէվ' ատէմլէր, քէնտի քէնտիլէրինի տար վէ էտնա պիր 'էօմրիւն մասխարալըզ, զեյպէթ վէ զէվզէքլիյինէ վէրմիչ տիրլէր։ Ճիտտի պիր ատէմ վէ հադիպի պիր խրիսթիյան օլմազա խահիչկէր, վէ քէնտի քէնտիսի ինչիւն, նէճիպ վէ մուզաֆֆէր պիր 'էօմր մէյատնա կէթիրմէք իսթէյէն պիր նէվճիվան, պու նէվ' քիմսելէրէ դարչը մուհաֆազա ի նէֆս էթմէլի տիր։

Պիր նէվճիվանդն լունսի 'ալազալարը պահսընին տիկէր պիր ճիհէթի վար քի, անտէն կէրմիյէթ իլէ պահս էթմէք իսթէրիմ։ Զանն էտէրիմ քի չօզ տէֆ'ա պիր իշէ կիւճէ պագըզ, եախոտ պիր մէսլէք եա սէն'աթ էօյրէնմէք վէ անտէ մուվաֆֆագ օլմադ 'աղմ ու գարարըյլա պիր չէհրէ կէլէն պիր տէլիզանը, քէնտի իշինտէ էօյլէ տօլու տիզկին իլէրի կիտիյօր քի, չախսիյէթինի, մու'արէֆէ էթտիյի քէսանա ճալիզ զըլմագլըզն վիւճուալընը լայըգը վէճհէ տէրք վէ թագտիր էտէմէյօր։ Էյ նէվճիվանլար, սիզ պու տիւնեատա լեյլ ու նիհար չաբընզ չապալայարագ սալթ պիր մա'իշէթ չըգարմադ իչինն պուլունմայօրսընըզ. սիզ պիր 'էօմր եաչամագ, բուհանի պիր 'էօմր թէ"լիֆ էթմէք իչինն պուլունույօրսընըզ։ Իմամ էօյլէ 'ամէլ էտնիզ, էօյլէ թէֆեքքիւր վէ սէօհպէթ էտնիզ, վէ թանրաբընընը դատընլարա վէ էֆէնտիլէրէ նազարէն սիզ սիզի էօյլէ պիր մէվզը'տէ թութունընը քի, հէր քէս սիզին իլէ վուդուֆ վէյատա էթմէյէ արզուքէշ օլա, վէ ատէմլէր սիզին մու'աչէրէթինիզտէն մահզուզ դալսընդ-լարը թագտիրտէ սիզին թանրչընընը տահա զիյատէ զըյմէթտար օլաճագ սբր։ Էկէր պու խուսուսա միւպաչէրէթ էտէճէք օլուր իսէնիզ, ֆիքրինիզտէ պիր խայլի բուհ. թէսավվուրաթ ույանաճագ սբր։

ԻՆՃԻԼԻ ՔԻԼԻՍԷԼԷՐ

Եօզլաթ. Էնգարէ վիլայէթի տախիլինտէ 5,000 խանէլի պիր գասապա տբր։ Ինճիլի ճէմա'աթըն պիր էսքի 'իպատէթխանէսի օլուպ, ալթ գաթընտա օղանլար, վէ 'իպատէթխանէնին իթթիսալընտա պուլունան պիր տա"իրէտէ տախի զըզլար վէ սիւպհան թա'լիմ օլունմագտա տբրլար։ 50 խանէտէն 'իպարէթ օլան ճէմա'աթմըզտան նիչէլէրի թաչրայա հիճրէթ էյլէմիչ օլուպ, բուհանի վէրկիմիզ տախի ազալմըշ սբր։ Նազարէթ էֆ. Հաճէթհան չէվզ ու զայրէթ իլէ թէպչիր ի պէչարէթէ սա'յ էյլէմէքտէ տիր։ Պօրսըն քիլիսէմիզ օլան մու'ալէնէթի ազալմըշ օլարըզընտան, էվվէլտէն պէրու քիլիսէմիզէ 'ա"իտ օլուպ տա սա"իր մահալլէրատէ պուլունան տօսթլարըմըզընն նազար ը տիզդաթընը պու զա"իֆ քիլիսէմիզէ տա'վէթ էթմէք իսթէրիզ։ 'Ամէպա անլէր քէնտիլէրինին իլք տէֆ'ա բուհանի պէրէքէթէ նա"իլ օլարզլարը քիլիսէլէրինի զիքր իլէ Ինճիլին թէպչիրինին տէվամ էտէպլիմէսի իչինն անա եարտըմ էթմէք իսթէմէզլէ"ր մի։

Օղանլար մէքթէպիմիզտէ 75, վէ զըզ վէ սիւպհան մէքթէպլէրիմիզտէ տախի 80 գատար թալէպ' վար սբր։ Հէր նէ գատար մէքթէպ պինալարըմըզ փէք պիչարէ հալտէ իսէ տէ, էվվէլտէն պէրու օրատա կէօրիւլէն տիլագ փաքլըզը Եօզլատ էհալիսինին նազարը տիզդաթընը ճէլպ էյլէմիչ, վէ պու սէպէպտէն էյի պիր նամ գազանմըշ սբր։ 160 չակիրտլէրիմիզտէն անճագ 40 գատարը Ինճիլի ճէմա'աթա 'ա"իտ օլուպ, պագբսը Լուս. պիրատէրլէրին էվլատլարը սբրլար։ Սա"իր մէքթէպլէրտէ օլարզը կիպի պիզիմ մէքթէպիմիզտէ տախի լիսանը Ինկիլիզկէ էհէմմիյէթ վէրմէքտէ իսէք տէ, կէրէք լիսանը 'Օսմանկի վէ կէրէք Անա լիսանըմըզը տախի թէարիս էթմէքտէ իզ։ Էյլիմիզտէ օլան ուֆագ պիր քիւթիւպխանէմիզէ զայէթլէ էհէմմիյէթ վէրմէքտէ իզ։ 200 ճիլատէն 'իպարէթ օլան իչպու ուֆագ քիւթիւպխանէ իւզէրինէ 100 ճիլտ գատար քիթապ տահա 'իլավէ էտէպլիտիք, վէ հալա արզու էտէն տօսթլար թարաֆընտան իհտա էտիլէճէք օլան քիթապլար իչինն տախի բաֆլարըմըզ ազբգ սբր։ Զօզ քիթապլարը օլուպ տա, անլէրի խթի'մալ էտէմէյէնլէրին քէնտի քիթապլարընը խթի'մալ էթմէկլերի իչինն պուբասը փէք միհնասիպ պիր մահալ սբր։ Շիմտիյէ գատար պու մէքթէպլէրէ ոայքի հիչ զաղէթա կէթիրթիրիլմէմիշ օլարընընտան, պիր գաչ նուսխէ զաղէթա էլտէ էթմէք իչինն չալըշյօրըզ։ Սէնէ պաշը միհնասէպէթիյէ չակիրալէր արալարընտա 70 զրչ. վարա թէատրիք

էտիպ, 30ընը չերէզէ սարի էթիքաէն սոնրա 40ընը սա զաղէթայա վագի էյլէտիք, իքի նուսխէ Զոճոֆէլը Ա-եոպէրի, պիր նուսխէ Ինկիլիզէ պիր զաղէթա սըփարը էյլէտիքտէն սոնրա, Թիւրքէ վէ Էրմէնիէ Ա-եոպէրը իչիւն տախի պա'զը տօսթլարա միւրաճա'ատ էյլէտիք։ Պունլարտան մա'սա պիր նուսխէ տէ Բէ-ղանդէն էլտէ էթմէյէ չալըշը-յոր ըզ։

Հէր նէ զասար պունտան 15-20 սէնէ ադտէմ-լերի ճէմա'ատըմըզտան պա'զը ճահիլ քիմսէլէր Լուս. պիրատէրլէրէ տօղրու մուհասզէթսիզլիք կէօսթէրմիշ, վէ հաթթա անլէրին Ի'թիզատատ ը տէնիյէլերինէ տօղրու պա'զը աղը սէօղլէր սէօյլէ-յերէք, անլէրին հիսսիատ ը նազիքեանէլերինէ տօ-դունմըշլար իսէ տէ, չիմաի պու ճիւս մու'ամէլէ-լերին վէք եանլըշ իսիյինի պիլիր իզ, պիզ անլէրի սէվէրիզ, վէ անլէրին էվլատլարընա պիլա ֆարզ իսըտամէթ էտէր իզ։ Էկէր պուրատա էյի մէքթէպ պինալարըմըզ օլսա, չիմաիքինտէն 3-4 զաթ ֆազլա չակիրտիմիզ օլաճաղընա հիչ չիւրհէմիզ եօք տը։ Էրմ. ճէմա'ատընին պէօյիւք պիր քիլիսէի վէ պիր տէ միւքէմմէլ մէքթէպլէրի վար տը։ Իշպու մէքթէպ պուրատաքի Դիմաքսան Առաջնորդ Հայ-ըն սա'յ ու զայրէթիյէ կէչէն սէնէ ինչա էտիլտի։ Միւամիլէյինի քիլիսէ, մէքթէպ վէ բուհանի տա-'իրէլերտէ իրա'է էյլէտիյի աթվար ու հարաքեաթ տօղրուսը չայան ը թահսին տիր։ Սոն եըլ պաշընտա 500-600 պաթման ուն, պուլկուր թէտարիք էթտիրիսը, ֆուդարայա թէվզի' 'էյլէտի։ Շայան ը ղըսլթէ պիր հալ։ Մէքթէպլէրինտէ 12 մու'ալլիմ-լերի վէ 500 չակիրտլէրի վար տը։ Օն իքի մու-'ալլիմ 500 չակիրատէ փէք ազ օլսըզը կիսպի, 500 չակիրատէ պէօյէսի պիր մէքթէպ իչիւն փէք չօղ տը։

ԱՐԻՍՏԱԳԷՍ Տ. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

—.—

'Ա.ԴԷՊՈ. Օր. Ճօղէֆին Պէզճեան, Տօգ. Յովսէփ Պէզճեանընն պէօյիւք քերիմէսի օլուպ, էկէր պու Յունվար 20տէ սէմավի մէքթէպէ տա'վէթ օլունմասա իսի, պու սէնէ 'Ա.ինթապ դըզլար մէտրէ-սէսինտէ իթմամ ը միւատէթ էտէճէք իսի։ Ճօղէ-ֆին սոն խասթալըզը զէմանընատէք սըհհէթի եէ-րինտէ, վիճուտի սաղլամ վէ դուվվէթլի իսի իսէ տէ, պունտան 7 այ մուզատատէմ միւալիթէլա օլ-մուշ իսիյի վերէմ 'իլէթինտէն, հէր թէտավիրէ բաղմէն, դուրթուլամայըպ նիհայէթ 17 եաշընտա իքէն թէրք ի հայաթ էյլէտի։ Պիր չիչէք տիր ա-չըլաը, լաքին ղիքրի պաղը դալան իսոչ բա'ինա-լար պրադը, պիր նուր փարլատը, լաքին չօղ դալզերի թէնվիր էյլէտիքտէն սոնրա էպէտի վա-թանտա տօղմաղ իչիւն կէօզտէն նիհան օլտու։

Ճօղէֆին զաթէն հալիմ, աղըր պաշը, խաթըր չինտա վէ խոշ թապի'ատը պիրի իքէն, խասթա-լըզը անըն պու թապի'ատընա պիր զաթ տահա հէլավէթ վէ լէթաֆէթ պաղըշլամըշ իսի։ Անըն խասթալըզը էյամընտա իզհար էթմիշ իսիյի սապր ու սիւքիւն, իման վէ թէվէքքիւլ, վէ սէօյլէ-տիյի լաթիֆ քէլամլար, անըն Խրիսթիյան 'էսմ-բիւ վէ բուհանի տույզուլարը հագգընտա չօգ-լար իւզերինտէ խոշ թէ'սիրլէր պրագմըշ տը։ Խասթալըզ պա'զէն տէրուն հիսսիյաթ վէ տույ-զուլարըմըզը հէսսաս վէ նազիք գըլար։ Ճօղէֆի-նին տալէն նազիք վէ հէսսաս օլան զալպի պու եօլտա տահա զիյատ հէսսասըզ քէսպ էթմիշ ի-սի։ Օ փաք օլան 'էսմրիւնիւ տահա փաք էթմէք իչթիյազը իլէ հէր չէյտ Խէլասքեարընտա թէվֆիք օլուբ իսի։ Քէնտիսի սէմա իչիւն հազըր իսի։ լաքին սէվկիւլիւլէրինտէն այրըլմադ կեահտա պիր անըն տա մէսէրրէթի իւզերինտէ պիթթապի' պիր կէօլկէ պրագը իսի։

Ճօղէֆին մէնսուպ օլտըզը Հայիկ Քիլիսէսի-նին խանէնտէկան կիւրուհընին ա'զասը օլաը-զը կիպի, օրկանիսթին զայպուզէթինտէ քէնտիսի մուսիգա չալար իսի, պու հէր իքի խըտամէթի տէ սէվէր վէ խահիշլէ անլէրի իճրա էտէր իսի։

Մէրդումէնին իշպու կէնճ չաղտա ինթիզալը վայիտէնի իչիւն պէօյիւք պիր զայ'աթ իսի իսէ տէ, սէվինիրիզ քի կէրէք Բաղալին թէսէլլիսի վէ կէրէք սէվկիւլիւլէրին փաք 'էսմրիւ վէ պրագմըշ իսիյի ունուտըլմազ խոշ թէ'սիրլէրլէ միւթէսէլլի օլմադտա տըրլար։

Ց. Գ. Պ.

—.—

Էվէրէ. Մկրտիչ աղա Տատուբեան Դեկ. 2/15տէ վէֆաթ էթմիշ տիր։ Միւթէվէֆֆա ի միւամիլէյ' անասրլ. Հաճընը օլուպ, պունտան 60 սէնէ էվվել Էվէրէյէ կէլմիշ իսի։ Մկրտիչ աղա Եէյլ տարիւլֆիւ-նունը փրօֆէսօրլարընտան Յարութ. էֆ. Տատուբ-եանընն փէտէրի տիր։ Պունտան 40 սէնէ ադտէմ տահա Ինճիլի ճէմա'ատա տախիլ օլմադտան էվվել հէր Կիրակի կիւնիւ քէնտի խանէսինի աչարադ, օ-բատա Յիսուսը վա'զ էտէր իսի։ Էվէրէքտէ պէշ-ըէթին թէրադդըսընա տօղրուտան պու զաթ վա-սրթա օլտըզը կիպի, թէպնադէթէ տէ վազըֆ օլ-տըզը իչիւն քէնտինէ միւրաճա'ատ էտէն եիւզլէր-ճէ քէսանը մէճճանէն թէտավի էտէր իսի։ Անտէ միւչահատէ էտիլէն պաշգա պիր խասսիյէթ անըն չէն թապի'ատը իսի։ 80 սինինտէ օլան իշպու միւհթէրէմ վէ միւսինն փէտէրէ սոն հիւրմէթլերի-նի թագիմ էթմէք իւզրէ, 700ի միւթէճավիզ պիր իզտիհամ ճէնազէ խըտամէթլերինտէ հազըր իսիլէր։

ՀԱՅԿԱԶՈՒՆ Ց. ՅԱԿՈԲԵԱՆ

ԽՐԻՍԹԻՅԱՆ ՔԻԼԻՍԷԼԷՐ

Կ. Խ. Շիրքէթլէրինին նաղբրը Ճափոնիանքն Օսաքա չէհրինտէքի շիրքէթ իչուն միւնասիպ պիր պինա ինչա էթտիրմէք մաղսէտիյլէ 20,000 Ինկ. լիրասը ճէմ՝ էթմէք իւղրէ, էհալիյէ միւրաճա՛աթ էթտիյի սըրատա 'ամի իւղ վիքը 'ամա՛իպ մա՛լիւ-մանթը վէրմիչ տիր։ Օսադա Ասիա դըթ՝ասընտա միւթէհէվվի՝ էմթը՝ա ի՛մալ էտէն էն պէօյիւք չէհր տիր, վէ ֆապրիգալարը պաճալարը տիչարատան 'ատէթա պիր օրման կիպի կէօրիւնիւր, վէ անւ-լերատէն չըզըլ օրթալըզը տօլատուրան թիւթիւն է-հալինին արը կիպի իչ իլէ մէչզուլ օլտրզալարընը կէօսթէրիր։ Անտէ պիր չօղ փամուդ էմթը՝ա ի՛մալ էտէն ֆապրիգալար պուլունուպ, պունլարըն պա՛-զըսընտա 4,000 'ամէլէ իչէր, պունտան մա՛ատ էլէքթիրիկ հասըլ էտէն, զալ չըզարան, արապա եափան ֆապրիկալար, տապալանէլէր, չէքէր թասֆիյէ էտէն ֆապրիգալար, վէ սա՛իրէ վար արը։ 131 պանդա պուլունուպ, պու սայը Ցիլա-տէլֆիա չէհրինին պանդալարընընքինտէն զիյատէ տիր։ Լիման $2\frac{1}{2}$ միլեոն Ինկ. լիրասը մէսարիֆլէ եա-փըլմըշ օլուպ, պուրատա սալթ Ճափոնիա վափոր-լարընա նաղլ էտիլէն սէնէվի հումուլէ 1,500,000 թոնո օլուր։ Կէօմրիւք մէ՝մուրընին իֆատէսինէ կէօրէ, կէչէն 10 սէնէ զարֆընտա իսրատաթ 50 միլ արթմըշ արը։ Պիր Ճափոնիա թիւճճար վա-փոր դումմանեասընին 97 վափորլարը վար տրը։ Շէհր ի մէզքիւրէ սա՛իր չայան ը տիզդաթ պիր խու-սուս չու տրը քի անտէ զիւքիւր էհալի, իւնատան 110,000 նուֆուս զիյատէ տիր, վէ Կ. Խ. Շիրքէ-թի $1\frac{1}{4}$ միլեոն նուֆուս ը էհալիէն 300,000 նէվ-ճիվան վէ օղլանլար արասընտա իֆա ի խրամէթ էտէճէք տիր։ Շէհրատ տիլագսըզլըզ ֆէվգէլ'ատէ տիր։ Փօլիս նաղարէթինին բափորթընա կէօրէ, մէ՝զունլու ֆահիշէխանէլէրէ հէր 24 սա՛ատ զար-ֆընտա վասաթ հիսապ իւղրէ 3,817 ատէմ կիտէր։ Մէ՝զունլը օլմայան տիլագսըզլըզըն իսկ հիսապը եօք տրը։ Կ. Խ. Շիրքէթի պու չէհրատ Բրիստոս իչուն զայրէթ իլէ իչլէմէքատ պուլունմըշ արը։ Կէչէն Ապրիլատ Թօքիոտա 'ապտ էտիլէն պէօյիւք մէճլիսատէն սոնրա Կ. Խ. Շիրքէթլէրինին 'ումումը՝էսի Մր. Մօթ պու չէհրատ բուհանի մէճլիսլէր 'ադա էյլէմիշ, վէ չիմտիյէ տէր 391 կէնճլէր թէվ-պէ էտիպ իմանա կէլմիշլէր տիր։

—.—

Հինտիսթանտա Կալկաթա Կ. Խ. Շիրքէթինին 8 չիւ'պէսի վէ 10 նաղբրլարը պուլունուպ, ա՛ղա-նըն 'ատատը 1,500 տիր։

—.—

Թէզալիք Հինտիսթանտա միլլի Կ. Խ. Շիրքէթի, Ինճիլի իչատ 'ազիմ թէրատգը էսէրլէրի կէօսթէր-մէքատ տիր։ Պունըն 11 նաղբրլարը պուլուս-նուպ, պունլարըն։ 5ի եէրլի Հինտիլէրատէն տիր։ Կէչէն 3 սէնէ զարֆընտա Բ. Մուդ.ի նիզամի պիր սուրէթատ միւթալա՛ա էտէն կէնճլէրին 'ա-ատէտի 1,880ատէն 3,000է, վէ չիրքէթին պիւտճէսի 400 լիրատան 1,000 լիրայա չըգմըշ տրը։

—.—

Հոկ. 8ատ Մ. Ամէրիդա սրրը քեսթիպի Մր. Թէֆթ Զինատ Շանկէյ Կ. Խ. Շիրքէթինէ 100,000 տօլար զըյմէթինատ պիր պինանըն հիւճճէթինի թէսլիմ էտէրէք, օլ պինանըն մէզքիւր չիրքէթին իսթի՛մալինէ թախսիս էտիլմիշ օլտրզընը ի՛լան էյ-լէմիշ, վէ օլ միւնասէպէթլէ միւ՝էսսիր պիր նութգ իրատ էյլէմիշ տիր։ 'Այնի վագթատ Զին կէօմրիւք իտարէսինին միւֆէթթիշ ի 'ումումի Սըր Բօ-պերթ Հարթ պիր թէպրիքնամէ կէօնտէրէրէք, չիր-քէթին իֆա էթտիյի հիւսն ի խրամէթի թանին վէ թագտիր էթտիյինի պէյան էմմիշ տիր։ Վիլա-յէթին վալի վէքիլի ատ թէպրիքնաթ իլէ պէրապէր չիրքէթէ 150 լիրա ի՛անէ կէօնտէրմիշ տիր։

—.—

Շիմալի Ամէրիդատա 1,887 Կ. Խ. Շիրքէթլէրի պուլունուպ, պունլարըն ա՛զասը 435,000 տիր։ Պունլարըն 175,000ի Ինճիլի քիլիսէլէրին ա՛զասը օլուպ, իտարէ ի ումուր պունլարըն եէտինատ տիր։ Կ. Խ. Շիրքէթի պինալարընատա հէր կիւն իճ-թիմա էտէն ճէմա՛աթըն վասաթ սայրը 138,000 տիր։ Բ. Մուդ. սընընքիլարընատա սէնէ զարֆընտա 92,000 կէնճլէր հալրը պուլունմըշ արը։ 24,000 կէնճլէրէ իչ պուլմագ թարիդիյլէ եարարմ էտիլմիշ տիր։ Շիրքէթլէրին թահթ ը թէսարրուֆ-ֆընտա պուլունան պինալարըն զըյմէթի 39,000,000 տօլար արը։ Էճնէպի ակյարլարատա թէպչիր ի պէ-չարէթ իչուն սէնէվի 150,000 տօլար ի՛անէ էտի-յօրլար։

—.—

Ցիլիսին ատալարընատա 8 սէնէ էվվել հիչ պիր Փրօ. միսիոնէր չիրքէթի 5 վարա սարֆ էթմէդ իքէն, պու սէնէ Ամէրիդա միսիոնէր չիրքէթլէրինին իւհ-ատէսինատ մէզքիւր մադսէտ իչուն 500,000 տօլար վար արը։ 30,000 Ցիլիսինօլար Յիսուս Բրիստա-սընն Ինճիլինի զատուլ էթտիրէր. սայթ կէչէն սէնէ խրիսթիյան օլանլարըն 'ատէտի 8,000 խոլ։ Մի-սիոնէր մէքթէպլէրինատ 1,000 թագէպ վար։ Ա-մէրիդա Բ. Մուդ. չիրքէթի 700,000 Բ. Մուդ. դրթ՝ադարը, վէ Ինկիլիզ Բ. Մուդ. չիրքէթի 37,597 քիթաղ թէվզի՝ էթմիշլէր տիր։

—.—

Տօդ. Թ. Ինու նամ մէշհուր պիր Ճափոնիալը

պիր դաչ այ էվվել չէօյլէ տէմիշ տիր։ «Պու մէմ-լէքէթատ, [Ճափոնիատա] Խրիսթիյանլըգ վագթըյ-լա տէվլէթ իլէ միւթթէֆիգ տէյիլ իսի, լաքին չիմտի հալ պէօյլէ տէյիլ տիր։» Մէմլէքէթ ի մէգ-քիւրէտէ էն մուղթէսիր վէ էն եաչը Պուտտավի քահինլէրտէն Պանդօն Շիմատա չէօյլէ տէմիշ տիր, «Պու կիւնլէրտէ Պուտտավիլիյէ իչէ եարայաճագ սուրէթտէ իման էտէն պիր քիմսէ պուլմադ փէք միւչքիլ տիր։ Ճափոնիանըն հէր թարաֆընտա պի-զիմ թապի'լէրիմիզ պիզի պրաղըզ իրիսթիյանլար իլէ պիրլէշիյօրլար։ Եիւքսէք սընֆ արասընտա Պուտտավիլիյէ ինանան պիր քիմսէ նատիր պու-լունույօր, քահինլէրիմիզ չիմտիքի հալտա տէվամ էտէրլէրսէ Պուտտավիլիյէն միւսթադպէլի եօդ տըր տէմէք տիր։»

—·—

Ամէրիկան Պօրտ չիրքէթի, տիւնեանըն միւթէ-'ատտիտ թարաֆլարընտա վէ քէնտիսինին թահթ ը իտարէսինտէ պուլունան 26 դօլէճ վէ 'իլմի իլա-հիյաթ մէքթէպլէրինէ սէրմայէ օլմադ իւզրէ, 400,000 Ինկ. լիրասը պիր մէպլաղ ճէմ' էթմէքլիյէ միւրատ էթմիշ օլուպ, պու մագսէտէ ի'անէ էթսինլէր տէ-յիւ խայրխահ զաթլարա միւրաճա'աթ էթմէքտէ տիր։ Պաչդա պիր վագթ պու միւ"էսսէսաթըն էսամի ֆիհրիսթինի Ա-եոՔԷրտէ ի'լան էտէր իզ։

—·—

Կէօթինկէնտէքի Փրոֆ. Բաթէնպուչ պու եա-դընլարտա Փրոթէսթան մէզհէպինին ճալիպ ի տիգ-դաթ եէնի պիր խաթաթիսթիգ ճէավէլինի նէչը էթմիշ տիր։ Միւսամիլէյհին հիսապընճա, Գաթոլիք-լէր 250-260 միլեոն, Շարգի քրիսէլէրին ճէմ'աթ-լարը 100-110 միլեոն օլտըզը հալտէ, ճիւմլէ Փրո-թէսթանտլար 180,000,000 նուֆուս տըրլար։ Փրո-լարըն էն չօգ պուլունտըզը մէմլէքէթ Մ. Ամէրիգա օլուպ, օրատա 79 միլեոն էհալիսէն 65-66 միլ-եոնը Փրոթէսթան տըր։ Ինկիլթէրրատա 42½ միլեոն էհալինին 37 միլեոնը, Ալմանիատա 56 միլեոնտան 35 միլեոնը Փրո. տըրլար։ Շուէտ վէ Նորվէճատէ 7½ միլեոն, Տանիմարքատա 2½ միլեոն, Ռուսիա-տա 6 միլեոն, Մաճարիսթանտա 4 միլեոն, Ֆիլէ-մէնկատէ 3 միլեոն, Զուիչէրատա 2 միլեոն, Ֆրան-սատա եարըմ միլեոն, Ավսթրիատա 250,000 Փրո. վար տըր։ Ինկիլիզ միւսթամէրատթընտա 10 միլեոն Փրո. միսիոնէրլէրին թէ"սիս էթտիյի քրիսէլէրտէ 4 միլեոն Փրո. վար տըր։ Շու չայանը տիդդաթ պիր հադիզաթ տըր քի 180 միլեոն Փրոթէսթան-լարըն 114 միլեոնը Ինկիլիզ լիսանընը թէքէլլիւմ էտէն էհալի տիր։ Թէզալիք պու 180 միլեոնտան 100 միլեոնը Բաբէկաբէնալ թարիխի քրիսէլէրէ 'ա'իտ տիրլէր, չէօյլէ քի 57 միլեոն Մ. Ամէրիգա-տա, 32-33 միլեոն Էվրօփատա, վէ 10 միլեոն սա'իր մէմլէքէթլէրտէ տիր։ 56 միլեոն Լուսերական պու-լունուպ, պունլարըն 22 միլեոնը Ալմանիատա տըր։ 29 միլեոն տա Ինկիլիզ քրիսէսինէ 'ա'իտ տիր։

Ք· ՄՈՒԳ· ՄԻԻԹԱԼԱ'ԱՍԸ

ՄԱՐՏ 15-21

Փաղբ. Յոբ. 14։ Յոբ ատէմէ պիր ճիհէթտէն պաղըյօր քի չիչէքտէն տէ զա'ի՛ֆ, աղաճատան տա 'ատիպ տիր. լաքին եէնէ տէ էօլմէմէզլիյէ հասրէթ չէքէր։ (այ. 14) 'Ահտը 'Աթիգտէ էն պէօյիւք զաթլար պու սիւ"ալա դօլայ ճէվապ վէրէմէտիլէր, լաքին Բապպըմըզ «Գըյամէթ վէ հայաթ պէն իմ», տէյէրէք վէ քէնտիսի գըյամ էտէրէք պիզէ էօլ-մէմէզլիք իչիւն թէ'մինաթ վէրմիշ տիր։

Փաղ. երր. Յոբ. 15. 1-16։ «Ալլահըն թէսէլլի-լերի տանա սազ պիր չէյ մի կէօրիւնիւր.» (այ. 11) Վադա'ա Եզիփազ վէ տօսթլարընըն Յոբա վերտիկ «թէսէլլի» ազ չէյլէր իսի։ Յոբը կիւնահքեար տէյիւ իթթիհամ էտիպ, անը թէվպէյէ տա'վէթ էտիյօրլար իսի։ Ինճիլին վերտիկ թէսէլլի պունտան նէ զատար ֆարգը տըր։ 2 Կոր. 1. 3-ի՛ միւրաճա'աթ օլունա։

Սալբ. Յոբ. 16. 17-22։ Յոբ մէ"յուսանէ իչթի-քեասընընը իչինտէ պիզէ չահիտի տէյիւ Ալլահը թա-նըյօր։ Էլինտէ զուլմ օլմատըզընը, վէ տու'ասընին խալիս օլտըզընը պիլէրէք, էնճամ Ալլահըն քէնտի-նի հէմ Ալլահընն հէմ ատէմլէրին նազարընտա թէպ-բիր էտէճէյինէ էմին օլույօր։ Բօմ. 3. 26յա պադ։

Զաբ. Յոբ. 17։ Խուսուսա 3իւնճիւ այէթէ տիդ-դաթ էյլէ։ Ալլահըն քէնտինէ զամին, եանի քէֆիլ օլուպ, էլ վէրմէսինի բէճա էտիյօր։ Յոբ Ալլահատա պիր թէֆբիդաթ կէօրիւյօր, էօյլէ քի օ հէմ տա'-վաճը, հէմ չահիտ, հէմ ալաճագը, հէմ քէֆիլ ծէ՞ պիլիր։ Պիզիմ քէֆիլիմիզ Բրիստոս տըր։ 'Իպր. 7. 22։

Փէնճ. Յոբ. 19. 21-29։ Պադ 13տէ Բաղդատ եէնէ Յոբը թա'զիր էտէր. Յոբ իսէ քէնտինին փէ-բիչան հալինի թա'զիֆ էթտիքտէն սոնրա եէնէ Ալ-լահա իլթիճա էտէր։ Այաթ 25, 26տաքի իւմիտի-նէ պադ. պու իւմիա Բրիստոսատա իթմամ օլուն-մըշ տըր։

Ճէ-ֆ. Յոբ. 20. 18-29։ Սոփարըն իֆատէսի Յոբ իչիւն սահիհ տէյիլ իսէ տէ, հադդսըզ դաղանճան իճթինապ էթմէք կէրէք տիր։

Ճէ-ֆ. երր. Յոբ. 21. 1-16։ Շէրիրլէրին քէնտի ղէմինի իչէրինտէ միւյէսսէր օլմալարը պիզի չէրրէ սէվզ էթմէմէլի տիր։ Յոբըն այ. 16տաքի զարարը պիզիմ տէ հայաթ դանունըմըզ օլսուն։

ՇՈՒՈՒՆԱԹ Ը ՍԻՅԱՍԻՅԷ

ՏԱԽԻԼԻՅԷ

Տէրէսա'ապէր. Տար իւլ խայը ը 'ալի գուսնտուրա-խանէսի իչիւն Մուէնօս ֆապրիգասընտան իճապ էտէն մաքինալար սըփարըշ էտիլմիշ, վէ պիր գըս-մը կէլէրէք ի'մալաթա պաշլամընշ տըր։ —Մէս-քիւքեաթ խտարէսինէ 'ա՞խտ օլարադ Ալմանիատան ճէլպ էտիլմիշ բաղդաս մաքինասընին տէմիրտէն օ-լան գըսմը կէչէն Փէնճէնպիհ կիւնիւ մահալընա նապլ վէ վալ' էտիլմիշ տիր։ —Էքմէք ֆիյ՞աթընին 50 փարատան 45 փարայա թէնզիլինէ դարար վէ-րիլմիշ տիր։ —Տէրիսա'ատէթ ըլխթըմլարընին իւ-ղէրինտէ ինչա օլունճադ եէնի կէօմրիւք էպնիյէ-սինին Փաղար էրթէսի կիւնիւ վալ' ը էսաս ը բէսմի իճրա օլունմըշ տըր։ —Սմէրիդալը 620 սէյտահը համիլէն լիմանըմըզա կէլէն Աբպոլէ վապօրը Փաղար կիւնիւ Տէրիսա'ատէթտէն հարէքէթ էթմիշ տիր։ — Թարաֆ ը էշրէֆ ի հաղրէթ ի Փասիշահտէն Թաթավլա հէյ՞էթ ի խայրիյէսինէ 50 լիրա 'ինայէթ ու ինան պույուրըլմըշ տըր։ — Շիրքէթ ի Խայ-րիյէ մէ՞մուրիյին վէ միւսթախտէմիյնի մա'աշաթընին Թէզեկիա էտիլէճէյինի Մ'ծէրնէօր եաղըյօր։

Վիլայէթ ը Շահանէ. Պունտան պէօյլէ էհլի պուշ-լար իչիւն տախի պայթար չէհատէթնամէլերի ա-բանըլմասը զըմնընտա Ատանա-Մէրսին չմէնտըֆէ-րի դումիանեասընա Թէպլիղաթ իճրասը մէրճի' ի 'ա՞իտինէ եաղըլմըշ տըր։ —Տիյարպէքիր չէհրինին Էլիւքս լամպալարըյլէ Թէնվիրի գարարկիր 'օլմուշ տըր։ —Էնդարէտ իսիէքճիլիյին Թա'միմի իչիւն 150 պին 'ատէտ Թուֆ ֆիտանընին իրսալը մէր-ճի'ինտէն Թալէպ օլունմըշ տըր։ —Ինկիլթէրրալը Փրոֆ. Բալիյէ Գոնեատա Գարա փունար մէվզը'-ինտէ տասարը 'ալթիդա հաֆրիյաթը իճրասը իչիւն միւսա'ատ վէրիլմիշ տիր։ —Ատանա սահիլինտէ Բէլէնարէտէքի քէօմիւր մա'ատէնի հաղդընտա քէշ-ֆիյաթ վէ Թէտղիղաթտա պուլունմադ իւզրէ, պիր հէյ՞էթ ի ֆէննիյէ ի'զամ դըլընմըշ տըր։ —Վի-լայաթ ը Շահանէ մերքեզլերինտէ տէպպաղխանէ-լեր Թէ՞սիսի, վէ պուրալարա ուսթալար Թա'եինի խուսուսընա դարար վէրիլմիշ տիր։ —Էսքիշէհիր չմէնտըֆէր մէվզը'ինտէն Աղար պաչը նամ մահալէ դատար քիւչատ էտիլէն եոլըն Թա'միրի ֆէրման պույուրըլմըշ տըր։ —Վիլայաթ ը Շահանէ տախի-լինտէ նէ դատար դարիյէլեր վէ մաղրա'ալար օլ-տըրընին ղիլտիրիլմէսի Թա'միմէն եաղըլմըշ տըր։ —Պասրայա 500,000 ղուրուշլըդ ուֆադ սիքքէլէ-ռին իրսալը լիւզումը վիլայէթտէն Պաղդ 'Ալիյէ իչ'ար էտիլմիշ տիր։ —Պանր ը Լութ վատխինտէ-քի մա'ատէնլէր հաղդընտա Թէհարրիյաթ իճրասը ի-չիւն Ալմանիատան ճէլպ էտիլէն Տր. Պլանքէ վէ ըէֆիգաթընտա պուլունան հէյ՞էթ ի ֆէննիյէ իճ-բա ի վազիֆէյէ պաչլամըշ տըր։ —Մա'մուրէթ իւլ 'Ազիզտէ պիր զարիպլէր խատթախանէսիյլէ պիր տէ մէքթէպ ի սէնայի' ինչասը մէրճի'ինճէ Թէնսիպ օ-լունմըշ տըր։ —Եաֆատա զայէթ չիտտէթլի ֆուր-թունալար զուհուրա կէլմիշ, փօրթուգալ աղաճ-լարընճա 600,000 ֆրանդ բատտէսինտէ խասարաթ օլմուշ տըր։ —Մէտինէյէ ճարի 'Այն ը Զէրդա սու եօլլարը ինչա՞աթը իչիւն չիմտիյէ դատար թօփլա-նան ի'անէնին եէքիւնիւ 136,294½ զուրուշա պա-լիդ օլմուշ տըր։ — Իսքէնտէրուն իլէ Հալէպ ա-բասընտաքի եօլըն ինչասը պիլ միւնադասա 8,600 լիրայա պիր դումիանեա թարաֆընտան տէր'իւհատ օլունմըշ տըր։ — Պիլէճիքտէ իսիէք մէվճուսը կիւնտէն կիւնէ չօղալմադա տըր, օդդասը իքի լիրայա տըր. կէչէն սէնէ 285 զուրուշ խտի։ — Պիր միւատէթտէն պէրու Էնդարէյէ խատէսի իճրա էտիլմէքտէ օլան Խանըմիւնար սուլթընին խապէ մա'ամէլէսի խիթամ պուլմադասա տըր։ Էնդարէ պէլատէսինին Թէզեկինի զըմնընտա պիր չօգ ումուր ը նաֆի'ա իճրա էտիլմիշ տիր։

Մէ-ՐԷՆԷԼԷ'Ն. Խարիճտէն մէմալիք ի չահանէյէ կէլէճէք զախիրէլերին սապզը կիպի կէօմրիւք ըէմինէ թապի' ԹուԹուլմասըյլէ պէրապէր, մէ-մալիք ի չահանէտէն տախի խարիճէ զախիրէ չը-գարըլմասը մէնսու'իյէթինին իլդասը խուսուսլա-ընա իրատէ ի սէնիյէ սատը օլմուշ տըր։ —Մէճ-ճանէն միւրուր Թէզքէրէսի ալմադ իւզրէ, պուն-տանպ էօյլէ մահալլէլերճէ 'իլմուխապէր վերիլմէմէսի զըմնընտա թա'միմէն Թէպլիղաթ իճա օլունմըշ տըր։ —Մըսըրտա Թէպ ճիվարընտա Բամսէսին հաֆիտէսի զրալիչա Թաոզէրթին միւճէվհէրտաթը պուլունմըշ տըր։ —Իսքէնտէրիյէտէ վամուդ վիա-ցասը խայը տիւշմիւշ տիր։ — Սվսթրիա 'ալիմ-լերինտէն Մ. Պոզէրպ Անատոլու Թարաֆլարընտա ասար ը 'ալթիդա հաղդընտա պա'զը Թէպլիղաթ իճրա էյլէյճէք տիր։ —Պուլկարիսթան Փրէնսի հաղրէթլերի իլէ Փրէնսէս էլէճնօրա տիւ Բէօյա-քէսթրիչին բէամ ի իլտիվանը իճրա էտիլմիշ տիր։ —Սէրմայէ վէ ճիհաղ Թէչքիլի էսաս իթթիֆաղ էտիլէրէք, պիր իպթիսատա պանդասընին Թէ՞սիս ու քիւչատը իչիւն Թիճարէթ վէ Նաֆի'ա նազա-ռէթինէ պիր լա՞ինա Թաղտիմ զըլընմըշ տըր։ — Մըսըրտա Շեյլալ մէվզը'ինտէ դասլ էթ Թարիխ զէմանլարա 'ա՞խտ պիր 'դասլրիսթան պուլունմըշ տըր։ Պուրատա կէօմրիւլիւ պուլունան ճէսէպլէր Փարաւանլարատան էվվէլ Մըսըրտա եաչամըշ պիր դավմա մէնսուպ օլուպ, փէք իպթիսատի պիր Թարզ-ատա մումնա էտիլմիշ տիր։

Ինձ. ճէմ. Սապրդ Պրուսա վա՛ղը Պատ. Յովաք Արապեանը Փետր. 28ին Պաղչէճիքին վէֆաթ էթմիշ իսկիլինի մա՛էթթէ՛էսսիւֆ պէյան էտէրիզ։ —Սիվաս չօպանը Վեր. Միհրան էֆ. Գալանճեան պիր գաչ հաֆթա իչիւն էնտէրէսէ կիթմիշ օլուպ, օրատաքի չօպանսըզ Ինձ. ճէմա՛ատը բուհանիճէ թէսլիյէ էտէճէք տիր։ —Վեր. Հայկ Ատատուրեան ախիրէն Օրլինսին պիրինճի Ժողովական քիլիսէսի չօպանլըզընա տա՛վէթ էտիլմիշ տիր։ Օրլինս Բէյի Գասան էն մուհիմմ սայֆիյէլէրինտէն պիրիսի օլուպ, անըն Ժողովական քիլիսէսի 1646տա թէ՞սիս էտիլմիշ օլմաղլէ, էն էսքի վէ էն պէօյիւք քիլիսէսի տիր։ —Վեր. Կ. Պ. Ատանասեան Նիւ Եօրք տարիւֆիւնունընտա Թէրպիյէ ի Ամֆալ Մու՛ալիմի 'իւնվանընա նա՞իլ օլմուշ տըր։ —Դաղէթամբզըն Ե նօմէրօլը նուսխէսինտէ Ինձ. ճէմ. դրսմընտա Ամնթաղ Ազարիա Սմիթհ խասթախանէսինտէ 1906-1907 սէնէսինտէ իճրա օլունան 'ամէլիյաթ ը ճէրրահիյէնին մըգտարը 604 օլաճադ եէրտէ սէհվէն 104 տէյիւ կէօսթէրիլմիշ տիր։ —Սարգիս էֆ. Ալպարեան Ամերիգանըն Հարթֆորտ չէհրինտէ բուհանի մէ՞մուրիյէթէ թախսիս էտիլմիշ, վէ թախսիս տու՛ատընը չէհր ի մէզքիւր չօպանլըընտան Տր. Թուիչել 'արզ էյլէմիշ տիր։

Էրմ. ճէմ. Փաթրիգ հաղրէթլէրի Տեսընդատաջ եօրթուսընտա Ղալաթա Սբ. Լուսաւորիչ քիլիսէսինտէ հաղըը պուլունտը, վէ վադթ ու հալա միւնասիպ պիր վա՛ղ իրատ էթտի։ Եէվմի մէզքիւրտէ Յովհաննէս Կոլոս փաթրիգին վէֆաթընը ըէս՞ի սէնէ ի տէվրիյէսի միւնասէպէթիյլէ միւշարիլէյհ անտէն տաբսի պահս էթմիշ, վէ 100 փաթրիգ իչինտէ 28 սէնէ փաթրիգլիք քիւրսիսինտէ օթուրմուշ եէկեանէ զաթ իսկիլինի պէյան էյլէմիշ տիր։ Միւշարիլէյհ Ղեւոնդեանց եօրթուսը կիւնիւնտէ Փաթրիգխանէ քիլիսէսինտէ Ղեւոնդեանց 'ազիզլէր նամընա թէ՞լիֆ էյլէմիշ օլաբընը պիր տու՛ատը գրա՞թթ էթմիշ տիր։ Միւշարիլէյհ բուհալանիյէթինին պիւթիւն միւատէթինտէ նութպարը միւսթէնա օլարագ, 1,970 վա՛ղ իրատ էթմիշ տիր։ — Էտիրնէյէ միւհթէրիգ աղդային վարժարանընն եէնիտէն ինչասընա իրատ ի սէնիյէ սատը օլմուշ տըր։ — Էրմէնի խասթախանէսի իտարէ մէճլիսի Տօդ. Շէրպէթճեանընն խթի՛ֆասընը դասուլ, վէ անըն եէրինէ Տօդ. Դաւթեանը սէր թասիպլիյէ թա՛եին էյլէմիշ տիր։ —Սիս մանասթիրը մէքթէպի նաղարը Տ. Ներսէս վրդ.ին թալէպի իւզէրինէ Մէրսինտէ իքի Էրմէնի՝ մէզքիւր մէքթէպտէ պիրէր չակիրտին մէսարիֆինին թէսվիյէսինի տերիւնտէ էթմիշ տիր։ —Երուսաղէմ եէթիշէն զիյարէթճիլէրին մըգտարը 500է եէթիշմիշ օլուպ, պիր չօդ զիյարէթճիլէր տէ եօլտա տըրլար։ —Երևանընն Թաղա դարիյէսինտէ վէֆաթ էթմիշ օլան Տիկին Տ. Սարգիսեանցին օղուլլարը մահալլի Էրմ. ճէմա՛ատը մէքթէպինէ պիր պաղչէ իլէ պիր թարլա վաղֆ ու հէպա էյլէմիշլէր տիր։ Թէրթիպաթ ը ախիրէ մուճէպինճէ, մահալլէ մէքթէպլէրինին Ռուս մէ՞արիֆ նազարէթի մէքթէպլէրի սայըսընա իսխալ էտիլմէյիպ, Էրմէնի Կաթողիկոսընըն իսարէսի ալթընտա դալաճագլարը անլաչըլըզընտան, Ռուս էրմէնիլէրինին արասընտա մէքթէպլէր իչիւն եէնի եէնի հէտիյէլէր վերիլմէյէ պաչլանմըշ՞ըր։ —Իզմիտ մէրխասասը կէչէն հաֆթա Օվանճդտա Տիրացու Ղեւոնդը քնյ. թախսիս, վէ Տաճատ թէսմիյէ էյլէմիշ տիր։ —Թավշանճեան թիճարէթխանէսի Տիկ. Թավշանճեանընն նազարէթ վէ իտարէսի ալթընտա ուսմուրը թիւճճարիյէսինէ տեվամ էթմէքտէ տիր։ Միւսամիլէյհա իլէ էվլատլարը՝ միւթէվէֆֆանընն Փաթրիգխանէ մէքթէպլինին ինչասը իչիւն վա՛տ էթմիշ օլաբընը մէպլաղը թէմամէն թէ՞տիյէ էթմիշլէր տիր։ Էդնատեան էֆ. տախի թախմին օլունան մէսարիֆ ի ինչա՞իյէնին տիկէր նըսֆը օլան 3,000 լիրայը վերմիշ տիր։ Թանզիմ օլունան ըէամ ու փլանա կէօրէ, մէզքիւր մէքթէպ պինասը 500 չակիրտի իմթիվա էտէճէք, վէ պէօյիւք զիյնէթ սալօնընտան պաչղա, 8 տէրսխանէյի հավի պուլունտաճագ տըր։ —Իզմիրտէն չէհրիմիզէ կէլէճէք օլան փիրանիսթ Էլմասեան էֆ. Ալմանիա վէ Ինկիլթերրատան տա՛վէթնամէլէր ալմըշ օլաբընընտան, Էվրօփայա 'ազիմէթ էթմիշ տիր։ —Թէրճէմանը Հաֆէզաթ վէ Ճէրէոէ է Շարքեյէ զաղէթալարընընն սապրդ միւ՞էլլիֆի Տիդրան էֆէնտի Ադամեան կէչէն հաֆթա վէֆաթ էյլէտի։ — Էրմէնի փաթրիգխանէսի մէքթէպլէր մէճլիսի միլլի մէքթէպլէրին կէչէն սէնէյէ մախսուս իսթանբիսթիգ ճէտվէլինի թանզիմ վէ թաշ՛ էտիլմէք իւզրէ Փաթրիգ հաղրէթլէրինէ թադիմ էյլէմիշ տիր։ —Երուսաղէմ մանասթիրը քիւթիւպխանէսի նազարը Տ. Մեսրոպ Վրդ. Նիշանեան Կոլոս Յովհաննէս վէ Շաղթայակիր Գրիգոր Փաթրիգլէրին թասվիրլէրինի պուլուպ, անլէրի Փաթրիգ հաղրէթլէրինէ կէօնտէրմիշ տիր։

Փետր. 20/6 Մարտ

ՍԱՐԱՖԻՅԷ. Էսհամը միւպէտտէլէ	Լ.	0.	104	29	
Շարդ Տէմիր Եօլու Թահվիլաթը	Ֆրգ.		177	50	
Ա. Գրէտի Ֆոնսիյէ Էժիպտիէն	»		289		
Բ. » » »	»		257	50	
Պանդ Նասիոնալ տը Կրէս	»		410		
Մէճիտիյէ ղրշ.	108	6	Գրըմիս ղրշ.	50	
Մէթալիք »	101	20	Լիրա Ինկիլ »	110	2
Կիւմիւշ ուֆգ.»	105	10	Կմշ. Մեթ. 6սը »	64	51
Նափոլէոն	87	15	Գա՞իմէ » »	8	72

ԽԱՐԻՃԻՅԷ

Ամերիկա. Բէ՞հս ի հիւքիւմէթ Մր. Բօղէվէլթ՝ Պէյն էլ Էյալաթ Թիճարէթի գօմիսիօնընա պիր 'պէյաննամէ կէօնտէրէրէք, ատմիր եօլու միւսթախտէմլերինէ 'ալագատար պուլունան վէ իհթիմալ քի իշճիլերին իւճրէթլերինին թէնզիլաթըյլէ նէթիճէլէնէճէք օլան հալլերին, թէգթիչինի էմր էթմիշ տիր։ Բէ՞հս ի հիւքիւմէթին տիւշմէնլերի պունը 'ամէլէ սընիքընին քէնտի բէյլերինի Մր. Թէգթ լէհնտէ վէրմէլերինի թէ՞մին իշին ճիւրա՞թքեարանէ պիր մու'ամէլէ թէսմիյէ էտիյօրլար իսկ տէ, սա՞իր պիր չօղ քիմսէլէր պու մու'ամէլէյէ կէրէք 'ամէլէ արասընտա խօշնուտսըզլըղըն էօնիւնիւ ալմադ, կէրէքսէ պիր միւչքիլաթ զուհուրընտա էլտէ մա'լիւմաթը թամամէ պուլունմադ իշին 'ադիլանէ պիր հարէքէթ նազարբյլէ պագբյօրլար։ Հարպիյէ նազարը Մր. Թէգթ Փեար. 22տէ Պրգիէլօտա պիր նութգ իրատ իլէ չու իւմիտի պէյան էյլէմիշ տիր քի, Գօնկրէս օրտույը մէմլէքէթին միւտաֆա'սը իշին մուգիթալի օլան տահա ճէսիմ դուվվէ ի տաքէրիյէ պիր մայա մագամընտա դուլլանադ տըր։ Միւշարիլէյհ չու խուսուսա նազարը տիդգաթ ճէլպ էյլէմիշ տիր քի, Հավայանընն, Ֆիլիփին ատալարընընն վէ Փանամա գանալընընն սէվահիլինին միւտաֆա'ա վասթալարը, եա՞նի իսթիհքամլար հալա նաթէմամ հալտէ պուլունույօրլար։ 'Այնի կիւնտէ ճէն. Կրանթ Նիւ Եօրգտա պիր նութգ իրատ էտերէք, Մ. Սամբրիգանընն մուհարէպէյէ հազբրլըգսըզ հալտէ պուլունմասընտան պահա էթմիշ, վէ Ճափոնիա իլէ մուհարէպէ վուզու'ը թադտիրինտէ Պահր ը Մուհիթ ի Բէպիր իլէ Պահր ը Մուհիթ ի Սաֆասինին միւտաֆա'սը իշին 2 միլեոն ատէմ լազըմ օլադաղընը պիլտիրմիշ տիր։ —Փեար. 25 թարիխիյլէ Նիւ Եօրգտան չէքիլէն պիր թէլէկրաֆնամէտէ տէնիլիյօր քի, «Պու էօյլէ տէն սոնրա Հրասըն ըրմաղը ալթընտան հաֆր օլունան չիֆթէ թիւնէլին բէտմ ի քիշատը իհթիֆալաթ ը ֆա՞իդա իլէ իճրա օլունմըշ տըր։ Նիւ Եօրգ իլէ Նիւ Ճէրսի վալիէրի Մր. Հիւզ իլէ Մր. Ֆօրթ պու բէտմէ իշթիրաք էթմիշլէր, վէ բէ՞հս ի հիւքիւմէթի Ուաշինկթընտա քեա՞ին Հուայթ Հաուստա փարմաղընը պիր տիւմէ իւղերինէ պասընճա թիւնէլին իքի ուճընտա վալիէրի համիլ պուլունան թրէնլեր հարէքէթ էթմիշլեր տիր։ ըրմաղն թա օրթասընին ալթընա տիւշէն նօղթատա թրէնլեր եէքտիկէրինէ բասթ կէլմիշլեր, վէ իքի վալիէր Նիւ Ճէրզինին Նիւ Եօրգա 'ադբպէթ ճիւմանիճէ պաղանմըշ օլմասընտան տօլայը թէ՝թթի ի թէպրիքեաթ էյլէմիշլեր տիր։» Բէզպիք Մէնհէթթն իլէ Պրուզլին արասընտա Իսթ ըրմաղը ալթընտան տախի պիր թիւնէլ հաֆր ու քիւշատ էտիլմիշ տիր։ Սա՞իր թիւնէլլեր տախի հաֆր ու քիւշատ էտիլմէքտէ տիրլեր։ Մէնհէթթընտա պիր դաչ եէնի թիւնէլլերին տախի 12 միլեոն Ինկ. լիրասը մէսարիֆ իլէ հաֆր ու քիւշատլարը թէսավվուր էտիլմէքտէ տիր։ Էն ճէսիմ նազլիյէ վասըթալարը պիլէ պէօյիւք Նիւ Եօրգ չէհրինին սօղաղլարընտա արթմադտա օլան գալապալըգլարը նազլ էթմէյէ քեաֆի օլմայօրլար։ Նիւ Եօրգտա մէհարբէթի հնտէսիյէյէ միւհթաճ սա՞իր թէշէպպիւսաթ ը սընա'իյէնին ինշասընա պաշլանմըշ տըր քի, պունլարըն ինշասը իշին տախի 50 միլեոն Ինկ. լիրասը տահա մէսարիֆ օլաճադ տըր։ — Փեար. 28տէ Էտիսընին ահվալ ը սըհհիյէսի գուլապը իւղերինտէ պիր 'ամէլիյէ ի ճէրբահիյէնին իճրասը 'ադասինճէ, զայէթլէ մուճիպ ի մէմնունիյէթ իտի։

Հէնդէսոն. Զատա Խել սէֆերի. Փեար. 21տէ Միրիլիվա Ուիլդօդս Զինարտան 7 միլ ուզաղտա Հալվայ իւղերինէ հիւճում էյլէմիշ տիր։ Գուվվէ ի 'ադաքերիյէ Էնտրբսընն վէ Պարէթ ճէնէրալարընն գօմանտասընտա օլարադ տիւշմէն իւղերինէ իքի սաֆֆ օլարադ իլերիլէմիշլեր։ Տիւշմէն քիւլիյէթի մըգտարտա օլարադ, գուվվէթլի սիփերլեր արզասընտա եիւքսէք թէփէլեր իւղերինտէ պուլունմադտա իսիլեր։ Վէ լաքին Ինկիլիզ 'ադաքերի տիւշմէնին մէվզը'լերինի զապթ էթմիշլեր տիր։ Պին պաչը Ֆօրպզ Սէմիլ թէլեֆ, վէ 10 եէրլի 'ադաքր մէճրուհ օլմուշ տըր։ Փեար. 23տէ պիլճիւմէ տօսթ 'Ադիրիտի դապիլեէլերինին վէքիլերի Ինկ. օրտուսընա կէլերէք, մուխասէմաթին թա՝թիլ էտիլմէսինի, վէ Զաքքա Խելլերէ քէնտի թարաֆլարընտան հէյ՞էթ ի մէպ'ուսէլեր կէօնտէրէրէք, անլերի 'արզ ը թէսլիմիյէթէ գանաբրմադա չալըշմալարընա միւսա'ատ էտիլմէսինի ըրեճա էյլէմիշլեր տիր։ Պունլրն իւղերինէ 2 կիւն միւթարէքէ 'ադտ էտիլմիշ տիր։ Օրտու գարարկեահընտան Փեար. 26 թարիխիյլէ չէքիլէն պիր թէլէկրաֆնամէտէ տէնիլիյօր քի, «Պու ադչամ Ադիրիտիլերին գարարկեահընտան Ինկ. օրտուսը գարարկեահընա մուխալիֆլեր կելիպ, քէնտիլերին գապիլէնին ա'ճանը իլէ միւզաքերաթլարընին նէթիճէսի մագամընտա 'ադտ ը միւսալէհա իշին չերա՞իթ թէքլիֆ էթմէքլիյէ հազըր օլաբպլարընը պիլտիրմիշլեր տիր։ Միր. Ռուզբէվիլ կարընն անլերէլէ միւլագաթ էտեճէք, վէ անլերին մուբախասալարընը ճէն. Ուիլդօդսա կէօթիւրեճէք տիր։»

Ամանդա. Պերլինտէն պիլտիրիլմիյինէ կէօրէ, մալիյէ նազարը Պարօն Ֆօն Շթէնկել իսթի՛ֆա է-

տերէք եէրինէ Հէր Վօն Սիգօն թա՛նին օլունմըշ տըր։ Կէրչի Ալմանիատա տատմ պաչնա ալընան վէրկի Ինկիլթէրրա վէ Ֆրանսատա ալընանա նիսպէթէն տահա՛ ազ իսէ տէ, Ալմանիա տէվլէթի իլէ հիւբիւմէթլէրինին մէսարիֆաթը 355 միլեոն Ինկ. լիրասը տըր, հալ պու քի Ինկիլթէրրանընքի 275, Ռուսիանընքի 200, վէ Ֆրանսանընքի 150 միլեոն Ինկ. լիրասը տըր։ Իչպու պէլի թէնադուզ չու քէյֆիյէթլէ իդահ օլունապիլիր քի, Ալման մէսարիֆաթընին գըսմը ա՛զամը տէվլէթ թէչէպպիւսաթը վարիտաթըյլէ տէֆ՝ ու թէսվիյէ Կէտիր։ Ալմանիա ումուր ը մալիյէսինի թէնսիգ ու իսահ էթմէքլիյին կիւճլիւյիւ՝ Ալմանիանընն վէրկիլէրէ իհթիյաճընը այրը այրը Ալմանիա հիւբիւմէթլէրինին մալիյէճէ իսթիզալարըյլէ ույուշարմագլըղընն իմքանսըզլըընան նէշ՝էթ էտիյօր։ —Լէհ իսթիմլաք ը արագի դանուն լա՛ինասընին Ջնճի դրա՛աթընա Փետր. 27ատ Փրուսիա ա՛ևան մէճլիսինատ պաչլանմըշ, վէ էրթէսի կիւն 111 ըէյէ դարչը 143 ըէյ իլէ գօմիսիօնընն դանուն լա՛ինասընատա իճրա էթտիյի թա՛սիլաթընն բէտտա օլունարագ, լա՛ինանընն մէպ՝ուսան մէճլիսինատէն նէ հալատ կէլտիյէ օ հալէ իֆիրաղ էտիլմէսինէ դարար վերիլտի։ Պա՛տէհու մէզքիւր դանուն լա՛ինասը հէյ՝էթ ի ասլիյէսիյլէ դապուլ վէ թաստիգ էտիլտի։ Սօն տէֆ՝ա պաչ վէքիլ Ֆոն Պիւլօ իտարէ ի քէլամ էտիպ, հիւքիւմէթին մէսլէքինի իդահ վէ միւտաֆա՛ա էյլէտի։ —Մարտ 3ատ Ալմանիանընն Տրէտնօթ սիսթէմինատէքի ճէսիմ զըրհլըսը ատնիզ էնտիրիմիշ տիր։ Իչպու զըրհլընընն հաճմը իսթի՛ապիսի 17,960 թոնո օլուպ, սա՛աթատա 19 միլ սիւբ՝աթընատա տը. 1,838,000 Ինկ. լիրասը մասրաֆլէ ինչա էտիլմիշ օլուպ, իսմի էրոպ Պայէրն տիր։ Պու ճէսամէթատ տիկէր պիր զըրհը տահի 'անդարիպ Պրէմէնատ ատնիզ էնտիրիլէճէք տիր։

Ֆրանսա. Ֆէկիրջընընն պիլտիրտիյինէ կէօրէ, Սօսիէթէ Սաֆանդ սաղօնընատա Մ. Ալպէր Ժան թարաֆընատան զէմանէտիրվէրիլիք վէ Դահթօլիք Իսլահընա տա՛իր իրատա օլունան նուրթ նէթիճէսինատ ազատ Դահթօլիքլէրէ մահսուս եէնի պիր ճէմ՝իյէթ թէչէքքիւլ էթմիշ տիր։ Բօմա Դահթօլիք ճէմա՛աթլարը իլէ Փափա հաղրէթլէրինէ իսիթատէն ատիտէքի իւչ սիւ՝ալլէր իրատա էտիլմիշ տիր. (1) Փափա հաղրէթլէրի զէմանէտիրվէրիլիյի հիւքմ էթմէքլէ, օլ հիւքմիւն եանըլմազ պիր հիւքմ ու գարար օլուբզընը թասմիմ էթմիշ մի տիր. (2) 'Ամէպա Փափա հաղրէթլէրի չմամիքի 'իլմ ի իլահիյաթ էրպաղընատան ալա՛զըլարընն իճրասընա իճթիհատ էթտիքլէրի թէֆթիշաթ ու թէհարրիյաթընն մանքիւմիյէթինի թասվիպ էտի՛յօր մը, վէ (3) Դահթօլիքլէր 'իլմէ քէնտի տա՛իրէսինատ միւսթագիլ նազարը իլէ պագմազը՝ մը տըրլար։

Ինկիլթէրրա. Ինկիլթէրրանընն պու սէնէքի պահրիյէ պիւտճէսի՝ 32,319,500 լիրա օլուպ, կէչէն սէնէնինքինատէն 900,000 լիրա ֆազլա իսէ տէ, բիվայէթէ կէօրէ, օրտու վէ պահրիյէ պիւտճէլէրի կէչէն սէնէնինքինատէն ճէմ՝ան անճագ 13,984 Ինկ. լիրասը զիյատէ օլաճագ տըր։ Կէչէն սէնէ ինչա՛աթը պահրիյէ թախսիսաթը 8,160,000 լիրա օլաբզը հալատ, պու սէնէ 7,545,202 լիրա տըր։ Իչպու մէպլաղ իլէ Տրէտնօթ սիսթէմինատ պիր զըրհը, ճէսիմ պիր զըրհը դրուաղէօր, 6 սէրի՛ մուհաֆազալը դրուաղէօր, 16 թօրփէտօպօթ մուխրիպլէրի, վէ պիր թաղըմ զավվասէլէր ինչա օլունաճագ տըր։ Օրտունընն 1908-9 պիւտճէսի 27,459,000 լիրա, եա՛նի կէչէն սէնէնինքինատէն 301,000 լիրա էքսիք տիր։ —Փետր. 26ատա խարիճիյէ նազարը Լօրտ Կրէյ Գոնկո մէս՝էլէսինէ գարչը Ինկիլթէրրանընն վազ՝իյէթինէ տա՛իր ճալիպ ի տիզդաթ պիր նուրթ իրատա էթմիշ տիր։ Միւշարիլէյինին իտտի՛ասընճա, մէս՝էլէնին հալ ու ֆասլընա մախսուս եէկեանէ պա՛իս ի մէմնունիյէթ էտտա՝ Պէլճիդա էհալիսինին անը պիւսսիլիթին քէնտի հիւքմ ու նուֆուզը ալթընա ալմասը տըր։ Պա՛զը զազէթալար՝ պու նուրթը Պէլճիդանընն տահիլի իշլէրինէ միւտախալէ մազամընատա թէֆսիր էթտիքլէրինտէն, պու նուրթ Պէլճիդատա խայըճա նազար ը տիզդաթ ճէլպ էյլէմիշ տիր։

Զին. Ֆադումէն չմէնտրֆէրի մէս՝էլէսի վէ ասնընն Մանչուրիատա պէյնի էլ միլէլ մէնտաֆի՛է թէ՝սիրի էճնէպի վէ եէրլի զազէթալարընատա կիթտիքճէ զիյատէ նազար ը տիզդաթ ճէլպ էթմէքտէ տիր։ Ճափոնիա զազէթալարընընն պէյանընճա, Ինկիլիզ հիւքիւմէթի Ճափոնիա իտտի՛ասընընն մէշրու՝ իյէթինի թէսլիմ ու ի՛թիրաֆ էթմէքտէ տիր։ Մէշհուր զազէթալար պունընն նէթիճէսինին «այըդ դափու» մէսլէքինին դազմասը, վէ օ թարաֆլարատա Զին հաքիմիյէթինին զէվալ պուլմասը օլաճաղընը իտտի՛ա էթմէքտէ տիրլէր։

Իռլանդա. Մ. Նազի 11 այ մանպուսիյէթ վէ 4½ սէնէ տահի մէ՝մուրիյէթ ի բէսմիյէտէ պուլունապիլմէք հուդուզընատան մահրումիյէթէ մանքիւմ օլմուշ տըր։ Զաթէն մանպուսատա կէչիրիլէն միւտաէթ պու միւտաէթէ տահիլ պուլունտաղընատան, Մ. Նազի 'անդարիպ հապսխանէսէն սաղը վերիլճէք տիր։ Նազըր ը միւմանիլէյինին քեսթիպինին պէրա՛էթինէ դարար վերիլմիշ տիր։

ԻՍԹԱՆՊՈԼՍԱ.

Ա. ՑԱԿՈՐ ՊՕՅԱՃԵԱՆ ՄԱԹՊԱ՛ԱՍԸՆՏԱ ԹԱՊ՝ ՕԼՈՒՆՄՈՒՇ

Ֆինճանճըլար եօգուշը Ամէրիգան խան

ՄՈՒՀԻՄ ԻԼԱՆ

Թէնպիլ օրուանմբ։ Ֆիլ՝ամթլարլէ տա՞իմի գրյմէթի հա՞իպ քիթապպար

Ն՝.		Սահիֆէ	Դրչ.
772	Մի-բշիտ ի Թալիպլին 1 հիլա	332	$3\frac{1}{2}$
773	» » 2 »	226	$3\frac{1}{2}$
619	Ներածութիւն 1 հիլա	318	5
620	» 2 »	200	5
621	Մեկնութիւն Զորից Աստուածանաց պէզ դափը	924	12
622	միւզէյեէն	924	14
623	Մեկն. Գործ.—2 Կոր. պէզ դափը	523	7
624	» » » միւզէյեէն		9
625	Մեկն. Դաղ. — Յայտ. պէզ դափը	774	9
626	» » » միւզէյեէն		11
	Մեկն.լար 3 հիլա պիրլիքտէ պէզ դփ.		24
	» » » միւզէյեէն		30
777	Ա՛մալ ը Բուսուլ վէ Բօմալըլար Թէֆսիրի	340	5
628	Բառարան Սբ. Գրոց	635	10
768	Խրիսթիյան Թա՛լիմաթը	226	$2\frac{1}{2}$
697	Պատմութիւն Բարեկարգութեան	862	12
631	Քրիստոնէական Վարդապետութիւն	224	$2\frac{1}{2}$
822	Ատէմ օլան Ատէմ պէզ դափը	275	4
823	» » » միւզէյեէն	275	6
712	Քրիստոնէական Նկարագիր պէզ դփ.	283	4
712	» » միւզէյեէն		6
715	Ցանուն Նորա	206	3
826	Նապլիսթ վէ Նէպէվիլիսթ պէզ դփ.	646	12
	» » միւզէյեէն		15
716	Պատմ. Հին Կակր. և Մարդ.	536	12
720	Յիսուս Քրիստոսի վարքը	190	$2\frac{1}{2}$
719	Քրիստոսի Կեանքը	142	$2\frac{1}{2}$
830 A	Քրիստոսըն Էօմրիւ	152	$2\frac{1}{2}$
830 C	Քրիստոսըն սիրէթի	206	$2\frac{1}{2}$
754	Կենդանաբանութիւն	283	4
756	Հոգեբանութիւն	707	15
770	Ելմի Իլահի ի Թապի՛ի	221	3
789	Խրիսթիյան Եօլմըլարը	309	4
791	Վա՛զլար	400	4
817	Թիփ Լէվիս վէ Զբրաղը, պէզ դափը	223	4
705	Թիփ Լէվիս	223	4
830	Կէրի գաղան Մէճուսի, «	60	2

Պալատէ զիբբ օլունան քիթապպարըն մահալ ը Ֆիրուխթը Տէրսա՛ատէթաէ Ֆինճանճըլար եօղուչընտա Մատթէոսեան քիւթիւպխանէսի իսկ տէ, Զաղմագճըլար եօղուչընտա Պաղնց, Յովհան Աշճեան, Յովհաննէս Գըլըճեան, Զարդարեան, վէ Էսքի Զաղթիյէտէ Նշան—Պաղիկեան, վէ Դալաթատա Իրմիրի Օղլու խանընտա Նօ. 6, 7 Զարեհ Շիշմանեանընն քիւթիւպխանէլէրինէ տախի սատթըլարը կիպի՝ Թաշրսլարատա չէհրլէրտէ տախի հէր քիթապճրատա պուլունուրլար։

ՊԱՂՏԱՍԱՐԵԱՆ ՈՐԲԱՆՈՑ Ի ՊՐՈՒՍԱ

Փետրուարի մէջ մեզ յանձնուած դրամներն և իրեղէններն կը հրատարակենք խորին շնորհակալութիւններ մատուցանելով իւրաքանչիւր նուիրատուի։

Տ. Տ. Սահակ Բ. Ս. Կաթուղիկոս Կիլիկիոյ 95. Տ. Տ. Սահմանոս Ս. Արքեպ. Առաջնորդ Նիկոմիդիոյ 108. Վճարում է 20։ Տիկ. Ոլամնոյ Զալբգեան Պոլիս 162։ Թէհլէրեան Եղբ. Վալէվօ 345, այսինքն Ե. Թէհլէրեան Պէկիրատ 10 ամիսար, Ս. Քուջուլուեան անդ 10, Գ. Յովսէփեան անդ 5, Պ. Սարգիսեան անդ 3, Կ. Յովհաննէսեան անդ 2, Դ. Սահմանեան 2, Ն. Տաքէսեան Ուպէն 2, Հ. Պալըմեան անդ 3, Ո. Թէհլէրեան Վայլօվա 13, Ա. Թէհլէրեան անդ 7, Մ. Թէհլէրեան 10, Յ. Թէհլէրեան 6։ Տիկ. Ե. Քէմալեան Ամերիկա 121, այսինքն Ե. Քէմալեան 3 ամիսար և Օր. Ա. Քէմալեան 2, Աւետ. Եկեղ. Լանկա 108։ Արժ. Պատ. Ս. Տալբանեան Պաֆրա 108, այսինքն Օրց. 70, Եկեղեցին 24 և Բ. Ամիրճեան 17։ Օր. Ե. Ս. Թէլֆէեան Պոլիս 54 և Օրք. Մարի, Բօղ և Պ. Սարգիս և Մովսէս Պ. Գալփաղճեան Պոլիս 54։ Շարապխանեան Մեծ-Նար-Գիւղ 20։ Գ. Շիշմանեան 20, Բ. Շիշմանեան 20։ Գ. Նահապետեան 10։ Վեր. Փրօֆ. Գրիգորեան Պոլիս 270, այսինքն Յ. Թէլֆէեան 108, Փրօֆ. Ս. Պէզճեան Սմիրնա 50, Վեր. Մ Փափազեան 112 որոյ կէսը Սմիրնայի Որբանոցին համար։ Յ. Գալաղճեան Մարսիլիա 264, այսինքն Աւետ. Եկեղ. անդ 108, իր նուէր 54, Յ. Գէորգեան 20, Պատմութիւն վաճառեալ 5 և 8 բարեկամներէ 77։ Տէր և Տիկ. Մ. Շահանկիրեան 108։ Յ. Օրագեան 20։ Կէկանոսեան 20։ Բ. Քիպարեան 20։ Արժ. Բահանայք Աղբ. Եկեղ. Պրուսա 60։ Տօղ. Զիմիրը Ամասեա 40։ Պօտուրեան Եղբ. 108։ Ն. Կիւլմէզեան 20։ Վեր. Պ. Թաթիկեան Էրզինկեան 180, որոյ 170 ը Օրց. և գրեանք և 10 Մ. Անդիկեան։ Վեր. Մ. Մալեան Սիս 195, որոյ մէջ է Ս. Կաթուղիկոսի նուէր, Օրց. 70 և իր նուէրը 30։ Յ. Կրօսէ Աւստրալիա 798 որոյ 590ը իր նուէրը, Կ. Կրօսէ 118, Տիկ. Կ. Կրօսէ 59, Ֆ. Վ. Լուպքէ 31։ Սրճեի Նուպար 10։ Վեր. Յ. Երանեան Ամֆ. Գարա Հիսար 216, որոյ 48ը եկեղ. և մնացեալը Օրց. և գրեանք։ Ն. Արզումանեան Ամերիկա 172, որոյ 2 ամիսար 40 սէնթը Օրց. և Ս. Յովսէփեան 25 սէնթ. Ռ. Եաղուպեան 25, Տ. Եապրճեան 50, Յ. Տատրեան 25, Գ. Գալանճեան 50, Մ. Թաչճեան 50, Ն. Սէլէլիսիս 50, Յ. Արպանճեան 25, Կ. Մխալեան 50, Գ. Նուսխէճեան 50, Ոմն 25 և երկու քրիստոնեայ 50։ Մ. Ճիլաճեան Պոլիս 94։ Որբի մը համար 216։ Ն. Պարմպաեան Մարսիլիա 13։ Վեր. Տօղ. Զէյմպրոս Պարտիզակ, Որբի մը համար 540, Ա. Մա-

Թիկեան Պոլիս 118։ Գ. Տէմիրճեան 10։ Վեր. Ս. Յարութիւնեան Զէյթին Օրց. և դրեանք 100։ Տիկ. Բէօլեան 20։ Տիկ. Մ. Ուզունեան Ռոտոսթոյ 10։ Օրք. Ս. Կարապետեան, Ն. Փանոսեան, Ս. Ուզունեան և Ս. Գնալեան, վարժուհիք Ամերիկ. Վարժ. Պրուսա, որոց 2 սեղանին համար մտիլթի։ Տիկ. Ճօն Թովմասեան Պոլիս գործած. նամակագրաշար։ Ս. Մ. որբի մը համար 108։ Վճարուած 20։ Գ. Գանոնեան 20։ Վեր. Յ. Գնաճեան Գարիրէ 540, որոյ 240ը եկեղեց. ծննդ. նուէր, և 300ը Օրց. և դրեանք։ Կ. Տէրվիշեան 20։ Մ. Պալթաեան 20։ Արժ. Ս. Մոսճիատիս Ռոտոսթոյ Օրց. առնալիս 108։ Ս. Սէֆէրեան 20։ Օր. Ակնէս Վէնքէ Աւսարրալեա 118։ Այրի Տիկ. Ե. Սահակեան Խարբերդ ի յիշատակ իր հանգուց. ամուսնոյն 216։ Վեր. Ե. Բ. Բօնսթանդ 115։ Գ. Մաղեան 5 ոսկինոց 1 պահարան։ Այրի Տիկ. Մ. Լութֆիեան 10։ Օր. Մաթիա Պաղասարեան 340։ – Համագումար 6,627 դահեկան։ Գ. Պաղդասարեան

ԱՄԷՐԻԿԱ ՍԷՐԻՐԻՑԱԹԸ (Clinic)

Իսթանպոլսոյ Մահմուտ փաշայոյ ճաֆէր խանտա հէր Սալը վէ Փէնճէնպէհ կիւնիւ էօյլէսէն սոնրա ֆաղիր խասթալար մէճճանէն մուտ'այէնէ վէ թէտաւի օլունուրլար։

Ամէլիյաթը իմտալ էտէն խասթալըգլար իլէ կէօղ խասթալըգլարընա Սալը կիւնէրի պագըլըր։

Գաբնղարքն խասթալըգլարը իլէ կէօղ խասթալըգլարընա Փէնճէնպէհ կիւնէրի պագըլըր։ 4—10

1908

ԵԷՆԻ ԱԷՆԷՆԻՆ ԻԼՔ

ՂԱՐԻՊԷՍԻ

Յ. Գ. ՓԱԼԱԳԱՇԵԱՆԸՆ

ԳԱՆՁ ԻՐԱԳԻՏԱԿԱՆ

Նամէսէրի։ Պու էսէր խասսէթէն հաքք էտիլմիշ 300 բէսմէրի հավի տիր։ Զիւքիւր ու իւնաս մէքեսթիպ ի իպթիտա'իյէսի թալէպէ վէ թալիպաթընա մահսուս էն միւքէմմէլ տէրս քիթապը տըր։

Մէրքէզ ի ֆիւրուխթը միւ"էլիֆին Իսթանպոլսոյ Պէօյիւք Եէնի խանտան իւսթ գաթատա 55 նոմէրո իլէ միւրաժաամ ԳԱՐՈՒՆ նամընտաքի քիւթիւպխանէսի տիր։ 9—10

S. B. COULLOGLOU, Samsoun.

Fournitures Générales pour la Photographie. AGENT-DEPOSITAIRE pour toute la Mer Noire Turquie de la Société des PLAQUES & PAPIERS PHOTO.

GUILLEMINOT & C° PARIS.

1—26

ՓՕՍԹԱ ՄՈՒԽԱՊԷՐԷ ՎԱՐԱԳԱԼԱՐԸ

Զարդիկ վէ սա'իր եօրթու կիւնէրի վէ եէմի վէլասէթլէր իչիւն միւնասիպ օլարաք պու մէմլէքէթին չիչէքլէրինի ըսմէրինի վէ մէնզարէլէրինի միւսամիր մուխասպէրէ վարագալարը։ Մուխթէլիֆ նէմլէրէն 50 'ատէտի 7 եարսօտ 500 'ատէտի 60 'ատէտ 1էր ՂՐՇԼԸԴ փօսթա փուլընա պէտէլ կէօնտէրիլիր։ Ատրէս՝ Etablissement Horticole de Therapia Cons/ple

10—26

ԹԻՒՃԱՐԻՑԷ

Փեար.	29
Պուղդայ օդդա փրչ.	
Անատ. սէրթ ա'լա	57–58
Ոռ չուվալ ղրչ.	
Գըրմա պիրինճի	88–91
Էնդա. Գօն. գըր.	–
Օտէսա	115–120
Արֆա օդդա փրչ.	
Անատօլու Ա.	38
» Բ.	37
Ֆասուլա	100 օդդա
Սէլանիք	195–210
Դարա Տէնիզ	–
Նօխուտ օդդա փր.	
Պալըքէսիր	70
Անատօլու	56–57
Կաղ չիֆթ թէնէ. ղչ.	
Ռուս, փիտասամըզ իչէն	
Լիբա	100 ղրչ.տան
Սամս. Եաֆա օդ. փր.	131
Շեֆէր գանթար	ղրչ.
Թրբիէսթէ	92
Բուս	72
Գանվէ 100 օդ.	$5\frac{1}{5}$–$6\frac{1}{5}$ ղրչ.
Փէրլնճ չուվալը	ղրչ
Մըսըր	80–88
Իսկիլիպ	125
Բիլոն ֆր.	46
Ճափոն	130–148
Եէն օդդա	ղրչ.
Անատօ. գըրիմա	7–$7\frac{1}{8}$
Թէֆթիզ օդդա	ղրչ.
Էնդարէ, Եօղդատ	17–19
Փամֆ. Հալէպ օդդա	$5\frac{1}{2}$–6
Ատանա	
Աֆիոն օդդա	
Գա. Հիս., Պալքէ.	218–220

Եարքն կէնճէրին տա'ա մէճլիսի ալաթ. սա'աթ 9տա Գումգափուտա Բէսթատէ ին'իգատ էտէճէք տիր։ Տիտ. 2. 6։ Իսկիւտար, 8։ 1 Տիտ. 5. 22։